


հարթակ

ԱՊՐԻԼ 2016 | APRIL 2016 | AVRIL 2016

horizon



ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՄՊԱՆՈՒԹԵԱՆ 101-ԱՄԵԱԿԻ ԲԱՑԱՌԻԿ
101th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE
101ème ANNIVERSAIRE DU GÉNOCIDE ARMÉNIEN



Arz Signature

Brings you Freshness, Astonishing Worldwide Tastes ...

Also Available in
Superstore*
REAL CANADIAN
big on fresh, low on price:
3050 Argentia Road, ON L5N 8E1
Mississauga

1909 Lawrence Ave East . Escarborough . Ontario . M1R 2Y6
www.arzfinefoods.com

Follow us!



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Հատուցման հանգրուսահի սեմին

Վարձկան ցուցարարներէն մինչեւ վարձկան ակադեմականները

Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակէն ետք, երբ հայկական կողմը պահանջատիրութեան իր չափակշիռքի նժարը ծանրացուց հատուցման հարցով, թրքական կողմը դիմեց ծաւալուն հակաքարոզչական գործընթացի, որուն ծիրէն ներս ամենէն ցայտուն օրինակներն էին ակադեմական մակարդակի վրայ պատմութիւնը խեղաթիւրելու Անգարայի ճիգերը:

Այսօր, յստակօրէն սկսած է ուրուագծուիլ թրքական կողմի հակաքարոզչական պայքարի մարտավարութիւնը, որ ներկայ գրութեամբ կ'ընթանայ հետեւեալ ուղղութիւններով.

Ա.- Պատմութեան նենդափոխման նպատակառողջւած գիտաժողովներու կազմակերպումն ու պատմական կեղծիքներու վրայ հիմնուած ուսումնասիրութիւններու հրատարակումը:

Բ- Հայկական պատմամշակութային արժէքներու հանդէպ անցնող տասնամեակներուն գործադրուած քանդումի ու աւերումի իրողութիւնները ծածկելու եւ եւրոպական ընտանիքն լաւ վարկանիշ ստանալու նախանձախնդրութեամբ՝ հայկական կարգ մը յուշարձաններու վերանորոգումն ու անոնց հանդէպ «Հոգածութիւնը»:

Գ- Հայոց Ցեղասպանութեան իրաւական հարցերուն շուրջ հարցականներ ու շփոթ յառաջացներու միտումով՝ մեջազգային իրաւական ատեաններու սեղանին վրայ հարցը օրակարգի վերածելու փորձերը:

Վերոյիշեալ մարտահրաւէրները դիմագրաւելու համար, առաջին հերթին, թրքական ուրացման հետեւողական քաղաքականութեան դէմ ուժգնութեամբ հակադարձելու ստիպողութեան տակ կը գտնուինք այսօր: Ճիշդ է, որ անկիւնադարձային այս հանգրուանին, քարոզչական առաջակատումը անհաւասար ուժերով պիտի ընթանայ, սակայն կը գիտակցինք նաեւ, որ վերջին տարիներու Ցեղասպանութեան ճանաչման գծով միջազգային գետնի վրայ արձանագրուած յաջողութիւնները այն յոյսը կը ներշնչեն, որ

ուժերու համատեղ գերլարումով, ի վերջոյ ցեղասպանի ժառանգներուն պիտի պարտադրենք հայութեան հետ հաշուի նստիլ հատուցման սեղանին շուրջ:

Ուրացման քաղաքականութիւնը կը շարունակուի նաեւ հո՛ս գանատայի մէջ, ուր Անգարա լծուած է տեհնդագին աշխատանքի՝ վարկապրկելու կամ վերստին քննարկման ենթարկելու գանատական օրէնտիքի մարմիններու կողմէ վերջին տարիներուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղուած օրէնսդրական բանաձեւեր:

Թրքական կողմը չի վարանիր նաեւ վերջին տարիներուն վարձկան ցուցարարներով հակադարձելու Օթթառուայի մէջ տասնամեակներէ ի վեր կայացող Ապրիլ 24-ի հայկական կողմի ժողովրդային հաւաքին, որուն զուգահեռ կը շարունակէ վարձկան գանատացի ակադեմականներու միջոցով խեղաթիւրել պատմական իրողութիւնները:

Հայութեան դէմ գործադրուած անարդարութիւնը վերականգնելու ուղղութեամբ, պետական մակարդակով յանցագործութիւն իրագործած Օսմանեան Թուրքիոյ իրաւայացորդները, բարոյական հատուցման պարտաւորութիւններու կողքին, ունին նաեւ բռնագրաւուած հողային տարածքները հայութեան վերադարձնելու պարտաւորութիւնը:

Հատուցման հանգրուանը սկսած է. պատրաստ ըլլանք այս վերջին առնակատման եւ մարտահրաւէրին:

Հայ ժողովուրդի պահանջատիրական երթը թեւակոխած է նոր Հանգրուան: Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը այլեւ գուրս եկած է հայ-թրքական աւանդական ըրջագիծն եւ վերածուած է աշխարհաքաղաքական գործնիք: Գիտակցինք պահուան կարեւորութեան եւ համախումբ շարքերով շարունակենք պայքարը, համայնաշխարհին յիշեցներով, որ մարդկութեան պատմութեան տոմարներուն մէջ արձանագրուած այս սեւ խոցը կարելի է բուժել միայն ու միայն հայ ժողովուրդի արդար իրաւունքներու վերականգնումով ու հատուցումով:

«ՀՈՐԻԶՈՒՆ»

Բովանդակութիւն - Contents - Sommaire

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ, Խ. Տէր Ղուկասեան, էջ 2

ՄԵՐ Ազգային Պահանջատիրութիւնը եւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը, Կարօ Արմենեան, էջ 7

Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ այսօր, Սոֆիա Յակոբեան, էջ 12

ԱՐԴԻՆ ՎԵՅՑԵՐՈՒՆԴ-Տարագիր-պանդուխտ, ՎՐԵԺ-ԱՐՄԵՆ, էջ 18

Թիշենք Ցեղասպանութեան «ողջ մնացած միւսները»՝ որբերը, Ռաֆֆի Պետրոսեան, էջ 20

«ՄԵՐ ՀՈՂԵՐԸ, ՃԵՐ ՀՈՂԵՐԸ»..., ՆԱԶԱՐԷԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ, էջ 23

ՄԵԾ Եղեռնի յուշահամալիրի կառուցման պատմութիւնը, Ամասունի Վիրաբեան, էջ 25

ԱՆԻՄԵԱԼ ՏԱՐԻՆԵՐ ՏԱՐՍՈՒՆԻ ՄԷՋ, ԵՐՈՒԱՆԿ Օտեան, էջ 28

Եղեռնին փրկուած արաբացած ու քրտացած հայերու սերունդները Սուրիոյ մէջ, էջ 31

Armenian Child who turned to "Mowgli", page 33

THE CALL FROM ARMENIA: CANADA'S RESPONSE TO THE ARMENIAN GENOCIDE, By Isabel Kaprielian-Churchill, page 34

Dans la Turquie d'aujourd'hui Des monuments et des hommes, Par Kéram Kévonian, page 36

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

Հայոց Ցեղասպանութեան Հարիւրերորդ Տարելիցի նախօրեակին, Ցունուար 29, 2016ին, Ծիծեռնակաբերդի մէջ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան ընթերցեց Համահայկական Յանձնաժողովի Հոչակագիրը: Ի լուր աշխարհի, պետութիւնը, ժողովուրդի հոգեւոր գերագոյն պետքը, քաղաքական կուսակցութեանց ղեկավարները եւ Սփիւրքի հասարակական կազմակերպութիւններու թէ համայնքներու ներկայացուցիչները յայտարարեցին, թէ սկզբը կու տան ոճիրի հատուցման պահանջատիրութեան գործընթացին:

Այդ թուականէն կէս գար առաջ, Ցեղասպանութեան յինամեակին, Հայութեան պոոթիումը հայրենիքի մէջ թէ Սփիւրքի արդէն արտայայտուած էր որպէս պահանջատիրութիւն: Այլ խօսքով՝ այն ինչ որ ժողովրդականացաւ 1960-70-ականներուն որպէս Հայ Դատ՝ սկզբը առաւ արդարահատոյցի պահանջով: Դեռ այն ժամանակ, Հայութեան հաւաքական գիտակցութեան մէջ այնքան բնական էր իրաւունքներու վերահաստատման պահանջը, որ երեւանի փողոցներուն մէջ «Մեր Հողերը, մեր Հողերը» կը հնչէր, իսկ հեռաւոր Ռւրուկուէի մէջ, օրին թիրեւս Սփիւրքի ամենէն աւելի քաղաքականացած համայնքի ջանքերով, երկրի Խորհրդարանը կը քուէարէր օրէնք մը՝ ի խնդիր Սեւերի Դաշնագրի վերակենդանացման որուն հիմնաւորումներուն մէջ միայն կը նշուէր Ցեղասպանութիւնը: Միայն թրքական միասողական քաղաքականութեան միջազգայնացումն էր, որ 1973ին, ՄԱԿի Մարդկային իրաւանց Յանձնախումբի որորտին մէջ, առաջին անդամ բացայայտօրէն արտայայտուեցաւ Տեղեկագրէն Հայոց Ցեղասպանութեան նշումը գուրս բերելու զիմումով եւ Հայ Դատի պայքարը գրիթէ ստիպողաբար դրաւ «մոռցուած» Ցեղասպանութիւնը օրակարգի վրայ բերելու, տեսանելի դարձնելու անհրաժեշտութեան դէմ յանդիման: Ցիսունամեակին յետոյ Խորհրդային Հայաստանի պետական, մտաւորական թէ ժողովրդային ոլորտներուն մէջ ծայր առած պահանջատիրական պայքարը, իր կարգին, ունեցաւ Հիմնականին մէջ նոյն՝ Ցեղասպանութիւնը մոռացումէ դուրս բերելու օրակարգը, որ, հասկնալիօրէն, ենթակայ էր Մոսկուայի արտաքին թէ ներ-խորհրդային քաղաքականութեան խիստ սահմանափակումներուն: Մէկ կողմէ Սփիւրքը որպէս ոչ-պետական գերակատար մէծ խոչընդոտներ կը դիմագրաւէր միջ-պետական ոլորտով յատկանչուած միջազգային յարաբերութիւններուն մէջ, որուն պատճառով ալ, ի դէպ, անհրաժեշտ դարձան ուժական միջոցները «զինեալ պայքար» թէ «համբեկչութիւն» որակուին անոնք: Միւս կողմէ Խորհրդային Հայաստանի ոչ-անկախ պետական իրաւակարգը պարզապէս անկարելի կը դարձնէր միջազգային դիւնագիտական որեւէ նախաձեռնութիւն առանց Մոսկուայի համաձայնութեան: Խորհրդային Հայաստանը ունէր Արտաքին Գործոց Նախարարութիւն եւ Արտաքին Գործոց Նախարար, բայց չունէր, չէր կրնար ունենալ, արտաքին անկախ քաղաքականութիւն: Հետեւաբար, ծոն Կիրակոսեանի նման դիւնագիտական հմտութեան մեծ կարողականութիւն ունեցող անձնաւորութեան մը վաստակը սահմանափակուեցաւ իր Երիտրուքերու մասին կոթողական գործով եւ առիթը չունեցաւ միջազգային բեմին վրայ գործնական ասպարէզ իջնելու:

Այդուհանդեմ, հակառակ Հայ Դատի պայքարի առաջ-

ջին յիսուն տարիներուն Ցեղասպանութեան միջազգային ճանաչման վրայ անհրաժեշտ կերպունացման, ճանաչումը երբեք ինքնանպատակ կամ բարոյական բաւարարութեան համար չէ եղած: Զեյ Հայ Դատի պահանջատիրութեան որեւէ նախաձեռնութիւն, որ ճանաչումին գուգահեռ չանդրադառնայ նաեւ եւ մանաւանդ՝ արդարահատոյցին: Նոյնիսկ երբ Հայ Դատի ամենէն «իրապաշտ» նեցուկները կը յիշեցնէին, որ ճանաչումը թրքական պետութիւնը հաշուետուութեան կամչելու հետեւանքը պիտի չունենայ, թիրեւս այն ինքնախարկանքով որ ցեղասպան պետութիւնը բարոյական բարձրութիւնը կ'ունենայ անցեալի ոճիրը ճանչնալու եւ կէս-բերան ներողութիւն մը կը խնդրէ, որով եւ հարցը կը փակուի, Հայութեան համար իրաւունքների հրաժարելու խնդիր երբեք չեղաւ: Ընդհակառակը, երբ Հայաստանի անկախութեան գործնթացին մէջ նէօլիպերալ հոսանքը հաստատուեցաւ եւ յանուն «պետական մտածողութեան» Թուրքիոյ հետ «բարի դրացիական» կամ «առանց նախապայմանի» յարաբերութիւններու բնորդը առաջ քշեց, եւ երբ աւելի յետոյ այդ բնորդը նախ թուրք-հայկական «հաշտեցման» տարբերակով վերարծարծուեցաւ եւ, մանաւանդ, զոմալիացաւ Փրոթոքոյներով, համահայկական հակազդեցութիւնը բողոքի եւ դիմադրութեան ճամբով միշտ ալ խիստ եղաւ. Ցեղասպանութեան ճանաչումն ու արդարահատոյցը բանակցութեան սեղանի վրայ չեն դրուիր: Ընդհակառակը, Միացեալ Նահանգներու մէջ Ցեղասպանութեան զոհերը ապահովագրած միջազգային ընկերութիւններու դէմ բացուած դատական գործնթացները եղան արդարահատոյցի գործնականացման առաջին նախանշները, թէեւ, ինչպէս այդ նախաձեռնութեանց շինիչ քննադատութիւնը ճիշդ կերպով նշեց այն ատեն, այնքան ալ յատակ չէ անոնց ներդրումը՝ Ցեղասպանութեան արդարահատոյցը որպէս ազգային-հաւաքական գործնթաց սահմանելու հրամայականին:

Այսպէս, Հարիւրերորդ Տարելիցի Հոչակագրով յայտարուած հատուցման հանգրուանի ընթացառումը ունէր եւ համազգային համաձայնութեան, եւ սկզբնական փորձերու նախընթաց մը: Հոչակագրութիւնը այն օրինականացուց եւ դրաւ պետական օրակարգին, ինչ որ, անշուշտ, առանձին իմաստ ունէր որպէս բեկումային պատմական պահ: Հոչակագրութիւնը, փաստօրէն, կը յուշէր եւ արտաքինին, եւ ներազգային քաղաքական ամբողջ ծրագիր մը, որ իր կարողականացութեան գործութիւնները նշանակէ քաղաքակրթական առաքելութեան մը հաւաքական պատասխանական առանձնումը:

Առաջին հայեացքով նման բանաձեւում կրնայ չափագանցութիւն եւ նոյնիսկ մեծամտութիւն թուլի: Ի վերջոյ հայութեան նմամ «փոքր ածու» մը, որ վերապրումի հարց ունի, կրնայ յնման հաւակնութիւնն ունենալի: Աւելի՞ն, պատմականօրէն համան հաւակնութիւնները երեւան ելած են գրիթէ բացարար գերհզօր պետութիւններու մօտ եւ այդպէս ալ «արդարացուցած» են կայսերապաշտութիւնը, երկիրներու եթէ ոչ ամբողջ ցամաքամասերու բնական հարստութիւններու ալան-թալանը, ժողովուրդներու շահագործումը եւ մարդկանութեան դէմ ոճիրները՝ ընդհուպ մինչեւ ցեղասպանութիւն: Նման նախանձախնդրութիւնները չեն կրնար երեւան ելլել հայութեան մօտ եւ նոյնիսկ եթէ արտայայտուին առիթի կու տան միայն քմծիծաղի: Ի դէպ, բացարեկով Տիգ-

րան Մեծի երեւոյթը, հայ ժողովուրդը իր ամբողջ պատմութեան ընթացքին կարելի է ըսկե բարեպահութիւնը ունեցած է կայսրութիւն ըլլալու եւ վերապրելով այնքան զբաղած ըլլալու, որ այդ մասին իսկ չմտածէ: «Բարեպահութիւնը» որովհետև կայսրութիւն ըլլալու կարելիութիւնը գրիթէ զերոյի հաւասար ըլլալով մեզի համար նաեւ այլ ժողովուրդներու դժբախտութեան պատճառ չենք եղած: Եթէ Պարոյ Սեւակը ողջ ըլլալու շատ աւելի բանաստեղծաբար պիտի ըսկը, որ եթէ զի՞նք վերցուցած ենք ապա եւ ինքնապաշտպանութեան համար եղած է միայն: Ընդհակառակը, գոհը ըլլալով Ցեղասպանութեան համար զայտիթիւնը, այնպէս ինչպէս ցեղասպանութեան զոհ գացած ամէն ժողովուրդ, ոչ միայն բարոյական իրաւունքը այլ պատասխանատութիւնը ունի քաղաքակրթական առաքելութեան հաւակնութեան: Նախքան այս հաստատման պարզաբանումը եւ անոր վերլուծումը գործնական գետնի վրայ Ցեղասպանութեան Հարիւրերորդ Տարելիցին յաջորդող այս հանգրուանին, անհրաժեշտ է կանգ առնել անոր հիմնաւորման վրայ:

Մարսի Մառաս բանաձեւած է «ընկերային ամբողջական իրադարձութիւն» յղացքը, որ հասարակական գիտութիւններու ոլորտին մէջ կ'օգտագործուի վերլուծելու համար այն երեւոյթները, որոնք մարդկային արարքի ամէն ոլորտներուն մէջ կ'արտայայտուին: Այսինքն՝ «ընկերային ամբողջական իրադարձութիւն» որակուած որեւէ երեւոյթ կ'արտայայտուի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ իրաւական, ե՛ւ մշակութային... մէկ խօսքով՝ մարդկային ամէն գործարքի ոլորտի մէջ եւ, այս իմաստով, երեւան կը հանէ մարդ արարածի ե՛ւ յոռեգոյն ե՛ւ լաւագոյն երեսները, կը հանդիսանայ անոնց կարողական դրսեւորման ենթահող: Ցեղասպանութեան երեւոյթը մարդկային բանականութեան համար ընկալելի դարձնելու առաջին եւ հիմնագիր նախաձեռնութիւնը՝ յղացքի բանաձեւումը Ծափայէլ Լիմքինի կողմէ 1944ին, արտայայտուեցալ իրաւագիտութեան ոլորտին մէջ եւ փորձ մըն էր ոճիրին բնոյթը (եւ ահաւորութիւնը) քրէշականացնող օրինական բանաձեւում մը գտնելու: Ինչպէս ծանօթ է, նախաձեռնութիւնը նաեւ մարտահրաւէլ մըն էր պետութիւններու ներքին գործերու միջամուխ ըլլալու սկզբունքին: Լեմքինի բանաձեւումը չորս տարի յետոյ որդեգրուեցալ ՄԱԿի կողմէ եւ անոր հիմնա վրայ ընդունուեցաւ Ցեղասպանութեան Ոճիրին դէմ հանրածանօթ համաձայնագիրը:

ՄԱԿի համաձայնագիրը, սակայն, իր որդեգրման յաջորդած յիսուն տարիներու ընթացքին գործնական որեւէ բնոյթ չունեցաւ: Պազ Պատերազմի յատուկ համակարգի սահմանափակումները եւ միջազգային յարաբերութիւններու շեշտուած կերպով միջ-պետական տինամիքը համաձայնագրի ամելացման հիմնական պատճառները կը նկատուին: Այդուհետեւ, պայմանագրի գործնականացման հոլովոյթի սառեցումը նաեւ մասսամբ արդիւնք է ցեղասպանութեան հասկացութիւնը միջազգային իրաւունքի մասնագիտութեան վերապահելու նախանձախնդրութեան: Արդ, 1970-ական թուականներուն ցեղասպանագիտութեան ոլորտի քարգացումը, որ ցարդ միայն Ողջակիցման ուսումնասիրութեամբ սահմանափակուած ակագեմական այս ոլորտին առջեւ բացաւ նոր հորիզոններ, յատկանչուեցաւ երեւոյթին որպէս «ընկերային ամբողջական իրադարձութիւն» նկատառամուկ: Ցեղասպանութեան նման երեւոյթ մը հասկնալու եւ բացարելու գիտական ճիգը չէր կրնար անտեսել ուսումնասիրութեան որեւէ ոլորտ: Ցեղասպանագիտութեան զարգացումը իր անդրադարձը ունեցաւ նաեւ ՄԱԿի ծիրէն ներս ցեղասպանութեան չուրջ ընթացող բանավայէն երեւուուրդութեան պարագ-

գացման: Պէտք չէ մտահան ընել, որ թրքական ժխտողականութեան առաջին պարտութիւնը 1985ի Պենճամին Ուըթեքրի տեղեկագիրն է, ուր վերադարձած է Հայոց Ցեղասպանութեան նշումը: 1998ին Միջազգային Քրէական Ատեանի ստեղծումով եւ 2005ին Պաշտպանելու Պատասխանատուութեան միջազգային չափանիշի որդեգրումով ՄԱԿի Ցեղասպանութեան Ոճիրին դէմ համաձայնագիրը գործնականացման կարեւոր յառաջնթաց արձանագրեց: Այդուհետեւ կ'ըստ առաջնադեպ գետեսաւ անոր բիւրեղացումը եւ, մանաւանդ, անոր պետական ցինիք շահագործումը բացառելու անհրաժեշտութիւնը դեռևս կը գացցուի: Ահա թէ ո՛ւր պէտք է տեսնել ի մասնաւորի ցեղասպանութեան զոհ գացած ժողովուրդներու քաղաքակրթական առաքելութիւնը:

Որպէս «ընկերային ամբողջական արարք» Ցեղասպանութիւնը հայ ժողովուրդի պատմական գործընթացի ամէն ոլորտներու մէջ ներկայ է: Անշուշտ, կարելի է այն անտեսել, փորձել լուսանցքի վրայ պահել, բայց նման նախաձեռնութեան գինը շատ ծանր կ'ըլլայ: Ամէն պարագայի, եթէ անցնող քանակնենգ տարիներու փորձառութեան ամէնօրեայ ներկայութիւնը եւ թելադրանքէն: Ախտագին հոգեվիճակը չէ այս, ոչ ալ յառաջնթացի ու զարգացման կաշկանդում: Գոյութենական պայմանաւորում մըն է, որուն անտեսումը կամ կարեւորութեան նսեմացումը կրնան շատ ծանր հետեւանքներ ունենալ: Ի դէպ, մտամարզականքի պէտք չկայ այս վերացական թուող ճշմարտութեան իմաստը աւելի բացատրելու համար. ցեղասպան պետութեան ժիտողական քաղաքականութեան շարունակումը եւ հայ-ատրապէջնանական պատերազմի շատ բացայացաւ սպառնալիքը աւելի քան խօսուն փաստեր են:

Պետական մակարդակով թէ ընդհանրապէս հայութեան լայն հատուածներուն համար այս բոլորը բացատրութեան կարիք չունին: Բայց անհրաժեշտ է մերթ ընդ մերթ վերագառնալ հարցին, որովհետեւ ինչպէս որ 1990-ականներուն նորելուկ նէօլիպարալները կը «յորդորէին» դէպի առաջ նայիլ, այսօր եւս Սփիւռքի մէջ տակաւին լսելի են ձայներ, որոնք կամայ թէ ակամայ բեմերէն կը փորձեն բանաձեւել նման միտքեր, թէկուզ եւ աւելի զգոյշ, թէկուզ եւ երդուելով որ Ցեղասպանութիւնը կարելի չէ մոռնալ: Գիտենք, որ Ցեղասպանութեան յիշողութիւնը չէ որ մեր առօրեան կը պայմանաւորէ, ոչ ալ ազգային զարգացումը կ'երաշխաւորէ: Սակայն կարեւոր է գիտակցի անոր տիրական ներկայութեան մեր հաւաքական գործընթացին մէջ եւ ընդառաջել մարտահաւաքանութեան:

Այս իսկ պատճառով Հոչակագրով արդարահատոյցի հաւաքական յանձնառութիւնը կ'ենթագրէ քաղաքակրթական առաքելութեան մը գիտակցումն ու պատասխանատուութեան ստանձնումը:

Գործնական գետնի վրայ, սակայն, ցարդ քիչ քայլեր առնուած են այդ ուղղութեանմբ:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նախաձեռնութիւնը դիմելու թրքական Գերագոյն Ատեան պահանջելով Միսի Կաթողիկոսութեան կալուածներու վերադարձը, ամենակոնկրետ նախաձեռնութիւնն է: Ինչպէս որ Արամ Ա. Վեհափառ բազմաթիւ առիթներով բացայայտ զարձուցած է, նախաձեռնութիւնը միայն կալուածներու վերադարձ չէ այլ արդարահատոյց, գործընթաց մը, որ շատ աւելի եւ զեռևս անձանօթ զարգացումներու դուռ պիտի բանայ: Սպասելի է, որ նմանօրինակ նախաձեռնութիւն բխի նաեւ Ամե-

նայն Հայոց Կաթողիկոսութենէն, որովհետեւ, ի վերջոյ, երկու Վեհափառներն էին որ, Հարիւրերորդ Տարելիցին նախորդած տարուան Ապրիլին, միասին հրապարակային կերպով յայտարարեցին Թուրքիային եկեղեցապատկան կալուածներու վերագրձի պահանջը:

Հ. Յաշնակցութեան Բիւրոյի Քինանսաւորումով եւ հովանաւորութեամբ պատրաստուած է արդար հասուցման շատ աւելի համապարփակ ծրագիր մը, աւելի ճիշգի՛ ճանապարհային քարտէս մը Հայ Դատի պայքարին համար: Ցեղասպանագէտներու կողմէ քանի մը տարիներու վրայ երկարած այս գիտական ուսումնասիրութիւնը, որ աննախընթաց է հայկական իրականութեան մէջ, կրնայ բազմաթիւ աշխատանքային դաշտեր բանալ բոլոր այն անհատ անձնաւորութիւններուն, հասարակական կազմակերպութիւններուն թէ քաղաքական ուժերուն, որոնք ուղեն յանձնառութիւն վերցնել՝ արդարահատոյցի հետամուտ որեւէ իւրայատուկ հարցի հետապնդման եւ այդ ուղղութեամբ յաւելիալ ուսումնասիրութիւններ կատարելու թէ զօրաշարժ սկսելու ի խնդիր: Ուղեցոյցի չափ այս ճանապարհային քարտէսը իր բիւրեկացած մտքերով, յլացքներու յստակութեամբ եւ գործնական առաջարկներու յուշումով ներչնչման աղբեւր է նաև: Կը մնայ որ անոր գործնականացման առաջին պատասխանատուութիւնը բնականաբար առաջին հերթին ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբերու ուսերուն կ'իշնայ: Այլ խօսքով, ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբերը առնուազն հատուցման այս ճանապրուանը կը թեւակուսն յստակ մարտահրաւերով մը՝ տեղեկագրի հիման վրայ գործնական աշխատանքային ծրագիրներ պատրաստելով: Նման նախաձեռնութիւնը, բնականաբար, եւ մտաւորական, եւ մարդումի, եւ նիւթական, եւ համաշխարհային մասշտապով կազմակերպական համակարգումի ահազին ներդրում կը պահանջէ: Քիչ չէ, ոչ ալ դիւրին, մանաւանդ երբ յիսուն տարիներու վրայ երկարած Հայ Դատի Յանձնախումբերու քաղաքական զօրաշարժը ստեղծած է նախագրեալներու, նպատակներու, աշխատանքերու եւ մինչեւ իսկ մտածելակերպի եւ բառամթերքի ամբողջ աւանդութիւնը մը, աւորեաներ, որոնց փոփոխութիւնը գուուար պիտի ըլլայ: Աւելի՛ն, գգոյշ պէտք է ըլլալ Յեղասպանութեան ճանաչման ամէն նախաձեռնութիւն բացառելու որպէս անցեալի հանգրուան, որուն համար ժամանակ, մարդուժ եւ ֆինանսական ներդրում սխալ պիտի ըլլայ: Օրինակի համար, կասկած չկայ որ Միացեալ Նահանգներու եւ կամ Զինաստանի Գործադիր թէ Օրէնսդիր իշխանութիւններու մակարդակով Յեղասպանութեան ճանաչման որեւէ յայտարարութիւն քաղաքական միջազգային անդրադարձ պիտի ունենայ: Ինչ որ կը յուշէ, որ ճանաչման ճիգերը օրակարգէ բոլորովին դուրս ճգելու հարց չի կրնար ըլլալ: Միեւնոյն ժամանակ, սակայն, հոն ուր անհրաժեշտ է Յեղասպանութեան ճանաչման յայտարարութիւն մը կամ օրինականօրէն ամրագրուած վաւերաթուղթ մը որպէս քաղաքական աքթ, հասուցման խնդիրը արդէն իսկ պէտք է դրուի միաժամանակ: Կը բացառուի ճանաչման հասնելու ամէն պրակմատիգմ, որ յանուն նպատակի իրականացման արդարահատոյցի մասին լուռ մնայու գիծում կ'ենթադրէ:

Երբորդ գործնական նախաքայլը արդարահատոյցի
ուղղութեամբ Հռչակագրի մէջ նշուած պետական մակարդա-
կով յատուկ ծրագրի մը պատրաստութիւնն է, որով եւ պիտի
յատականանայ, թէ հայկական դիմանագիտութիւնը ինչպէ՞ս
իր օրակարգին պիտի գնէ այդ խնդիրը։ Կասկած չկայ որ
Փրոդյուսուներու ձախաւերութենէն յետոյ հայկական դիւա-
նագիտութիւնը յատկանշականօրէն ակտիւացած է, մասնա-
ւորաբար ՄԱԿի մակարդակով, եւ նախաձեռնող եղած՝ ցե-

լասպանութեան կանխարգիլման հետամուռ որոշումներու առաջադրման: Այս դրական ընթացքի շարլունակութիւնն ու խորացումը կրնայ առաջնորդել ու ազմավարականօրէն մտածուած հեռանկարային աշխատանքներու, որոնցմէ մէկը, օրինակի համար, ցեղասպանութեան զոհ գացած ժողովուրդ-ներու եւ պետութիւններու խմբաւորումի առաջացումը կրնայ ըլլալ: Նման խմբաւորում իր առջեւ նպատակ կը գնէ ՄԱԿի Ցեղասպանութեան Ոճիրի դէմ համաձայնագրի գործ-նականացման հետապնդումը, որուն համար ալ անդիչողութիւն ցուցաբերելու եւ այդ նպատակի առնչակից ամէն խնդիր որեւէ այլ պայմանաւորումէ գերծ պահելու սկզբուն-քային յանձնառութիւն կը վերցնէ: Նման համաձայնու-թիւններ կան արդէն քաղաքացիական հասարակութեան մա-կարդակով Գանատայէն մինչեւ Միացեալ Նահանգներ, Ար-ժանթին եւ Աւստրալիա՝ նշելու համար միայն համագործակ-ցութեան եւ աննէ անդին անցնող նախաձեռնութիւններու կոնկրետ պարագաներ: Համագործակցութեանց բնոյթն ու տարողութիւնը կրնան տարբերիլ անշուշտ, բայց հիմնակա-նին մէջ բոլորը կ'ենթագրեն ցեղասպանութեանց զոհ գացած ժողովուրդներու համբնդհանուր դաշինքի մը անհրաժեշտու-թիւնը: Մարտահրաւէքը շատ աւելի սուր կերպով կը դրուի գիւտանագիտական ոլորտին մէջ, ուր պրակմատիմը, փոխ-գիծումը եւ խաղի օրէնք են, եւ գերագոյն իմաստութիւն: Դիւանագիտութիւնը այն ոլորտն է, ուր «կարմիր գիծեր»ը ոչ միայն կրնան վարդագոյնի վերածուիլ, այլ նաև գնահա-տելի է, որ այդպէս ըլլայ: Առ այդ, ցեղասպանութեան հար-ցով «կարմիր գիծեր» քաշելու եւ անոր վրայ հաստատակամ մնալու որոշում մը կրնայ կա՛մ միամտութիւն թուիլ, կա՛մ ալ, ընդհակառակը, բարոյական նախրնթաց ստեղծել:

Հայկական դիւնագիտութիւնը նման յանդրւզն եւ առաջին հերթին պարզամիտ թուող նախաձեռնութիւն մը կրնա՞յ գնահատել իր գործնականացման մէջ, որպէս նախաձեռնող կողմից յատուել ինքնութիւն կերտող, եւ հետեւաբար՝ միջազգային բեմահարթակին վրայ անոր նախաձեռնողական գեր ապահովող քայլ: Եթէ դրական ըլլայ այս հարցումին պատասխանը, ապա եւ կը յատականայ, թէ քաղաքակրթական առաքելութիւն ի՞նչ կրնայ նշանակել գործնական իմաստով: Նման նախանձախնդրութիւն, առաւել, հայկական դիւնագիտութիւնը պիտի տարբերէ, օրինակի համար, իսրայէլեան դիւնագիտութենէն, որ կը հետեւի շատ ներ իմաստով ոչակիպութիք ուղեգիծի մը: Հրեայ ժողովուրդի հազարամեայ մտածողութեան մեծագոյն իմաստութիւնը եղած է իր հրւամանիզմը, տիեզերականացումը: Տարբեր չէ նաև այդ ժողովուրդի դիմագրաւած ամենազաման հակասագրին՝ Ողջակիզման ծնունդ տուած հսկայ գրականութիւնը, որով եւ այդ փորձառութիւնը ընկալուեցաւ որպէս համամարդկային փորձառութիւն: Անոր ամենասուածին եւ ամենավառ օրինակը լեմքինեան նախաձեռնութիւնն է՝ ցեղասպանութեան յլացքը բանաձեւելու որպէս մարդկութեան դէմ ոճիր: Այս պատճառով ալ հակասութիւնը շատ ակնբախ է մէկ կողմէ Ողջակիզումի տիեզերականութեան եւ միւս կողմէ իսրայէլի պետական քաղաքականութեան միջնեւ: Այս վերջինը ոչ միայն նուազագոյնի իջեցուցած է իր համամարդկային յանձնառութիւնները, այլեւ, յանուն ինչ որ ազգային շահի, չէ վարանած մինչեւ իսկ համագործակցելու լատին ամերիկան բռնասիրութեանց հետ, նոյնիսկ երբ այս վերջիններուն զոհ կ'երթային հրեաներ, Հարաւային Արքիկէի ափարթէյտին հետ, առանց դեռ նշելու պաղեստինցի ժողովուրդին իրաւունքի անտեսումը, Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչնալու մերժումը եւ Ատրպէյճանի գէնք գաճառելը որպէս պարզ առեւտրական գործնթաց -business as usual:

Մոշ, Սբ. Կարապետ վանք,
դիսուած հարաւ-արեւմտյան (Ըկ. 1900-ական թթ.)
Mouch, monastère Sourb-Karapet,
vue Sud-Ouest, (photo ~ 1900)
Moosh, St. Karapet Monastery, 4th-18th centuries, South
Western view (photo early 1900s)



Մոշ, Սբ. Կարապետ վանքի մնացորդները (Ըկ. ~1970 թ. Ա. Հախնազարեան)
Mouch, ruines du monastère Sourb-Karapet (photo 1970 A. Hakhnazarian)
Moosh, ruins of St. Karapet Monastery (photo ~ 1970 A. Hakhnazarian)

Հայկական դիւնանագիտութիւնը որպէս ցեղասպանութենէ վերապրած եւ արդարութեան հետամուտ ժողովուրդի միջազգային քաղաքականութիւն, պիտի տարերի նման ոչափութիքէ եւ իր քաղաքակրթական առաքելութեան ուղին փնտուք: Հսենք, որ այլընտրանք այնքան ալ չւնի. Հայաստան թէկուզ եւ ուզէ չի կրնար իսրայէլի նման ոչափութիքի խաղալ, որովհետեւ չունի անոր զինուրական, Փինանսական եւ բարձր արհեստագիտութեան ուժական աղբիւրները, հետեւաբար միայն մորալիթիքի մասնագիտացման մէջ է, որ իր ուղին պիտի փնտուք: Կա՞ն երկիրներ, որոնք պատրաստ պիտի ըլլան հայկական դիւնագիտութեան ընկերակցի այս ուղիին վրայ: Նման հարցումի պատասխան կարելի է տալ միայն, երբ դիւնագիտական նման ծրագիր մը բանաձեւելու որոշում առնուի: Սեւրի Դաշնագիրն ալ ընկալուած էր որպէս արդէն պատմութեան անցած փաստաթուղթ, մինչեւ որ Արև Պապեան ցոյց տուաւ, որ այլապէս մտածելու կարելիութիւնը կայ: Մորալիթիքը այսօր կրնայ քմծիծաղ առաջացնել, մինչեւ որ համոզուինք, որ այն հայութեան համար նախաձեռնողական դիւնանագիտութիւն ունենալու եւ հատուցման պահանջատիրութիւնը առաջ տանելու միակ այլընտրանքն է, եւ սկսնք մտածել անոր գործնական ընթացք տայու մասին: Ի դէպ, հատուցման պահանջատիրութեան պետական-դիւնանագիտական ոլորտը անխուսափելորէն կ'ենթագրէ եւ Սփիւրքի հետ աշխատանքներու համակարգում, եւ այսպէս կոչուած «հանրային դիւնանագիտութեան» ուղղութեամբ ճիգերու կարեւոր ներդրում, առանց տակաւին նկատի առնելու քաղաքացիական հասարակութեան յատուկ «երկրորդ ուղիի դիւնանագիտութիւնը»: Այս բոլորը, մանաւանդ ցեղասպանութեան հարցով, կ'ենթագրեն մորալիթիքը լուրջի առնել:

Հատուցման պահանջատիրութեան այս հանգրուանը, ուրեմն, սկիզբ առած է մէկ կոնկրետ նախաձեռնութեամբ ի դէմս կիլիկիոյ Կաթողիկոսութեան դատական հայցին Թուրք-

իոյ Գերագոյն Ատեան Սփիտ Կաթողիկոսութեան վերագարձի պահանջով, կայ մէկ ճանապարհային քարտէս մը, որուն հիման վրայ սպասելի է, որ Հայ Դատի պայքարին նոր աշխատանքային ոլորտներ բացուին, եւ կը սպասուի պիտական այն փաստաթուղթը, որ պիտի ճշգէ հայկական դիւնագիտութեան դերն ու ուղղութիւնը: Կամկածէ դուրս է, որ հատուցման պահանջատիրութիւնը առաջին հերթին հայ ժողովուրդի դէմս գործադրութեամբ իրաւունքներու, ներառեալ Հողատարածքային, վերագարձի ի խնդիր պայքար, եւ, հետեւաբար, կը նպատակար երաշխատառել, որ հայ ժողովուրդը ցեղասպանութեան սպառնալիքին զերծ պիտի մնայ եւ ազատորէն պիտի շարունակէ իր զագացման պատմական գործընթացը: Բայց եւ գործնական իմաստով, եւ նկատի ունենալով աշխարհագաղական այն որդորը, ուր Հայաստանն ու հայրենամերձ հայկական համայնքները կը գտնուին, պահանջատիրութիւնը չի կրնար բացառաբար ազգային կամ ազգայնական ուղղուածութիւն ունենալ: Ընդհակառակը, այն պիտի տեղադրել քաղաքակրթական առաքելութեան մը յանձնառութեան ծիրին մէջ, ուր Ցեղասպանութեան արդարահատոյցը կը ձգտի նախընթաց ստեղծել ընդհանրապէս ցեղասպանութիւններու գոյն գացած ժողովուրդներու իրաւունքներու վերականգնուամին եւ, տակաւին, ցեղասպանութիւններու կանխարգիման: Եթէ պահ մը գիտակցինք, որ Սուրբիոյ եւ Իրաքի մէջ ՏԱՀԵՇԻ բարբարուները ցեղասպանութիւն կը գործեն եւ մարդոց, եւ քաղաքակրթութեան, եւ հաւաքական յիշողութեան բնաջնջմամբ, ապա եւ յստակ կը դառնայ, թէ պահանջատիրական պայքարի ազգային նախանձախնդրութիւնն ու անոր քաղաքակրթական առաքելութեան տարողութիւնը որպա՛ն առնչակից եւ փոխ-լրացուցիչ են:

Խ. Տէր Ղուկասեան

ԱՄՆ դեսպան Մորկընթառի վկայութիւններից

«(...) Մայիս 10-ին 30-ի միջեւ ամենէն ականաւոր 1200 հայերը եւ այլ քրիստոնեաներ առանց գաւանանքի խտրութեան ձերբակալուեցան Տիարպեքիրի եւ Մամուրէթ ուղ Ազիզի վիլայէթներուն մէջ:

Կ'ըսեն, թէ Մուսուլ պիտի տարուէին, սակայն ուրիշ ոչինչ լսուեցաւ անոնց մասին:

Մայիս 30-ին 674 ձերբակալուածներ Տիգրիսի վրայ լեցուեցան 13 մակոյիներու մէջ, այն պիտակին տակ, թէ Մուսուլ պիտի փոխագրուէին: Վալիին գործակատարը 50 ոստիկաններու օգնութեամբ կը գլխաւորէր շարասիւնը: Ոստիկաններուն էչար յարձակեցաւ մակոյիներուն վրայ, իսկ մնացեալը ձին քշեց գետափին: Կարճ ժամանակ ետք գերիներուն ամբողջ դրամը (շուրջ 6000 թրքական սիթրլին) կողոպտուած էր, ապա գանոնք մերկացուցին եւ վերը գետ նետեցին: Գետափին երթեւեկող ոստիկաններուն հրահանգուած էր թոյլ չտալ, որ ուեւէ մէկը փախչէր: Զօհերուն հագուստները ծախուեցան Տիարպեքիրի շուկային մէջ:

Գրեթէ նոյն ատեն 700 երիտասարդ հայեր զինուորագրուեցան, ապա ուղարկուեցան կառուցելու Քարապաղչէ - Հապաշի ճամբան: Այս 700 այրերուն մասին եւս լուր չկայ:

Կ'ըսեն, թէ օր մը Տիարպեքիրի մէջ 5 կամ 6 քահանայ մերկացուցիր են, կուպրով մրուտեր են եւ քարշ տուած են

փողոցներուն մէջ:

Զանոնք կարաւաններով գէպի անապատը քշած են, հոն բնակեցնելու պատճառաբանութեամբ: Թէլ Արմէն գիւղին մօտ (Պաղտատի երկաթուղիին գիծին վրայ, Մուսուլի մօտ) եւ գրացի գիւղերուն մէջ շուրջ 5000 հոգի սպաննուեցաւ. միայն քանի մը կիներ եւ մանուկներ փրկուեցան: Մարգիկ ողջ-ողջ հուսեցան հորերու կամ կրակի մէջ: Այնպէս կը ձեւացնեն, թէ հայերը պիտի օտտագործեն գաղութիւն համար Պաղտատի երկաթուղիին 24 քմ. կամ 30 քմ. հետո գտնուող շրջաններու մէջ: Սակայն, որովհետեւ միայն կիներն ու մանուկները կ'ուղարկուին աք-սորի, եւ որովհետեւ բոլոր այրերը, բացի շատ ծերերէն, պատերազմի գացած են, ասիկա նուազ ոչինչ կը նշանակէ, քան ընտանիքներու հաւաքական սպանդը, որովհետեւ անոնք ո՛չ աշխատող ուժը ունին, ո՛չ ալ դրամագլուխը, հողամասը մաքրելու համար:

Ամբողջ մէկ ամիս, գրեթէ ամէն օր, եփրատէն վար ծփացող գիակներ կը տեսնուէին. յաճախ՝ իրարու կապուած 2-էն 6 գիակներու խումբեր: Այրերուն գիակները մեծ մասամբ սոսկալի կերպով անդամահատուած են (սեռային գործարաններ հատուած են եւ աշայլն), կիներուն գիակները պատուած եւ երկուքի բաժնուած են(...):

Մեր Ազգային Պահանջատիրութիւնը

Եւ Ամերիկայի
Հայ Դատի
Յանձնախումբը
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ



(ս) Ի՞նչ պայմաններու մէջ եւ ինչո՞ւ ստեղծուեցաւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը, իբրև կառոյց:

Թոյլ տուէք նախ անդրադառնալ այն նախապատմութեան, որմէ ծնունդ առաւ մեր պահանջատիրական գործի ներկայ հանգրուանը Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ:

Նախ պէտք է շեշտել այն իրողութիւնը, որ Հայ Դատի հետապնդման գործը առանցքային նշանակութիւն ունեցած է Ամերիկայի մեր մարմիններուն համար: Այդ գործին համար կեանքի կոչուած են կազմակերպական համապատասխան կառոյցներ ըստ ժամանակի պահանջներուն եւ ըստ գործի բնոյթին: Այդ աշխատանքներուն մէջ հետեւողականորէն ընդգրկուած են ամերիկահայ երիտասարդութիւնն ու առհասարակ համայնքի ձեռնհաս ուժերը՝ միշտ հաւատարի՛մ այն սկզբունքին, որ Հայ Դատի գործին իրաւատէրը մեր ժողովուրդն է իր բոլոր խաւերով :

Առաջին Համաշխարհային Պատերազմը եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճգնաժամային մարտահրաւելներու առջեւ պիտի դնէին մեր ժողովուրդը ամէնուրեք եւ այդ ճնշիչ իրականութեան բովին մէջ է, որ Ամերիկայի մէջ պիտի բացուէր մէկ նոր եւ նրթին ուազմածակատ Հայ Դատի գործին համար: Մեր օրերու սկրունդը պէտք է երախտագիտութեամբ յիշէ նուրբական անունները Վահան Քարոյի, որոնց անխոնդ եւ յամառ ճիգերուն կը պարտինք պահանջատիրական այն հսկայածաւալ աշխատանքը, որ անցեալ դարու 20-ական թուականներուն իր չուրջ համախմբեց Ամերիկայի քաղաքական բնմի եւ առհասարակ այս երկիր յառաջադէմ մտաւորականութեան ընտրանին:

Ասկէկա այն շրջանն է, երբ տակաւին թուրքեւարեւմտեան յարաբերութիւնները կը բախին միջ-պետական հակընդդէմ շահերու եւ հակասական առաջնահերթութեանց

եւ ԱՄՆ-ը գեռ շատ հեռու է Միջին Արեւելքի մէջ գործօն գերակատարի պատասխանատւութիւններ ստանձնելէ: Ասեկա նաեւ այն շրջանն է, երբ Քեմալական Թուրքիան գայթակղիչ քաղաքականութիւն կը վարէ Մուսկուայի եւ Արեւմուտքի միջներ գրգռելով մրցակից կողմերէն իւրաքանչիւրին ախորժակը: Ասոնք նաեւ այն օրերն են, երբ Վերսայիլի Խաղաղութեան Վեհաժողովի յազթանակող, բայց յանկարծ վախորած, պետութիւնները արագօրէն պիտի անտեսեն իրենց իսկ կեանքի կոչած Սեւրի Պայմանագիրը (Օգոստոս 1920) եւ բոլորովին նոր բանակցութեանց ձեռնարկին (այս անդամ) Քեմալական Թուրքիոյ հետ, Լօգանի մէջ (1923):

Պաշտօնապէս ԱՄՆ-ը մաս չէր կազմած Սեւրի պայմանագրի բանակցութիւններուն (թէեւ պայմանագրի կողմերը նախ. Ուլիսնին վստահեր էին հայ-թրքական սահմանները ճշտելու գործը, որմէ ծնունդ պիտի առնէր Ուլիսնին իրաւարար Վճիրը), հետեւաբար ան պաշտօնապէս մաս չի կազմեր նաեւ Լօգանի բանակցութիւններուն: ԱՄՆ-ի ներկայացուցիչը բանակցային նիստերուն կը մասնակցի խորհրդակցական ձայնով միայն: Այնուամենայնիւ Լօգանի Միջազգային Համաձայնագրին զուգահեռ եւ անկէ բոլորովին անկախ՝ նոյնինքն Լօգանի մէջ ստորագրուեցան երկու այլ համաձայնագրեր Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Քեմալական Թուրքիոյ միջներ, որոնք միասնաբար կոչուեցան «Թուրք-Ամերիկեան Լօգանի Դաշնագիր» եւ որուն դէմ հզօր պայքար շղթայագերծեց օրուան Հայ Դատի կառոյցը ԱՄՆ-ի մէջ՝ այդ գործին համար ստեղծուած Հայաստանի Անկախութեան Պաշտպան Ամերիկեան Կոմիտէին (American Committee for the Independence of Armenia) բոլոր ուժականութիւնները գործի լծելով: Պաշտպան Կոմիտէին (ACIA) մաս կը կազմէին մեծ թիւով քաղաքական եւ հասարակական հեղինակութիւններ ԱՄՆ-ի վերնախանէն:

Ընդդիմութեան այս շարժումը մեծ թափ առաւ ԱՄՆ-ի Քոնկրէսէն ներս ի վերջոյ յանգելով Ամերիկեան

Ծերակրոյմի մերժողական քուէխն: Քոնկրէսը մերժեց վաւերացնել Ամերիկայի կառավարութեան կողմէ ստորագրուած երկու համաձայնագրերը Թուրքիոյ հետ եւ ինքնաբերաբար զլացաւ իր վաստահութեան քուէխն նաեւ Լօզանի միջազդային դաշնագրին: Քաղաքական ուժի փայլուն եւ աննախընթաց ցուցադրութիւն մըն էր այս մէկը Հայ Դատի նորակազմ կառոյցին կողմէ գեռ այդ օրերուն: ԱՄՆ-ի գործադիր իշխանութիւնը (Նախ. Քուէճի օրով) ի վերջոյ - եւ գարտուղի՝ հնարքներու գիմելով - պիտի կարողանար շրջանցել Քոնկրէսի դրած օրինական արգելքը եւ 1927 թուէն դիւնանգիտական նախական յարաբերութիւններ հաստատել Քեմալական թուրքիոյ հետ: Եւ սակայն ամէն քայլափոխին ան իր դէմ պիտի գտնէր Հայ Դատի կառոյցի շարունակական դիմադրութիւնը: Ամերիկահայութեան քաղաքական ուժն էր, որ այս ձեւով իր «կրակ» մկրտութիւնը կը ստանար յետ-պատերազմեան մեծապետական քաղաքականութեան հնոցին մէջ:

Հայ Դատի գործը բոլորովին նոր ուղղութիւն ստացաւ երկրորդ Համաշխարհային Պատերազմէն ետք եւ յատկապէս այն օրերուն՝ երբ կը ձեւաւորուէին Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնն ու անոր յարակից կառոյցները: Հայ Դատի Յանձնախումբն ու յետագային Հայ Դատի Գրասենեակը Նիւ Եռոքի մէջ քաղաքական գործի պիրկ բեւեռներ էին, երբ տեղի կ'ունենային Երկրորդ Աշխարհամարտին յաջորդող սակարգութիւնները գերատէութեանց միջեւ եւ յետագային կեանքի կը կոչուէր ՄԱԿ-ի Ցեղասպանութեան համաձայնիրը:

Խօսելով նոր ժամանակներու մասին, պէտք է կարեւորութեամբ արձանագրել, որ Հայոց Ցեղասպանութեան յիսնամեակը (1965) մեծ շրջադարձ մը եղաւ ամերիկահայութեան քաղաքական կեանքին մէջ եւ մանաւանդ Հայ Դատի հետապնդման աշխատանքներուն համար: Պաղ պատերազմի դարաշրջանը ծնունդ տուեր էր 20-րդ դարու երկբւեւա աշխարհակարգին, որուն Արեւմտեան բեւեռը կը գտնուէր Ռւաշինկունի մէջ: Խակ ազատ աշխարհի ծանրութեան կեղունը հանդիսացող այս երկրին մէջ, մենք արդէն ունէինք ինքնիր ուժերուն գիտակից մէկ նոր հասարակութիւնը: Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ այլ համայնքային կառոյցներու դարբնոցէն գուրս եկած մէկ նոր երիտասարդութիւն՝ որ պատրաստ էր գործի:

Առաջին Աշխարհամարտի վերիվայրումներէն ի վեր, Սիիւռքի մէջ մեր ժողովուրդը քաղաքականացներու եւ զայն դէպի քաղաքական բեմ մղելու Դաշնակցութեան հեռահաս ուազմաքարութիւնը սկսեր էր արդէն արդիւնաւորուիլ: Մեր նոր սերունդը, որ մեծ թիւերով ծառայեր էր ԱՄՆ-ի գինեալ ուժերուն մէջ Երկրորդ Աշխարհամարտի եւ Քորէայի Պատերազմի թէջ ճակատներուն վրայ, արդէն նուաճեր էր քաղաքական հասունութեան մէկ նոր մակարդակ: Մենք արդէն վաղուց թօթափեր էինք «ազգային փոքրամասնութեան» մեկուսացնող հոգեբանութիւնը: Մենք համարձակօրէն եւ տիրականօրէն մտեր էինք երկրի մայրուղիէններս մեր նոր քաղաքական մշակոյթով եւ մեր հասարակական գիտակցութեամբ: Մենք այլեւ անքակտելի մասն էինք երկրի քաղաքացիական զանգուածեղ խարիսխին, այսինքն՝ ԱՄՆ-ի համատարած մեծամասնութեան... «Փոքրամասնական» համայնքի հոգեբանական կարգավիճակէն դէպի «մեծամասնութիւն» այս պատմական անցումը, իր անխուսափելի բիսեքրուն կողքին, մեզ այժմ կը զինէր քաղաքական նոր կարողականութիւններով եւ մեզ կը մղէր, որ տէր կանգնէինք մեր այս նոր ուժին: Այս առումով, Ցեղասպանութեան յիսնամեակը հզօր զարթուցիչ մը եղաւ Ամերիկահայութեան նոր սերունդին համար:

Երկեւեւո աշխարհակարգը մեզ դրեր էր նաեւ անհեթեթ բրութեան մը մէջ: Մեր անկախ հայրենիքի փրկուած բեկորը՝ Խորհրդային Հայաստանը կը գտնուէր «երկաթեայ վարագոյր»ին միւս կողմը եւ մաս կը կազմէր ԱՄՆ-ի թշնամի ճակատին: Խակ մէր թշնամին՝ թուրքիան եւ մենք, իրերունոր դասաւորումով, կը գտնուէինք երկեւեւո այս աշխարհակարգի նոյն ճակատին վրայ... Ամերիկահայ երիտասարդներէն շատեր տարիներ շարունակ ծառայութեան դրկուած էին թուրքիոյ ամերիկեան ուազմախարիսխները... պահ յանկարծ առաջին ճակատին վրայ: Անհեթեթ իրականութիւնը այն էր, որ յանկարծ առիթ կ'ընծայէր իրենց ոտք դնելու իրենց պապենական հողերուն վրայ: Անհեթեթ իրականութիւնը այն էր, որ մօտ երեսունհինք տարուան համաշխարհային տեղաշարժերուն որպէս հետեւանք՝ ցեղասպան թուրքիան դարձեր էր Արեւմտաքի եւ մասնաւորապէս ԱՄՆ-ի անփոխարինելի դաշնակցն ու սիրելին՝ առանց նշոյլ մը իսկ զիջելու ցեղասպանական իր քաղաքականութիւնն: Սահմոկեցուցիչ էր այս փաստը եւ անընդունելի՝ ամերիկահայ նորօրեայ քաղաքական մաքին համար: Ցեղասպանութեան յիսնամեակը պիտի գար պայմենցնելու քաղաքական այս պալարը:

Անհատոյց թողուլ մեր ժողովուրդին դէմ գործուած մեծ ոճիրը եւ ընդունիլ ԱՄՆ-ի իշխանութեանց այս մեղաւոր աղուհայը թուրքիոյ հետ եւ, աւելի՛ն, մեր իսկ վճարած հարկերով շարունակաբար Փինանսաւորել յանցագործ թուրքիան՝ ծանր վիրաւորանք մըն էր ամերիկահայութեան համար: Յանկարծ կը թուէր, թէ քաղաքական Ամերիկան սկսեր էր մոռացութեան տալ Նախ. Ուրիսընի ժառանգութիւնն ու հայութեան հանդէպ թուրքիոյ մեծ պարտը բանեղութեամբ ամերիկահայ նորօրեայ քաղաքական մաքին համարը: Ցեղասպանութեան հանդիրն մէջ: Ետք էր մեծ թափով վիրաւոր համար քաղաքականացնել ԱՄՆ-ի մէջ Հայոց Ցեղասպանութեան հիմնահարցը: Եւ զայն այժմէականացնել այս երկրի նորօրեայ քաղաքականութեան նորմերով: Մանաւանդ որ գոյութիւն ունէր այն յատկ գիտակցութիւնը, որ Խորհրդային Հայաստանի կարելիութիւնները շատ սահմանափակ էին մեր պահանջատիրական արծին համար հակառակ մեր ժողովուրդի պատմական մեծ պոռթկումին երեւանի մէջ: Հետեւաբար այս դատին հետապնդումը պիտի ըլլար Ամերիկայի եւ առհասարակ Սիիւռքի հայութեան առաքելութիւնը:

Այս հարցի հետապնդումը միջ-կազմակերպական դաշինքով իրագործելու առաջին փորձերը գերախտաբար բախեցան անյալթահարելի գժուարութիւններու: Ուաշինկութիւնի քաղաքական բեմը կը պահանջէր պիրկ եւ անվարան ուժեկանութեամբ գործող կարողականութիւն, զոր կարելի չէր իրագործել միջ-կազմակերպական դանդաղ գործնթացներով: Այսպէս է, որ 1980-ական թուականներու սկիզբը նոր ձեւալորում ստացաւ Հայ Դատի յանձնականութեամբ քործունէութիւնը Ամերիկայի մէջ եւ նոր եւ բազմամակարդակ ուազմավարութեամբ սկսաւ գործել Հայ Դատի հետապնդման համակարգը:

Ամերիկայի Միացեալ Նահանգներու քաղաքական դաշտը կը գործէր ապակեղործացեալ զրութեամբ: Հետեւաբար Հայ Դատի հետապնդման համակարգը պիտի կարող իր աշխատանքի ծիրին մէջ արդիւնական միջամասն պահանջակարգ պատմակարդակ ուաշխատանքի ծիրին մէջ արդիւնական միջամասն պահանջակարդակ ընդգրկել

Կրկրի քաղաքական դաշտի բոլոր գործող չերտերը իրենց ամբողջութեանը մէջ: Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ձեւառորումը Ուաշինգթոնի իր կեդրոնական գրասենեակով եւ շրջանային գրասենեակներու եւ տեղական յանձնախումբերու ծաւալուն ցանցով այս յամառ ճիպերուն պասկումը պիտի հանդիսանար:

(թ) Ի՞նչ եղած են Յանձնախումբին ուազմավարական նպատակները:

Պէտք է նախ շեշտել, որ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կը յենի համաժողովրդական ընդարձակ խարիսխի մը՝ ամբողջ երկրի տարածքով: Այդ խարիսխին ազգացութեան ծիրը չի սահմանափակուիր միայն հայշատ համայնքներով, որոնք հաստատուած են միայն որոշ թիւով նահանգներու մէջ: Ան կ'երկարի ԱՄՆ-ի բոլոր նահանգներէն ներս: Միաժամանակ ամերիկեան կազմակերպութեանց հետ այլեւայլ դաշնակներու միջոցով եւ շարք մը հարցերու կապացութեամբ՝ ան մաս կը կազմէ համա-ամերիկեան քաղաքական կեանքի մեծ գործընթացին: Յանձնախումբին առաքելութիւնն է ներկայացնել Ամերիկահայ հասարակութեան ազգային քաղաքական ձգուումները ԱՄՆ-ի քաղաքական կեանքի երեք ոլորտներէն ներս՝ դաշնակցային (federal), նահանգային (state), եւ տեղական (local): Յանձնախումբին առաքելութիւնն է նաեւ Հայ Դատի պատգամը տանիլ Ամերիկայի հանրային կարծիքին եւ այդ կարծիքը դարձնող բորբոքութեան ուժուունքը ուժուունքը ուժուունքը:

ԱՄՆ-ի Սահմանադրութեան հիմնարար սկզբունքներուն հետ համահունչ՝ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի համա-ամերիկեան կառոյցը կը գործէ ապակեդրունացեալ գրութեամբ: Յանձնախումբը Ուաշինգթոնի գրասենեակի գործունէութեան դաշտը ԱՄՆ-ի դաշնակցային քաղաքականութեան ոլորտն: Հանձնախումբի երկու շրջանային կառոյցները իրենց գործունէութեան է: Յանձնախումբի պատգամը տանիլ Ամերիկայի հանրային պատասխանատու են Քոնցիսի անդամներու ընտրատարածքային շահագրգութեանց ոլորտը իրենց տեսադաշտին մէջ պահելու գործին: Շրջանային կառոյցներու ծիրին մէջ կը գործն նաեւ մեծ թիւով Հայ Դատի տեղական յանձնախումբեր, որոնց միջոցով մեր տեղական համայնքները ամբողջ երկրի կտրուածքով իրենց գործօն մասնակցութիւնը կը բերեն ԱՄՆ-ի քաղաքական մեծ գործնթացին:

Անցնող բազմաթիւ տասնամեակներու ընթացքին, Հայ կեանքն ներս տեղի ունեցած մեծ տեղաշարժերը իրենց վճռական կնիքը դրած են Հայ Դատի օրակարգին վրայ: 1988-ի աւերիչ երկրաշարժը եւ անոր գուգազիպող Հայաստանի անկախացման գործնթացը եւ մանաւանդ Արցախի պատագրութեան եւ ինքնորոշման հիմնախնդիրներու նոր առաջնահերթութիւններու առջեւ պիտի դնէին Ամերիկահայութիւնը: Խոկ Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ, Ամերիկահայութեան իրաւունքներու հետապնդման խնդիրը նոր ծաւալ պիտի ստանար:

Այս բոլորին, աննախընթացօրէն պիտի աճէին Թուրքիոյ եւ Արաբէյանի քարոզչական կարողականութիւնները ԱՄՆ-ի մէջ եւ Հայ Դատի Յանձնախումբը պայքար պիտի ծաւալէր նաեւ ապատեղեկատական այս ծաւալուն քարոզաշաւին դէմ: Թուրքիոյ կողքին կեցած ամերիկեան մեծ ընկերութեանց քարոզչական մեքենան, իր կարգին, հրամայական կը գարձնէր, որ մեր համաժողովրդական զօրաշարժը ըլլար տարողունակ եւ հզօր: Հայ Դատի Յանձ-

նախումբին գործն էր մեր համաժողովրդական (grass roots) քաղաքական ուժը հակադրել մասնաւոր շահերու քորփորէյթ (corporate) ուժին եւ ապահովել մեր տեղը քաղաքական դաշտէն ներս: Եւ այս առումով, երկրի օրէնսդրական ոլորտը շատ աւելի խստամասից հնարաւորութիւններ կ'ընծայէր մեզի Հայ Դատի գործին համար: Այդ ոլորտի գործիչներուն՝ ԱՄՆ-ի Քոնկրէսի եւ նահանգային խորհրդարաններու անդամներուն հետ ամէնօրեայ յարաբերութիւններով եւ զանոնք օրը-օրին հարցերուն իրազեկ գարձնելով է, որ կարելի եղած է նաեւ ծեւառողել հայկական հարցերու զօրակցութեան շրջանակը ամէնուրեք:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի քաղաքական օրակարգը, ամէնօրեայ այլ ինդիքներու կարգին, այսօր կ'ընդգրկէ գործի հետեւեալ գաշտերը.

1.- Ցեղասպանութեան հիմնահարցը՝ իր ճանաչման եւ հատուցման լրացուցիչ եղբերով եւ թուրքիոյ ապատեղեկատական արշաւը հակաշուղ միջոցառումներով:

2.- Արցախեան հիմնահարցը՝ Արցախի անկախութեան եւ ժողովրդավարութեան ճանաչման, Ատրպէյանի սադրիչ քաղաքականութեան դէմ պայքարի եւ ԱՄՆ-ի տնտեսական օժանդակութեան ապահովման հետ առընչուող բազմապիսի գործադաշտերով:

3.- Անվտանգ, բարգաւած եւ ժողովրդավարական Հայաստանի արմատաւորման հիմնահարցը՝ Հայ-Ամերիկեան յարաբերութիւններու ընդայնման եւ ամրակայման գծով եւ յատկապէս Հայաստանին տրուու ամերիկեան օժանդակութեան հետապնդման կապակցութեամբ:

4.- Թուրքիային ներս եւ յատկապէս Արեւմտեան Հայաստանի մէջ գտնուող հայկական սրբատեղիներու եւ յարակից եկեղեցական կալուածներու խնդրով Հայ եկեղեցւոյ իրաւունքներու հիմնահարցը:

5.- Զաւալսքի ինքնավարութեան իրաւունքներու եւ Զաւալսքի համար Ամերիկեան օժանդակութիւն ապահովելու հիմնահարցը:

6.- Սուրբահայութեան եւ Միջին Արեւելեան Հայ համայնքներու ապահովութեան եւ հոգատարութեան հիմնահարցը:

Այս հիմնահարցերէն իւրաքանչիւրը աշխատանքի ընդլայնուող տիեզերք մըն է ամէնօրեայ քաղաքականութեան բեմին վրայ իր յատուկ դրսեւորումներով: Քաղաքական ուազմաբեմի յեղաշրջուող իրականութեան հետ, ընականաբար նորանոր փոփոխութիւններու կ'ենթարկուի նաեւ Հայ Դատի քաղաքական օրակարգը միշտ մնալով հայութեան պահանջատիրական գործի առաջնային գիծերուն վրայ:

Ընդհանուր ուազմավարութեան տեսանկիւնէն, պէտք է կարեւորութեամբ շեշտել, որ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կը գործէ բացառապէս Ամերիկայի քաղաքական բեմին վրայ եւ այդ բեմի նորմերով: Ամերիկահայութիւնը իր պատմութեամբ, իր կրօնամշակութային հարուստ առընչութիւններով, հայութեան հայրենիքի բոլոր կարիքներուն օգնութեան հասնելու իր պատրաստակամութեամբ եւ Հայ Դատին արդար լուծում բերելու իր վճռակամութեամբ ինքնութեան յատուկ շերտ մը կը ներկայացնէ ամերիկեան մէջ: Ոչինչով տարբե'ր՝ ԱՄՆ-ի հասարակական բարող կառուցիչ միւս բաղկացուցիչ շերտերու քաղաքական կերտուածքէն: Միաժամանակ՝ Ամերիկահայութեան իրաւունքներու հետապնդման խնդիրը ամերիկեան տնտեսութեան, ամերիկեան արմէքային համակարգին եւ Ամերի-

կայի ամէնօրեաք քաղաքականութեան տարերային վերիվայրումներուն: Այս առումով, Ամերիկայի Հայ Դատի Յանձնաւումբի ռազմավարական վարդապետութիւնը կը բխի Ամերիկահայութեան ինքնութիւնը սահմանող այս երկու քաղաք-րիչներու էական սէնթէզէն: Եւ երբ հարցը կը վերաբերի Հայաստանին եւ Հայաստանի լինելիութեան գործոնները պայմանաւորող տարածաշրջանին եւ այդ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը պիտի անպայման ըսէ իր խօսքը եւ տիրո՞ջ իրաւունքով մաս կազմէ ԱՄՆ-ի քաղաքական դաշտի քննարկումներուն: Ան պիտի գործէ վճռականորէն եւ ամերիկան արժէքային համակարգի հարազատ զիրքիչն: Յանձնախումբը իր եւ Ամերիկահայութեան հարուստ փորձն է, որ կը բերէ այդ բանավէջի զարգացող փուլերուն՝ նոյն տաեն բուռն պայքար մղելով օտար պետութեանց եւ յատկապէս թուրքիոյ եւ Ատրպէյճանի միջամտութիւններուն դէմ ԱՄՆ-ի ներքին գործերէն ներս:

(գ) Ի՞նչ եղած են Յանձնախումբին գլխաւոր իրագոծումները:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի իրագործումները կապուած են ոչ միայն քաղաքական դաշտէն ներս ձեռք բերուած իր կարեւոր յաղթանակներուն, այլ առաջին հերթին՝ այդ յաղթանակները կարելի դարձնող հիմնական գործոնին՝ Ամերիկահայութեան քաղաքական ուժին եւ անոր ձեւաւորման գործընթացներուն:

Անցնող տասնամեակներու ընթացքին, Յանձնախումբը հնարաւոր դարձուցած է ամերիկահայ համայնքի եւ մասնաւորապէս երիտասարդութեան մեծ զօրաշարժը իրեն զօրավիր ունենալով Հ. Յ. Դաշնակցութեան եւ համայնքի կազմակերպութիւններու եւ բազմաթիւ հաւատաւոր հայորդիներու ընդարձակածաւալ ցանցը: Յանձնախումբի միաւորները կը գործեն ամբողջ երկրի տարածքին եւ կ'ապահովեն համայնքի տեւական մասնակցութիւնը երկրի քաղաքական կեանքի փուլերուն ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններէն մինչեւ նահանգային եւ տեղական իշխանութեանց ընտրութիւնները՝ ամէն քայլափոխի ամրագրելով Ամերիկահայութեան քաղաքական ուժը:

Ցեղասպանութեան ճանաչման գծով, Յանձնախումբը կարեւոր նուաճումներ արձանագրած է ԱՄՆ-ի Քոնկրէսէն ներս 1984, 1997, 2000, 2005, 2007, 2010 եւ 2014 թուականներու օրէնսդրական նստաշրջաններուն: Միաժամանակ անցնող բազմաթիւ տարիներու ընթացքին ԱՄՆ-ի 50 նահանգներէն 43-ը պաշտօնապէս ճանաչում տուած են Հայոց Ցեղասպանութեան՝ ըստ հուլիսան անտեսելով ԱՄՆ-ի գործադիր իշխանութեան դիրքորոշումը այս հարցին մէջ: Յանձնախումբը մօտէն աշխատած է ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներուն հետ ապահովելով անոնց մեծ մասին անձնական զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դատին: Յասոոկ յիշատակութեան արժանի է նախ. Ռէկրնի Ապրիլ 22, 1981 թուի յայտարարութիւնը այս գծով, ուր ան նախագահական իր դիրքերէն պաշտօնապէս կը խօսի Հայոց Ցեղասպանութեան փաստի մասին: Նոյնքան կարեւոր՝ նախ. Օպամայի նախընտրական յայտարարութիւնները այս կապակցութեամբ: Թէեւ ԱՄՆ-ի նախագահները, թուրքիոյ ճնշման տակ, ընդհանրապէս խուսափած են Հայոց Ցեղասպանութեան բառացի բնորպչումէն, այնուամենայնիւ անոնք լայնօրէն խօսած են Հայոց Մեծ Եղեռնի իրականութեան մասին: Նշանակալի է նաեւ Յանձնախումբի տարածաշրջանական գործականութեամբ գործի մէջ: ԱՄՆ-

ի Ծերակոյտէն ներս տարուած իրագեկման աշխատանքներու շնորհիւ, կարելի եղած է կանխել նշանակումը գեսապաններու, որոնք բացայայտորէն գիրքորոշուած են ի նպաստ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի ժխտողական քաղաքականութեան: Պէտք է նաև արձանագրել այն կարեւոր աշխատանքը, որ Յանձնախումբը տարաւ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան Համաձայնագրի կիրառելիութիւնը ապահովող օրինագծի կապակցութեամբ: Օրինագիծը ի վերջոյ ստացաւ Քոնկրէսի վաւերացումը եւ նախ. Ռէկրնի ստորագրութեամբ ստացաւ օրէնքի հանգամանք:

Արցախեան հիմնահարցի գծով, Յանձնախումբը յաջողեցաւ անհրաժեշտ տեղեկութիւն հայթայթել ԱՄՆ-ի Քոնկրէսին՝ կարելի դարձնելով Թիվ 907 Պարբերութեան ամրագրումը Freedom Support Act կոչուող օրէնքի կառոյցին մէջ: Սոյն պարբերութեամբ, ԱՄՆ-ի գաշնակյային օրէնքը կ'արգիլէ ամերիկան քինանսական օժանդակութեան որեւէ յատկացում Ատրպէյճանին նկատի առնելով վերջինիս հակահայ եւ ուղագամանչ քաղաքականութիւնը: Յանձնախումբը նաև յաջողեցաւ զնուական սեղմումի ենթարկել տալ Ատրպէյճանին տրուելու որեւէ յատկանի անմասն ամրագրելու վայրէն կարեւոր Արգամի անկախութեան միջազգային ճանաչման գործը կարեւոր ընտական նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները արդէն պաշտօնական ճանաչում տուած են Արցախի հանրապետութեան՝ իրենց առեւտրական յարաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով Արցախի տնտեսութիւնը: Յանձնախումբը շրջանային կառոյցներու հումկու ճիգերով կարեւոր կարեւոր նուաճումներ արձանագրեց: Եօթը նահանգներ՝ Ռուս Ալյանտ, Մասաչուսէց, Մէյն, Լուիզիանա, Ճորճիա, Հավայի եւ վերջապէս Քայլիֆոոնիոյ Խորհրդարանի երկու պալատները ամառական ժամանակի վերաբերութիւններու ծիրին մէջ ընդգրկելով

մեծ կարեւորութիւն կ'ընծայէ հայ-ամերիկան տնտեսական յարաբերութիւններու զարդացման: Այս կապակցութեամբ, նշանակալի հանգրուաններ էին 2004 թուին Յանձնախումբի ճիգերով՝ Հայաստանի համար ձեռք բերուած PNTB կարգավիճակն ու 2015 թուի մայիսին ստորագրուած Առեւտուրի եւ Ներդրումներու Համաձայնագիրը, որոնց շնորհիւ Հայաստանի արտածումները դէպի ԱՄՆ զգալի յաւելում կրեցին եւ այս գործընթացը կը շարունակուի: Յաջորդական հանգրուանները կ'ընդգրկեն այլ կարեւոր Համաձայնագրեր ԱՄՆ-ի հետ՝ կապուա՛ծ Հարկային փոխադարձ թեժմի կարգաւորման եւ առհասարակ առեւտրական կապերու զարդացման: Թուրքեւազրպէջանական քարոզարշաւի նպատակն է Հայաստանը պիտակաւորել որպէս Ծուսաստանի արբանեակ: Յանձնախումբի մշտական մտասեւեսումն է իրական հողի վրայ կազմաւորուող ծրագրերով՝ քանդել այս արտևստական կարծրատիպերը եւ հակազդել թուրքեւազրպէջանական բոլոր այն շրջանային ծրագրերուն, որոնք կը միտին Հայաստանը մեկուսացնել Կովկասի մէջ: Այս կապակցութեամբ, կարեւոր յաջմանակ մըն էր օրէնսդրական այն արգելքը (Քոնկրէսէն ներս), որմով ԱՄՆ-ի ֆինանսական աջակցութիւնը զլացուեցաւ Հայաստանը շրջանցող թուրք-վրացական երկաթուղիի շինութեան ծրագրին: Յանձնախումբը շարունակական յարաբերութեան մէջ կը գտնուի ԱՄՆ-ի Պետքարտուղարութեան (արտօրծնախարարութիւն), ԱՄՆ-ի Նախագահի Անվտանգութեան Խորհուրդին, Պաշտպանութեան Նախարարութեան եւ դաշնակցային իշխանութեան այլ օրգաններուն հետ Հայաստանի արտաքին քաղաքականութեան խնդիրներու իրազեկման եւ քննարկման գծով Հայ-ամերիկեան յարաբերութիւններու առաւել սերտացման եւ խորացման առաջարութեամբ:

Հայոց Եկեղեցւոյ իշխանութեան հիմնահարցի պահանջատիրութեան գծով, Յանձնախումբը կարեւոր Հանգրուան մը նուածեց Դեկտեմբեր 2011-ին: Քոնկրէսի Ներկայացուցիչներու Տունը լիագումար նիստով քանաձեւ ընդունեց պահանջելով, որ Թուրք Պետութեան սահմաններէն ներս եւ յատկապէս Արեւմտեան Հայաստանի հողին վրայ գտնուող հայկական սրբատեղիներն ու յարակից կալուածները իշխագրածուին Հայ Եկեղեցւոյ իշխանութեան: Յանձնախումբը հետեւողական ճիգերով, քանաձեւ նախ յաջողապէս անցաւ Ներկայացուցիչներու Տան Արտաքին Գործոց Յանձնախումբին եւ յետոյ նաեւ նոյն պալատի ամբողջական նիստէն: Յանձնախումբը յաջողեցաւ երկրորդ, աւելի ուժեղ, քանաձեւ մը ընթացաւորել անցեալ տարի (2014), որ նոյն Յանձնախումբին կողմէ վաւերացում ստուայի ետք անշարժութեան մատնուեցաւ պալատի ղեկավարութեան կողմէ: Այս աշխատանքը կը շարունակէ մնալ Յանձնախումբի օրակարգին վրայ:

Զաւախքի ինքնավարութեան իրաւունքներու եւ Զաւախքի տնտեսութեան զարգացման խնդիրները կարեւոր տեղ կը գրաւեն Յանձնախումբի օրակարգին վրայ: Յանձնախումբը մօտէն կը յարաբերի Վրաստանի Դեսպանութեան հետ եւ Ուաշինգտոնուն այցելող վրայի պետական ճէմքերու հետ: Յանձնախումբի ճիգերով կարելի եղաւ համատեղ աշխատանքի ծրագրի մէջաշեղ բերել ԱՄՆ-ի Արտաքին Տնտեսական Օժանդակութեան գերատեսչութեան հետ Զաւախքի մէջ արտասահմանեան ներդրումներու քաջալերման նպատակով: Այս աշխատանքը դեռ իր սկզբանական փուլին մէջ կը գտնուի:

Յանձնախումբի աշխատանքային առաջնահերթութեանց մէջ մեծ տեղ կը գրաւէ Սուրբիահայութեան եւ առհասարակ Միջին Արեւելեան մեր համայնքներու ապահովութեան խնդիրը: Յանձնախումբը մնայուն յարաբերութեան

մէջ կը գտնուի ԱՄՆ-ի պատկան մարմիններուն հետ իր պահանջները գնելով մեր ժողովուրդի անվտանգութեան գործի եւ մասնաւորապէս Թուրքիոյ գերակատարութեան կապակցութեամբ: Քեսապի ճգնաժամամի օրերուն, Յանձնախումբը շղթայազերծած համա-ամերիկեան արշաւը ԱՄՆ-ի կողմէ Թուրքիան ճնշման տակ առնելու՝ կարեւոր գործոն մը հանդիսացաւ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը ճիշտ կողմնորոշման առաջնորդելով: Յանձնախումբը նաեւ մօտէն կ'աշխատի ԱՄՆ-ի սուրբիական օգնութեան ծրագրին մէջ ընդգրկելու Սուրբիոյ մեր ժողովուրդի եւ Հայաստան հաստատուած սուրբիահայ մէջ համայնքը:

(դ) Կայ այն տեսակէտը, որ «հայկական լոպպի»ն, համեմատական կարգով, Փոնկրէսէն ներս կը դասուի Ամերիկայի ամենէն ուժեղներէն: Եթէ նիշտ է այս, ի՞նչ բանի մէջ կը կայանայ մեր յաջողութեան գաղտնիքը:

Նախ սրբազրութիւն մը: «Հայկական լոպպի» յորը ջորջումը ուրիշներէն մեզի տրուած պիտակ մըն է, որ դժբախտաբար յստակ պատկերացում չի տար Հայ Դատի Յանձնախումբի առաջերացութեան մասին:

«Լոպպի» (lobby) ժողովրդական պիտակին տակ Ուաշինգտոնի մէջ կը գործեն մեծ թիւով ամերիկեան հաստատութիւններու, որոնց գործն է յանուն մասնաւոր շահերու աղդացութիւնը բանեցնել դաշնակցային իշխանութեան օրդաններուն վրայ (եւ առաջին հերթին՝ Քոնկրէսին), որպէսզի կարողանան ֆինանսական կամ օրէնական առաւելութիւններ կորպու ի նպաստ իրենց «տէր» երրուն: Ուաշինգտոնի մէջ նաեւ կը գործեն շարք մը այլ կազմակերպութիւններ, քաղաքական գործի գրանցումով, որոնց նպատակն է պահանջատիրական աշխատանք (political advocacy) հետապնդել ԱՄՆ-ի քաղաքական բեմին առնչուող հիմնահարցերու ծիրին մէջ: Անոնք կը գործեն ամերիկացի ընտրողներու զանգուածի մը քաղաքական գտառումներու եւ առաջնահերթութեանց հողին վրայ: Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի առաջերացութիւնը քաղաքական գործի այս ուղղութիւնն է, որ կը ցոլացնէ:

Այս առումով, Հայ Դատի Յանձնախումբի խոսքը կարեւոր կշիռ կը ներկայացնէ դաշնակցային իշխանութեան օրէնսդիրներու եւ առհասարակ ԱՄՆ-ի քաղաքական բեմի գործիներու աշքին: Անոնք գիտեն, թէ Յանձնախումբը պահանջատիրութիւնն է գաղափարական հզօր ենթահողի մը վրայ: Բայց մանաւանդ գիտեն, որ Ամերիկահայութեան ծոցին Հայ Դատի գործիներու նորանոր սերունդներ կը հասնին շարունակ, որոնք մարզուած են քաղաքական բեմի գիտութեամբ եւ գէնքերով: Այս իմաստով, Յանձնախումբի յաջողութեան գաղտնիքը կը կայանայ իր սուրբիական իմաստով՝ «լոպպի» մը ըլլալու իրողութեան մէջ... Հայ Դատի օրակարգը Ամերիկայի մէջ կը բիսի ամերիկացիներու ստուար զանգուածի մը՝ Ամերիկահայութեան մարզի ամամանցելի իրաւունքներէն եւ քաղաքական տեսլականէն: Եւ ի վերջոյ Քոնկրէսի գիտակցութեան մէջ ամուր արմատացած է այն խոր համոզումը, որ հայկական քուէն երկար յիշողութիւն ունի...

Կարօ Արմենեան
Մարտ 30, 2016

Սասուն ու Սասունի հայերը

Յեղասապանութիւնից յետոյ մինչ այսօր

Որքա՞ն հայ փրկուեց Սասունում, նրանք ինչպէ՞ս շարունակեցին իրենց կեանքը, ի՞նչ գժուարութիւնների միջով անցան, եւ որտե՞ղ են հման նրանց ժառանգները...

Այս ուսումնասիրութիւնը, որի մէջ ներառուած են Սասունի՝ Յեղասապանութիւնից մինչ օրս քրիստոնեայ եւ խլամացուած հայերի թուաքանակի, բնակութեան վայրերի, նոր դաղթի ուղղութիւնների, լեզուի, լրօնի ու ազգային ինքնագիտակցութեան մասին տեղեկութիւններ, նպատակ ունի օդնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագէտների, այլև մէկ դար շարունակ իրենց նախնիների գիւղերը եւ կորած ազգականներին փնտողներին:

Ինչպէ՞ս փրկուեցին հայերը Սասունում

Անշուշտ, Սասունի լեռնային անսառիկ գիրքը մեծ նշանակութիւն է ունեցել այստեղ հայերի փրկութեան հարցում: Սակայն, ի պատիւ սասունցիների, պէտք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանութիւնը ահուելի մեծ դեր խաղաց, ու թէեւ Սասունի 1915 թ. ինքնապաշտպանութիւնը ի վերջոյ ճնշուեց, սակայն այն ապարդիւն չանցաւ: Նոյնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շապինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկուել էին հիմնականում զինուած դիմադրութեան շնորհիւ (1):

Հայ որբերին փրկել են նաեւ որոշ քրտական եւ արաբական աշխիքներ:

«Փրկել» հասկացութիւնն, անշուշտ, յարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպէս աղախններ կամ ապարդի հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպէս ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապէս պաշտպանող ընտանիքներ նոյնպէս եղել են, որոնք նրանց մեծացրին որպէս հայերի:

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կէսին, երբ այս որբերը մեծացան եւ իրենց սեփական տնտեսութիւնն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշխիքներից, յայտնուեցին մահմետական հարեւանների հետ հողային վէճերի ու կորուների մէջ, ուստի յաճախ ստիպուած էին տեղափոխուել գիւղեց գիւղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր: Կարեւոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետութեան հոչակումից յետոյ, երբ փաստացի վերացուեց «աղայական համակարգը», միեւնոյն է, Սասունում փրկուած հայերը միշտ ընկալուել են որպէս ինչ որ մի աղայի սեփականութիւն:

Խլամացուած հայերի մասին իրենց ուսումնասիրութիւնում այս խնդրին յատուկ անդրադարձել են նաեւ Լ. Ռահմերն ու Մ. Սվալեանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինուած դիմադրութիւնից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում աւատապետական համակարգը չափեց գուրս հզօր էր, ու թէեւ աղաների ձեռքում հայերը յաճախ ստրկացուած էին, փաստն այն է, որ դա ինչ որ չափով ապահովում էր նրանց փիզիքական գոյութիւնը:

Նոյն աշխատութեան մէջ հեղինակները իրաւացիօքին նշում են ներհամայնքային ամուսնութիւնները՝ որպէս եւս մէկ փրկութեան միջոց (2):

Եւ իսկապէս, Թուրքիայում որեւէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չչփոթուել: Պատճառն այն է, որ ինչպէս իրենք են սառում, «Միմեանց մէջ ենք աղջիկ տակել-տուել», ինչի արդիւնքում ազգակցական կապերն արդէն նմանուել են խճճուած թելի կծիկի: Այսպիսով՝ Սասունի գիւղերում մնացած հայերը Յեղասապանութիւնից յետոյ նոյնպէս շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Ի հարկի, բացառութեամբ այն դէպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմետականները:

Իսկ իսլամացուած հայերի մէջ նոյնիսկ հանդիպում ենք ազգականների միջեւ ամուսնութեան դէպքերի: Թէեւ նրանք գիտակցում են, որ ըստ հայկական աւանդոյթի նման ամուսնութիւնները գատապարտելի են, սակայն յաճախ նախընտրել են նման ամուսնութիւնը, քան քրտերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մօտ չափազանց ամուր են ընտանիկան կապերը, եւ մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնութիւնների աւանդոյթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Յեղասապանութիւնից հարիւր տարի անց, Թուրքիայում սասունցիների մէջ մկնուել են գրանցուել խառն ամուսնութիւնների հատուկները կենսու դէպքեր:

Սասունցիների ընտանիքները բաւականին բազմանդապատ են. «մէկ տուն» կամ «մէկ գերդաստան» հասկացութեան տակ կարելի է նկատի ունենալ նուազագոյնը 200-300 հոգի: Իսկ որոշ տահմերի անդամների թիւն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Յեղասապանութիւնից յետոյ իրենց ժառանգներին խախտում էին հնարաւորին շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչեւ անցեալ գարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշուել միջինը 8-9 երեխայ, կամ անգամ մինչեւ 20 երեխայ ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր ինչ այլ պատճեն է:

Սասունը ժամանակակից Թուրքիայի քարտեզի վրայ

Առաջին գժուարութիւնը, որի հետ ուսումնասիրողները բախտում են, քարտեզի վրայ Սասունի ամբողջական տարածք գտնելն է: Ինչպէս յայտնի է, պատմական Սասունի տարածքն այսօր արունելած է. Թուրքիայի Պաթման նահանգի մարզ հանդիսացող՝ «Սասուն»ը պատմական Սասունի միայն մի փոքրիկ մասն է կազմում, իսկ միւս շրջանները տարբեր տարբիներին միացուել են Տիբրափերի, Մուշի, Պիթիսի ու Սղերդի նահանգներին: Բացի Մօտկանից, որը Սասունից անջատուեց գեռեւս 1877-ին, մնացած բոլոր արունելած շրջանները գարչականօրէն բաժանուել ու անուանափոխուել են Յեղասապանութիւնից յետոյ:

Այս բաժանումներն, անշուշտ ազգել են նաեւ փրկուած սասունցիների հետապայ կեանքի պայմանների վրայ: Բայց աշխարհի է Արեւմտեան Հայաստանում բնակուող սասունցիներին բաժանել մի քանի խմբերի, որոնք երեւմն տարբերում են իրարից թէ՝ ազգային ինքնաղիտակցութեան, թէ՝ մի շարք այլ ասումներով:



photo by Hamlet Hovsepyan

Մարտուկ, արարացած հայեր, 2015 թ.

Այս աշխատութեան մէջ փորձել ենք առանձնացնել պատմական Սասունի այն շրջանները, որտեղ Ցեղասպանութիւնից յետոյ պահպանուել են Հայաբնակ գիւղեր, նշուած են այս շրջանների նոր թուրքական անուններն ու այն նահանգները, որոնց կազմի մէջ են մտցուել այդ շրջանները:

Խօսուում է նաև սասունցի հայերին յատուկ կրօնական, լեզուական եւ այլ առանձնայատկութիւնների մասին՝ ըստ շրջանների եւ գիւղերի:

Սասունի հայաբնակ գիւղերը Ցեղասպանութիւնից յետոյ

Ցեղասպանութիւնից յետոյ տասնամեակներ շարունակ Սասունի լեռներում մեկումի կեանք վարող հայերի խմբերի մասին առաջին անդամ պաշտօնապէս խօսել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Շնորհը Գալուստեանը՝ իր յայտնի երուսաղէմեան ելոյթում։ Նա տեղեկացնում է, որ իր ձեռքում կայ Սասունի այն 35 գիւղերի ցուցակը, որտեղ գեռ ապրում էին հայեր։

Ինչպէս յայտնի է, Շնորհը պատրիարքն այն եզակի նուիրեալներից էր, ով արհամարհելով բազում վտանգներ ու պետութեան կողմից հետապնդումները, ձեռնամուխ եղաւ Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներում մնացած եւ խւամացուած հայ մանուկներին դարձի բերելու գործին՝ Կ. Պոլսում նրանց հայեցի կրթութիւն տալով եւ վերջնական ձուլումից փրկելով (Արեւմտեան Հայաստանի տարածքում Ցեղասպանութիւնից յետոյ երբեւէ չեն գործել Հայկական դպրոցներ)։ Պատրիարքին իր մի քանի հաւատարիմ աշխատակիցների հետ յաջողուեց մօտ 8000 հայ մանուկների մկրտել եւ հայկական դպրոցներ ուղարկել (3):

Պատրիարքի գործակիցները, ովքեր ամիսներ շարունակ

գեգերում էին Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներում, հասան նաև լեռնային Սասուն։ Այստեղ նրանք որոշ գժուարութիւնների հանդիպեցին ոչ միայն գաւառի անառիկ դիրքի կամ այն պատճառով, որ Ցեղասպանութիւնից յետոյ ծպտեալ հայերը հաստատուել էին Սասունի ամենաբարձրագիր ու անմատչելի գիւղերում։ Հստ մի շարք վկայութիւնների՝ հանդիպում էին հակազդեցութեան հենց հայ գիւղացիների կողմից, քանի որ ոմանք կտրականապէս դէմ էին իրենց զաւակներին Կ. Պոլսի ուղարկելու եւ գիւղը լքելու գաղափարին։ Ու թէեւ պատրիարքի մարդկանց գործունէութիւնը Սասունի հայաբնակ գիւղերում այդքան մեծ արդիւնք չունեցաւ, որքան միւս գաւառներում, սակայն նրանց ուսումնասիրութիւնների շնորհիւ պատրիարքի ձեռքում յայտնուեց հենց այդ հայաբնակ գիւղերի առաջին ու միակ ցուցակը։

Այս ցուցակից բացակայում էր միայն պատմական Սասունի Մօտկանի շրջանը՝ գեռեւս հայաբնակ մնացած ընդամէնը 5 գիւղերով, քանի որ այն գեռ մինչ Ցեղասպանութիւնը պաշտօնապէս կցուել էր Պիթիսի նահանգին։ Բայց՝ այդ՝ այս ցուցակի մէջ չէին մտել նաև Ծաբաթ, Զիլան, Տերէ եւ Հազզո գիւղերը, որոնք հայաթափուել էին 1930-ականներին։ Այդ մի քանի գիւղերի անուններն էլ աւելացնելով՝ կարող ենք հաշուել շուրջ 44 գիւղ, որտեղ Ցեղասպանութիւնից յետոյ շարունակել են ապրել սասունցի հայեր։

Ներկայում այդ գիւղերի թիւը նուազել է մինչեւ 15-20 (թուերը տատանուում են, քանի որ որոշ գիւղերում հայերը լինում են միայն ամրանը, իսկ ձմեռում են Սթամպուլում):

Եւս մէկ նկատառում խօսքն այն գիւղերի մասին է, որտեղ գեռ կարելի է գտնել իրենց ծագման մասին չմոռացած հայերի, մինչդեռ ամբողջովին ձուլուած հայերի թոռներ ապրում են Սասունի գրեթէ ամէն գիւղում։

իսլամացուած եւ քրիստոնեայ սասունցիների քուահանակը եւ առանձնայատկութիւնները

իսլամացուած կամ ծպտեալ հայերի մասին խօսելիս մարդկանց, թերեւս, ամենաշատը հետաքրքրում է նրանց թուաքանակը: Եթէ աւելի իրատես լինենք եւ յաճախ քննարկուող այդ մի քանի միջինից հանենք նրանց, ում կապը հայութեան հետ սահմանափակուում է զուտ կենսաբանական իմաստով եւ ոչ աւելին, եւ եթէ փորձենք փնտոել փրկուած հայերի այն ժառանգներին, ովքեր դեռ մէկ դար անց գիտակցում ու պահպանում են իրենց ազգային ինքնութիւնը, ապա շատ աւելի համեստ թուեր կը ստանանք:

Ինչ վերաբերում է հայ տատիկներ ունեցողներին, ապա պարզ է մէկ բան. այդքան շատ մարդկանց՝ «տատիկս հայ էր» խոստովանութիւնների տակ թաքնուած է հիմնականում երկու բան. Կ'մ պապիկը շարքային ցեղասպաներից էր, որոնց հայ կանայք աւարի տեսքով էին հասնում, կ'մ պապիկն էլ է հայ, բայց տուեալ անձն իր հայ լինելը ամբողջութեամբ հաստատելու խիզախութիւն, գիտակցութիւն կամ ցանկութիւն չունի:

Կրկին վերադառնալով Շնորհը Գալուստեանի երուսաղէմեան երյութիւն՝ գրանից մէջբերենք Արեւմտեան Հայաստանի գաւառահայութեան հիմնական չորս խմբերի մասին նրա բնորոշումը.

1. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կիրապով իսլամացել են, խզուել են հայութիւնից եւ ապրում են թուրքերի մէջ:

2. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրտական աշխիթեական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնուում: Գիտեն, թէ հայ են եւ երազում են վերադառնալի իրենց կրօնին, եթէ պայմանները ներեն:

3. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ կ. Պոլիս հասնելուն պէս դատարանի միջոցով իրենց անձնագրի մէջ նշուած «իսլամ» բառը փոխարինում են «Էրմենի»ով:

4. Բուն գաւառահայեր, որոնք ի պատիւ իրենց, բոլոր զգալի եւ անզգալի գծուարութիւնների՝ հայ են մնացել եւ այսօր Սթամպուլի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում :

Սասունում մնացած հայերին կարելի է դասել պատրիարքի առանձնացրած այս չորս խմբերից վերջին երեքին միանգում (4):

Բացի այս խմբերից՝ կարելի է առանձնացնել սասունցի հայերի եւս մէկ խումբ, որն իսլամաց(ու)ել է աւելի ուշ՝ 1970-80 թթ. ճնշումների ժամանակ: Այս մարդկի դեռեւս տիրապետում են հայերէնին եւ չեն թաքցնում իրենց հայկական ծագումը, սակայն քրիստոնէութեանը վերադառնալու միտք չունեն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի սասունցիների թուաքանակին, նշենք, որ կ. Պոլսի հայ համայնքի միայն 1/3-ը, այսինքն՝ 20 000-ը հենց սասունցիներ են: Նրանց շատերը կ. Պոլիս են գաղթել 1970-80-ական թթ.: Համայնքում նրանց ասում են «նոր եկածներ», քանի որ գաւառահայերի շրջանում ամենավերջինը հենց սասունցիներն են դուրս եկել Արեւմտեան Հայաստանից եւ հաստատուել կ. Պոլսում:

Կ. Պոլսում հաստատուած եւ հայ համայնքի մաս կազմող քրիստոնեայ սասունցիների թիւը յստակ է, քանի որ նրանք երկրի օրէնքի համաձայն իրենց փասթթղթերում էլ են գրանցում իրենց քրիստոնեայ լինելը: Իսլամացուած սասունցիների թիւը պարզելը շատ աւելի բարդ է. մեր ձեռքի տակ եղած տեղեկութիւններով կարող ենք յանգել մօտաւոր

տուեալների:

Պաթմանի եւ Պիթլիսի նահանգներում իսլամացուած սասունցիների թիւն անցնում է 15 000-ը (չհաշուած Սթամպուլ պատագաղթած ազգականները):

Մոտ 6000-7000 իսլամացուած հայեր կան պատմական Սասունի արեւմտեան հատուածում՝ Խուլբի շրջանում, որը ներկայում Տիրապերի կազմում է:

Ըստ տարբեր տուեալների՝ միայն Մուշում բնակուում է Սասունի լեռնային գիւղերից այստեղ տեղափոխուած 15-20 000 իսլամացուած հայ:

Իսլամացուած սասունցիներ կան նաև Սղերդի նահանգի Քուրթուլան շրջանում (պատմական Սասունի Խարզանի շրջան), որոնց թիւը, սակայն անյայտ է: Սրանք համեմատաբար փոքրաթիւ լինելու եւ տարբեր աշխիթների միջեւ ցրուածութեան պատճառով համայնք դառնալու հնարաւորութիւն չեն ունեցել եւ ձուլուել են:

1. Բոզկանի շրջան կամ Բուն Սասուն

Ցեղասպանութիւնից յետոյ հայկական բնակչութիւնն ունեցող գիւղերն են Գելիեգուզան, Քաղքիկ, Սեմալ, Շենիկ, Աղերի:

Բացի Քաղքիկից, որը Պաթմանի նահանգի Սասուն գաւառի կազմում է, նշուած միւս գիւղերը մտցուել են Մուշի գաւառի կազմի մէջ:

Վերը նշուած գիւղերի հայկական բնակչութիւնն ամբողջովին իսլամացուած է. իսլամացման գործընթացն այս շրջանի հայերի մէջ սկսուել է 1930-ականների երկրորդ հէսից եւ շարունակուել մինչ 1940-ականների կէսերը: Թէեւ որոշ ընտանիքներ կարողացել են գաղտնի կերպով պահպանել քրիստոնէական որոշ աւանդոյթները, սակայն հետաքայ տարիներին հիմնականում Մուշի կենարոն տեղափոխուած այս հայերի մեծ մասն այստեղ ամբողջովին անցաւ մահեմտական կենսակերպի:

Ցեղասպանութեանը յաջորդած քսան տարիների ընթացքում այս գիւղերից պարբերաբար արտագաղթեր են եւ գրանցուել Գամիչը եւ Հայէպ:

1930-ականներին՝ քրտական ընդվզումների ժամանակ, այն հայերը, ովքեր չքարձրացան լեռները, քիւրտ պատմբների հայութեան միասին աքսորուեցին Թուրքիայի արեւմտեան շրջանները: Որոշ ժամանակ անց սրանց մի մասը վերապրած հայերնի Սասուն:

Այս գիւղերի բնակչութեան մեծ մասը պետութեան անմիջական վերահսկողութեամբ հետագայ տարիներին տեղափոխուեց Մշոյ գաշտի գիւղեր եւ Մուշի կենարոն. այս վերաբնակեցումը շարունակուեց մինչեւ 1990-ականների կէսերը:

Վերոնշեալ գիւղերի հայ բնակչութեան մեծ մաս արաբախօս է, որոշները՝ քրտախօս: Աւագ սերնդի շրջանում գեռես կարելի է գտնել մի քանի հայախօսների:

Այս հաստածի կրօնափոխ սասունցիներին կարելի է առանձնացնել իրենց յատուկ կրօնամոլութեամբ, ինչպէս նաև նրանով, որ հենց այս գիւղերում են բնակուում ամենամեծ թուուկ ծպտեալները (իրենց ինքնութիւնը թաքցնուում էլ են գուշական ինքնութիւնը): Սովորաբար Սասունի գիւղերում հայերը թէեւ յաճախ հանդիպել են ամենատարբեր հալածանքների, սակայն ծպտեալ կենսակերպ վարողները շատ չեն, քանի որ բոլորն էլ ճանաւում են միմեանց: Մինչդեռ պատմական Սասունի հենց այս շրջանում ամենաշատն են քրտական գաշտի կամ արաբի ինքնութեամբ ներկայացները: Թէեւ Սասունի այլ շրջաններում հայկական ինքնութեան եւ Ցեղասպանութեան վերաբերեալ

Հարցերն արդէն ազատ քննարկում են, Գելիեգուզանի եւ Սեմալի պէս գիւղերում դեռեւս առկայ է վախի մթնոլորան ու ինքնութիւնը ծածկելու սովորութիւնը: Սակայն առաւել քան ուշագրաւ է այն փաստը, որ այստեղ իրենց հայկական ծագման մասին խօսել չցանկացողներն անդամ միւսների պէս շարունակում են ամուսնանալ միայն իրենց պէս կրօնափոխ հայերի հետ:

Այս տարածքում վերջին մի քանի տարիներին կարելի է նկատել որոշ տեղաշարժ՝ անցեալն աւելի մանրամասն ուսումնասիրելու եւ հայկական ինքնութեանն աւելի մօտ կանգնելու վարակիչ մի ճգուտմ, ինչ որ չափով նաև գարթօնք, որը յատկապէս նկատելի է երիտասարդների շրջանում, որոնց մեծ մասն արդէն բնակւում է Մուշ քաղաքում: Դրան մեծապէս նպաստել է նաև Մուշում հայկական առաջին հայրենական միութեան հիմնումը:

Գելիեգուզանի բնակչութեան մեծ մասը տեղափոխուել է Մուշ, սակայն գիւղում դեռեւս բնակւում է հայկական ծագում ունեցող երկու մեծ գերգաստան: Սեմալցիների մի մեծ է զանգուած ապրում է Մուշին յարակից գիւղերից մէկում, իսկ անմիջապէս Սեմալում մնացած հայ ընտանիքների մասին որեւէ յստակ տեղեկութիւն հաղորդելը բարդ է այնքանով, որ Սեմալում ապրողները փաստացի ոչ միայն ձուլուած են կրօնով, լեզուով եւ մշակոյթով, այլև բացարձակապէս չեն խօսում իրենց անցեալի մասին, թէեւ Մուշ իջած սեմալցիների պնդմամբ հայրենի գիւղում միանշանակ մնացել են հայեր, եւ նրանք քիչ չեն: Ճիշդ նոյն իրավիճակն է տիրում Շենիի եւ Աղբի գիւղերում:

Սակայն նոյնը չի կարելի ասել քաղքիկցիների մասին, որոնք դեռեւս շարունակում են իրենց ներկայացնել որպէս հայ, աւելին՝ աշխոյժ շփում ունեն Սփիւռքի եւ Հայաստանի սասունցիների հետ: Քաղքիկ գիւղի կրօնափոխ հայերից մի մեծ գերգաստան բնակւում է Մուշում, երեքը մնացել են Քաղքիկում եւ մի քանի քրիստոնեայ ընտանիք վաղուց արդէն Միամպուլ է տեղափոխուել:

2. Խուլը եւ Խիեանն

(Աներկայում Տիարաբեքիրի նահանգի Քուլպ շրջան եւ Պաքման նահանգի Սասոն շրջան)

Այս շրջանները հայկական աղբիւրներում ներկայացնուած են որպէս մէկ շրջան, թէեւ վաղուց առանձնացուած են իրարից: Խուլը ներկայում ամբողջութեամբ կցուած է Տիարաբեքիրին, իսկ Խիեանքի գույղի հատուածը գեռ Սասունի (ժամանակակից քարտէցով Սասոն) կազմում է:

Հայաբնակ գիւղերը.

Խուլը Ահարոնք, Փասուր, Խըռուջ, Փարկա, Շիրնաս, Արտկունք, Գարըկ, Թիահա, Ջըկս:

Խիեանքում՝ Արխունդ, Բերմ, Բաղէ:

Խուլը եւ Խիեանքի հայերին բաւականին ծանր ճակատագիր բաժին հասաւ այն առումով, որ հենց այս շրջաններում են հաստատուել Ցեղասպանութեանն մասնակցութիւն ունեցած քրտական աշխրէթները: Մազապուրծ եղած հայերը, աւարի հետ միասին, հիմնականում բաժին էին հասել այս աշխրէթներին՝ որպէս ստրուկ:

Ցեղասպանութեան շրջանում ու դեռեւս գրանից առաջ բնամացուած այս հայերի մէջ եղան այնպիսիները, ովքեր կարողացան ներհամայնքային ամուսնութիւնների շնորհիւ պահպանել հայութիւնը, թէեւ ամբողջովին քրտական գարձան: Նրանցից շատերն աւելի ուշ նաև քրտական շարժման ակտիւ մասնակիցներ են եղել:

Խուլը հայութիւնն ամբողջովին իւլամացուեց Ցեղաս-




photo by Stella Avagyan

Ամսար Մարաթուկի «Օթնակ» (Եօթն ակ - Եօթնալրիւր) սարալանջին վրայ արարախու հայեր, 2014

պանութեան շրջանում եւ դրան յաջորդած մի քանի տարիներին:

Նրանք պահպանել են հայկական ազգային մի քանի պար եւ հայկական խոհանոցի որոշ առանձնայատկութիւններ:

Բաւականին բազմամարդ են Խըռուջ, Փասուր եւ Փարկա գիւղերի հայկական գերդաստանները: Նրանց մէջ այսօր նկատուում է որոշ ազգային զարթօնք, ինչը գրսեւորուում է երեխաններին հայկական անուններ դնելով, հայերէնով ու հայկական մշակոյթով հետաքրիստոների թուի աճով, Հայաստանում եւ Սփիւռքում գտնուող ազգականների հետ շփումների հաստատումով կամ վերականգնումով եւ այլն: Վերջիններս հիմնականում ամուսնանուում են իրենց պէս կրօնափոխ հայերի հետ, թէեւ լինում են նաև բացառութիւններ:

Բաղէ գիւղի քրտացած հայերը ներկայում բնակւում են Սիլվանում, քրտական շարժման մասնակիցներ են եւ վաղուց արդէն ոչ մի կապ չունեն հայութեան հետ:

Նոյն վիճակում է Բերմ գիւղի միակ փրկուած հայկական ընտանիքի ժառանգների մի մասը, ովքեր այժմ բնակւում են Պաթմանի կենարունում. Նրանք արդէն վաղուց չեն անդրադառնում իրենց հայկական արմատներին: Մինչդեռ նրանց ազգականների մի մասը պահպանեց եւ ազգային, եւ

կրօնական ինքնութիւնն ու տեղափոխուեց Սթամպուզ:

Հայկական ինքնութիւնից ամբողջովին հեռացել են նաև Խուլքի միւս գիւղերում ապրողները:

Առանձին ուշադրութեան է արժանի Արխունդ գիւղի հայութիւնը, որի մի մասը մինչ օրս քրիստոնեայ է: Խիեանքի շրջանում ամենաշատը հենց նրանց է յաջողուել պահպանել ազգային ինքնութիւնը եւ կրօնը:

Տարբեր ժամանակներում գիւղի բնակչութեան թուաքանակը տատանուել է. եղել է մի շրջան, երբ հասել է 42 տան: Յեղասպանութեան շրջանում բռնի իսլամացուած այս հայերի մի հաստուածը բաւականին երկար ժամանակ կարողացաւ գաղտնի կերպով պահպանել ազգային եւ կրօնական որոշ աւանդոյթներ, սովորոյթներ ու ծէսեր, երբեմն էլ, երբ հանգամանքները թոյլ էին տալիս, կարողանում էին աւելի բացայալու քրիստոնէական կենսակիրաք վարել: Թէեւ նրանց մէջ գրեթէ չէին մնացել մայրենի լեզուին տիրապետողներ, այնուամենայնիւ, նրանցից շատերը Սթամպուզ արտագաղթելուն պէս շտապեցին մլրտել ու հայկական դպրոցներ ուղարկել իրենց երեխաներին:

Արխունդ գիւղի հայութեան մի հաստուածը գիւղից հեռացաւ քրտական ՊԿԿ-ի աշխուժացման շրջանում, երբ գիւղի բնակիչներին պարտադրում էր համալրել իշխանամէտ գիւղական պահակախմբերի շարքերը եւ կոռուել քիւրտ զինեաների դէմ: Արխունդի քրտացած հայերի զգալի հաստուածը հրաժարուեց ՊԿԿ-ի դէմ դէնք բարձրացնել ու հեռացաւ դէպի արեւմուտք, հիմնականում՝ Սթամպուզ: Արխունդի հայերն այսօր կ. Պոլսում ունեն իրենց առանձին հայրենակցական միութիւնը՝ Հերենդի (Արխունդի քրտերէն անունը) հայերի միութիւն:

Արխունդից հայերի արտագաղթի միւս պատճառը հարեւան մահմետական բնակչութեան տեւական ճնշումներն էին, որոնց հետեւանքով արխունդցիների մի մասը մահմետական դարձաւ, իսկ որոշները մինչեւ վերջ պահպանեցին կրօնն ու լքեցին գիւղը: Շատերը իսլամացում էին ձեւականորէն՝ ճնշումներից ազատուելու համար: Խալամ ընդունելուց յետոյ էլ շարունակեցին ներհամայնքային ամուսնութիւնները՝ չխառնուելով քրտերի հետ:

1960-ականներին քրիստոնեաների դէմ բացայայտ յարձակումներն այստեղ մշտական բնոյթ ստացան: Գիւղի քրիստոնեայ բնակչութիւնը պաշտօնապէս իսլամացուել է 1968 թ., երբ Արխունդի եկեղեցին վերածուեց մզկիթի, իսկ տեղի բոլոր քրիստոնեայ բնակիչերը հաշուառուեցին որպէս մահմետականներ: Թուրքական մամուլը չչրջանցեց այս դէպերը. «Հուրիէթ» թերթը շտապեց այս ամէնը ներկայացնել որպէս Աջար գիւղի (Արխունդի թուրքական անունը) քրիստոնեայ բնակչութեան կամաւոր մահմետականացում եւ անգամ մէջերեց գիւղի «հոգեւոր առաջնորդի» հետեւեալ խօսքը «Մենք զաղուց էինք համակրում այս կրօնին, եւ վերջապէս մեր հոգիները կը խաղաղուեն»:

Միշտեռ յայտնի է, որ Արխունդի հայերը ցոյց էին տուել դիմագրութիւն. բախտումների ընթացքում երեք հոգի սպաններց հայերի կողմից եւ երեքը՝ քրտերից:

Անդրադասնալով «Հուրիէթ»ի յօդուածին՝ պէտք է նշենք, որ սա այն դասական սենարիոն է, որը սովորաբար յաջորդում էր հայերին բռնի իսլամացնելու դէպերին. մամուլի եւ շրջակայ մահմետական բնակչութեան կողմից «հայերի կամաւոր իսլամացման» մասին լուրերի տարածում, իսկապէս կամաւոր կրօնակիրութիւնն գնացող մի քանի անհատների կողմից ամբողջ համայնքի անունից յայտարարութիւնների բրոբականում ու վերջիններիս որոշ հողատարածքների բաշխում:

3. Խարլոզ եւ Հազգօ

(ներկայում Պարման նահանգի Սասոն եւ Քողլուք շրջաններ)

Պատմական Սասունի Հազգոյի շրջանի մեծ մասը, Սասունից անջատելով եւ Քողլուք անուանափոխելով, դարձրել են Պարման նահանգի առանձին շրջան, իսկ Խարլոզը հանդիսանում է ժամանակակից Սասունի կենտրոնը, որի մի հատուածը զբաղեցնում է Սասոն քաղաք-շրջկենտրոնը:

Հայաբնակ գիւղերը՝ Կուսգետ, Հազգօ, Հասոփիկ, Իրիցանք, Փիրշենք, Կորպի, Կոմեկ, Խարլուն, Նաղբան, Դերէ, Բաղրմուտ, Քորամ, Ըկուգնակ

Սխալուած չենք լինի, եթէ ասենք, որ Ցեղասպանութիւնից յետոյ Սասունում ամենաշատ թուով հայեր մնացել են հենց այս շրջանում: Թատկապէս Խարլոզոյի լեռնային անառիկ գիւղերում՝ Մարաթուկի փշշին են կենտրոնացած եղել փրկուած հայերի փոքրիկ համայնքները:

Սա հենց Սասունի արաբացած հայերի ամենամեծ շրջանն է, նշուած բոլոր գիւղերում բնակչութիւնն ամբողջովին արաբախօս է: Սակայն սասունցիների այս խումբը, թերեւս, ամենաշատն է պահել հայկականութիւնը (չին հատապալիքներն ու աւանդոյթները, երգերը, պարերը, խոհանոյը, իսկ մի շարք գիւղերում մինչեւ 1980-ականները պահպանել էին նաև լեզուն), ինչպէս նաև անում էին հնարաւոր ամէն բան՝ օտարների հետ ամուսնական կապերը բացառելու համար:

Այս շրջանում են նաև պահպանուել ամենաշատ քրիստոնեայ ընտանիքները, որոնց գգալի մասը Սթամպուզ արտագաղթեց 1970-80-ական թիւ, երբ բռնի իսլամացման եւ տարատեսակ ճնշումների նոր ալիք բարձրացաւ Արեւմտեան Հայաստանի բոլոր այն գաւառներում, որտեղ դեռ հայեր կային: Այստեղի իսլամացուածների զգալի հատուածը (չենք սխալուի, եթէ ասենք մօտ 70-80%) կրօնափոխ է եղել հենց այդ ժամանակ եւ ոչ թէ Ցեղասպանութեան շրջանում, իսկ քրիստոնէութիւնը պահողները արտագաղթեցին Սթամպուզ: Եւ ի հարկէ հենց այս շրջանից անդի հայերի մէջ հայերէնն իր տեղը աստիճանաբար զիշեց արաբերէնին:

Հարկ է նշել նաև, որ այստեղ հայերը ձախակողմեան կամ քրտամէտ չեն, աւելին՝ Սասունի այս շրջանը բառի բուն իմաստով «Հակաքրտական» է (արաբացած հայերի խնդրին ու քրտական շարժման մէջ նրանց գերին աւելի մանրամասն կ'անդրագառնանք աւելի ուշ):

Խարլոզից շրջանում թերեւս ամենահայաշատը եղել է Փիրշենքը. այստեղ հայերի տները տապից աւելի էին, ի հարկէ այս թիւր տատանուում էր տարբեր ժամանակներում: Ներկայում գիւղում մնացել է երեք տուն հայ՝ մէկը՝ քրիստոնեայ, երկուսը մահմետական: Իրիցանք գիւղում ծպտուած հայերի տները թէեւ աւելի քիչ էին, քան Փիրշենքում, սակայն պակաս բազմամարդ չէին: Վերջիններս գեռեւս երեսուն տարի առաջ կրօնական ճնշումների հետեւանքով տեղափոխուեցին Սթամպուզ:

Երեք քրիստոնեայ ընտանիք դեռեւս ապրում է Կոմեկ գիւղում:

Հասունիկ, Նաղբան, Խարլուն եւ Կորով գիւղերում մնացել են վերջին մի քանի կրօնափոխ հայ ընտանիքները:

Կուսգետ գիւղի քրիստոնեայ հայերը Սթամպուզ տեղափոխուեցին 1960-70 թիւ. (ի գէպ 10 կուսգետցիների գնդակահարութիւնն որոշակիորէն արտացոլում է հայերի վիճակը Սասունում 1927-38 թիւ. քրտական ընդգումների ընթացքում. գնդակահարութիւնները թուրք գիւղուուներն իրականացրեցին 1937-ին, թէեւ այս հայերը ոչ կապ չունէին քրտերի ապատամբութեան հետ եւ գնդակահա-

րութեան վայր էին բերուել խաբէութեամբ) (5):

Բաւականին շատ հայ որբեր են պահուել Բաղրամուտ գիւղի քիւրտ աղայի տանը, որոնց մի մասը փախչելով փրկուեց գերութիւնից, սակայն շատ հայ աղջիկներ եւ կանայք Բաղրամուտում ձուլուեցին պարտադրուած խառն ամուսնութիւնների պատճառով: Բաղրամուտի որբերից ոմանք, միմեանց հետ ամուսնանալով, կարողացան խուսափել ձուլումից, սակայն այդպէս էլ չվերադառն քրիստոնէութեան: Այդպիսի մի քանի ընտանիք ներկայում ապրում է Մշոյ գաշտի գիւղերից մէկում: Դերէ գիւղի միակ հայկական ընտանիքը ներկայում բնակւում է Արևանում, մնածահասակներն իւղամացուել են գեռեւս Ցեղասպանութեան տարիներին՝ որբանալուց յետոյ:

Հազգօ գիւղից հայերն արտագաղթել էին Սիրիայի Գամիլիի շրջան գեռեւս 1930-ականներին:

Ընկուզնակում եւ Քորամում մինչ օրս էլ ապրում են կրօնափոխ ընտանիքներ, Սասունի վարչական կենտրոնին շատ մօտ գտնուելու պատճառով նրանք աւելի անազատ են հայկական ինքնութեամբ ապրելու հարցում եւ աւելի հեռու են Սասունի միւս հայերից, ովքեր հմանականում բարձրադիր լեռնային գիւղերում են ապրում: Քորամում եւ Ընկուզնակում բազմաթիւ հայուհիների փախցրել են արաբներն ու քրտերը:

4. Փասնիք

(ներկայում Պարման նահանգի Սասոն շրջան)

Հայաբնակ գիւղերը՝ Հռութ, Մըջգեղ, Փշուտ, Բըքսէ, Խնձորենք, Մըկտենք, Ռաբաթ, Զիլան:

Հռութ եւ Փշուտ գիւղերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ 1980-ականների վերջը եղել են ամենախիտ հայ քրիստոնեայ բնակչութիւնն ունեցող գիւղերն ամբողջ Սասունում: Սրանց մեծ մասը արիապետել է հայերէնի, սակայն երիտասարդ սերունդն աւելի շատ արաբախօս է: Այսօր այդ գիւղերում քրիստոնեաներ ընդհանրապէս չեն բնակւում, կան ընդամենք մի քանի կրօնափոխ հայ ընտանիքներ, սակայն նրանց քանակն էլ տարեցտարի նուազում է:

Մըկտենք եւ Բըքսէ գիւղերի հայերն իրականում նոյն գերգաստանի անդամներն են, մկտենքցիների վերջին երկու ընտանիքներն էին Սասունում Ցեղասպանութիւնից յետոյ: Սակայն Գէրորդ Զաւուշի ծննդավայրը Մկտենքում հաստատուած կենդօ աշխէթի քրտերը բռնի գաղթեցրեցին այս վերջին երկու հայ ընտանիքներին դէպի Բըքսէ գիւղ, որտեղ էլ նրանք ապրում են մինչ օրս, սակայն մէկ գար անց արդէն լինելով ոչ թէ երկու, այլ երեսուն ընտանիք: Բըքսէի հայերը մահմետական են, հայերէն չգիտեն եւ քրտախօս են: Բըքսէ գիւղն այդ շրջանի քիչ գիւղերից է, որի բնակչութիւնը հաշտարուեց կուռել քրտերի դէմ, ինչի պատճառով թուրք գիւնուրները 1990-ականներին երեք անգամ այրել են Բըքսէն:

Ռաբաթ եւ Զիլան գիւղերից վերջին հայերը գաղթել են 1930-40-ական, իսկ Մըջգեղից ու Խնձորենքից՝ 1970-ական թուականներին:

5. Մօտկան

(ներկայում Պիրլիս նահանգի Մուտկի շրջան)

Հայաբնակ գիւղերը՝ Նիչ, Արփի, Շենիստ, Աղբնջեր, Քերօ:

Ներկայում Շենիստ գիւղում ապրում է ինը իւղամացուած հայ ընտանիք, որոնք բաւականին բազմանդամ են, ամուսնանում են միայն իրենց պէս կրօնափոխ հայերի հետ: Մի քանի կրօնափոխ հայ ընտանիք դեռեւս ապրում է

Աղբնջեր գիւղում:

Նիչը եւ Ցեղասպանութիւնից առաջ, եւ յետոյ եղել է Մօտկան գաւառի ամենահայաշատ գիւղը: Ցեղասպանութիւնից յետոյ այստեղ ապրուեց հայ ընտանիքների թիւը յստակ չէ, քանի որ քրիստոնեայ նչեցիները, տարբեր հանգամանքներից եղներով, յաճախ արտագաղթել, բայց նորից ետ են վերադարձել գիւղ: Նչեցիները նաեւ յաճախ տեղափոխուել են կողքի գիւղերը՝ ամենաշատը Արփի գիւղ: Այսօր Նիչի մեջ Արփիի հայերի բազմաթիւ գերգաստանների կարելի է հանդիպել Սթամպուկում, որոնք քաղաք հասնելուն պէս մկրտուել են ու վերականգնել հայկական անունները: Ներկայ պահին նիշում մնացել է մէկ քրիստոնեայ տուն եւ բազմաթիւ կրօնափոխներ, Արփիում բոլորը կրօնափոխ են (14 տուն):

Մօտկան գաւառի եւ յատկապէս այս երկու գիւղերի հայերի գիւղաւոր առանձնայատկութիւնը կարելի է համարել այն, որ թէ քրիստոնեայ եւ թէ կրօնափոխ՝ վերջիններս Ցեղասպանութիւնից յետոյ ութիւնը տասնամեսակ շարունակել են օգտագործել հայերէնը: Թէեւ Մօտկանի գիւղերի հայութեան մեծ մասը, բացի հայերէնից, տիրապետել է նաեւ արաբերէնի, քրտերէնի (քուրմանջի) եւ զագայերէնի, սակայն նրանց շրջանում եղել են նաեւ հայեր, ովքեր, բացի հայերէնից, այլ լեզու չգիտէին: Աւելին՝ նրանց հարեւան արաբներն ու քրտերը նոյնպէս հայերէն էին խօսում նրանց հետ:

Քերէօ գիւղի հայերն աքսորուել են 1937-ին: Թուրքիայի արեւմուտաքում անցկացրած աքսորի տարիներից յետոյ միայն երկու ընտանիք կարողացաւ վերադառնալ գիւղ, ընտանիքներից մէկը իւղամացաւ եւ մնաց հայրէնի գիւղում, իսկ միւսները Քերէյում ապրուստ չայթայթելու պատճառով բռնեցին նախ՝ Սկերդի, իսկ այնուհետեւ՝ Սթամպուկի ճանապարհը: Վերջիններս երկար տարիներ ծպտեալ կերպով պահպանեցին քրիստոնէութիւնը, իսկ Սթամպուկ հասնելուց յետոյ մկրտուեցին (6):

Նիւթի պատրաստմանն աջակցելու համար յատուկ շնորհակալութիւն Սեւան Շենոլիին, Մէհմետ Ջեմչիին, Աստղիկ Բալջըրին, Դաւթիթ Արուշչին, Բևսէ Քաբաքիին, Ս. Շարքըրին, Վէյսի Զենգիիին, Հ. Ալդաշին, Իսահակի, Թունջայ, Աւնի եւ Մելիսա Զունդիորին, Ն. Յունիթուրին, Կարօս եւ Ուռեկին Աւշըներին, Նուրի Թաշին, Օրհան Քաբէին, Իրֆան Գեղին, Մէլիքէ Ակբուշին, Սիլվա Զ.-ին, Նազան Զ.-ին, Այհան Դերինջիին, Արսէն Դեմիրին:

Սոֆիա Յակոբեան

1. Հայկազուն Ալվրցեան, Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի հանրապետութիւնում («Փրկուածները» բաժինը):

2. Max Sivaslian, Laurence Ritter, Kilic Artiklari, Hrant Dink Vakfi Yayınlari, 2013 - «Hayatta kalma strajedisi olarak» endogamy evlilik:

3. Max Sivaslian, Laurence Ritter, Kilic Artiklari, Hrant Dink Vakfi Yayınlari, 2013 - 1/ Bir Misyoner gibi Patrik Kalustyani:

4. Մէջբերումն ըստ Կարէն Հ. Խանլարիի՝ Հայ բնակչութեան կենօկրօնական վերակերպումները Թուրքիայի հանրապետութիւնում (1923-2005 թթ.) գրքի:

5. Ferman Toroslar, Surgun, Aras Yayıncılık, 2013:

6. Ferman Toroslar, Surgun, Aras Yayıncılık, 2013:

ԱՐԴԵՆ ՎԵՅ ՍԵՐՈՒՆԴ

Տարագիր-պանդուխտ

Մեզմէտ ոմանք հինգ, ոմանք ալ արդէն վեց սերունդ է տարագիր են: Պանդուխտ: Ոմանք՝ ա'լ աւելի երկար ատենէ ի վեր:

Այսինքն՝ կ'ապրինք մեր ճակատագրին հետ չհաշտուած: Մերժելով մեզի պարտագրուած տեղահանութիւնը՝ կամայ-ակամայ, եւ ըընդունելով մեզ շրջապատող, մեզ հիւրընկալած, մեզ որդեգրած (կարելի է նաև չակերտել այս բառը) ժողովորդներուն մէջ ձուլուիր ու անհետանալ, որքան ալ որ շատեր չդիմացան այս երկար դիմադրութեան ու ինկան հայամարտի դաշտին վրայ:

Վեց սերունդ... Ես այն բախտաւորներէն եմ, որ առաջին սերունդը ոչ թէ մեծ հայրերս ու մեծ մայրերս, այլ անոնց ծնողներն են, որ դարձած են գաղթական: Այսինքն, Համիտեան ջարդերէն ետք եւ Մեծ եղեռնէն առաջ ճեռք առած են գաղթականի ցուլը: Միշտ վերադառնալու յոյսով:

Բախտաւոր, որ տարագրութեան ու ջարդերու արհաւիրքը չեն տեսած մեզի անմիջականօրէն առնչուած սերունդները ու մեզի չեն փոխանցած, թէկուզ անգիտակցաբար, այն հոգեկան տագնապները, որ միւսներուն են եղած:

Խօսքս կը վերաբերի հօրս մօրենական կողմին: Հայրենի Արաբկիրէն, Ակնէն անցած են նախ Հալէպ, ուր եւ ծներ է մեծ մայրս, ապա՝ Աղեքսանդրիա: Ես չեմ տեսած այդ մեծ-մեծերը: Զէի կրնար տեսած ըլլալ: Տեսած եմ մեծ-մեծ հօրս լուսանկարը, եւ ընտանեկան ալպոմներուն մէջ կայ տարեց կոչ մը նկարն ալ, որ կրնայ մեծ-մեծ մայրս ըլլալ: Զեմ ճանչնար զիրենք, միայն մէկ երկու մանրավիպ լասած եմ հօրմէս անոնց մասին: Հօրս հօր ծնողքը կորսուած են 1894-95-ի ջարդերուն: Մեծ հայրս փրկուած է չեմ գիտեր ինչպէս, իր մեծ մայրը մեծցուցած է զինք, ապա ան զինուոր տարուած է Պէյրութ: Ցեսոյ անկէ ալ փախուստ տալով յաջողած է նոյնպէս հասնիլ Աղեքսանդրիա: Երազած է Ամերիկա գաղթել, գէպքերը այնպէս ընթացած են, որ մնայ եղիպտոս, ամուսնանայ մեծ մօրս հետ: 1946-ին ուղած է Հայաստան ներգաղթել, չեն տարած, իր պատկանած կուսակցութեամբ՝ բաղձալի չէ նկատուած: Ես տեսած եմ մեծ հայրս, բայց նոյն քաղաքը չենք ապրած: Ինք՝ Աղեքսանդրիա, մենք՝ Գաճիրէ: Բայց մեզի հետ եկած է Գանատա, ուր տարի մը իսկ չէ դիմացած: Հօրս մայրը շատ երիտասարդ է մահացած (հիմա զաւակներս արդէն իր տարիքն են, կամ իրմէ ալ մեծ): Մշուշի պէս միայն կը յշեմ իր սիրուն դէմքը: Զայնը չ' հնչեր ականջներուն մէջ:

Մօրս կողմէտ առաջին գաղթականները իր ծնողներն են եղած: Պոլսէն Վառնա գացած է մայրը՝ իբր ուսուցչուհի: Սեփաստացի բայց Պոլիս հաստատուած իր նշանածն ալ Աղեքսանդրիա պանդուխտ գացած է ապրուստը հոգալու համար: Մեծ եղեռնի նախօրեակին մեծ մայրս միացած է իրեն: Այս վերջինին պարագաները մնացած են Պոլիս, բայց մեծ հօրս պարագաները անհետացած են:

Մեր մեծ հայրերու եւ մեծ մայրերու սերունդը, առաջին տարագիրներ-պանդուխտներ ըլլան անոնք թէ եղեռն չտեսած իրենց զաւակները, հանդիսացան վերականգնումի սերունդ: Իրենց օրով սկսան կազմաւորուիլ հայկական գաղթօճախները (նոյնիսկ եթէ եղիպտոսի կամ Սուլիոյ նման վայրերու մէջ հինքն ալ կային հայ համայնքներ): Իրենց

օրով հիմնուեցան մեր վերապրումի գլխաւոր կոռւանները՝ դպրոց, եկեղեցի, ակումբ, մամուլ: Իրենց օրով նաեւ յարութիւն առաջ Հայաստանը՝ Հանրապետութեան հիմնումով: Հրաշքի նման: Բայց այդ հրաշքը ապրեցուց տարագիրներու յոյսը:

Երկրորդ կամ երրորդ սերունդը՝ մեր հայրեն ու մայրերը, հայրենիքն դուրս ծնած, այդ տարագիր սերունդներուն կողմէ գաստիարակուած, անոնց տագնապներն ալ ժառանգած, հասակ առին անբնական պայմաններու մէջ: Առաջին հերթին տնտեսապէս ոտքի կանգնեցան՝ ամրակայեցին համայնքները, ամրապնդեցին կոռւանները, ծնունդ տուին մեր սերունդին ու մեզի փոխանցեցին պայքարի ջահը, առանց յուսահատելու վառ պահելով Վերադարձի երազը, նոյնիսկ Հայաստանի նոր ազգատպրկութեան՝ խորհրդային կարգերու ամբողջ տեսողութեան:

Մենք արդէն երրորդ կամ չորրորդ սերունդ, վայեկեցինք հաստատուած գաղթօճախներու հայաշունչ մթնոլորտը, սկսանք աւելի պահանջատէր ըլլալ մեր ազգային իրաւունքներուն, բայց միաժամանակ մեզի վիճակուեցաւ նաեւ տեսնել նոյն այդ մեր ծննդավայրը հանդիսացած երկիրներու, ու անոնց հետեւանքով՝ դառնալ կրկնակ գաղթական՝ մեր ետեւէն քաշելով յաճախ մեր ծնողներն ալ: Մեր սերունդը հիմնեց նոր գաղթօճախներ կամ զարգացուց արդէն գոյութիւն ունեցողները, զանոնք ալ վերածելով Սփիւռքի գաղութիւններու: Բայց մենք նաեւ ականատեսը եղանք Հայաստանի անկախութեան վերականգման, մասնակցը՝ մեր պատմութեան հերոսական նոր տարեգրութեան՝ Արցախի պատասխումով:

Չորրորդ կամ հինգերորդ սերունդ՝ մեր զաւակները մեզի հետ ապրեցան ճակատագրական այդ օրերը, վայեկեցին նոր ու հին միջավայրերու բոլոր բարիքները, Հայաստանը իրենց համար այլեւս անհասանելի երազ մը չեղաւ, այլ Մեծ երազին իրականացման ճամբուն վրայ շօշափելի իրականութիւն մը, որուն զարգացման կրնային ու կրնան իրենք անձամբ իրենց բարիքներ, որուն պաշտպանութեան ալ իրենց կեանքը նույիրաբերել, ոմանց պարագային՝ մինչեւ անգամ մէկդի նետել պանդուխտի ցուլը ու իրենց արմատները հայրենի հողին մէջ միրճել: Բան մը որ մեր սերունդին հազուագիւտ անձեր կրնային ընել ու ըրին: Հայ գատի հետապնդումը եւ մեր գաղթօճախներու պահպանումն ու զարգացումը արդէն ստանձնած սերունդն են մեր զաւակները:

Եւ վերջապէս՝ հինգերորդ կամ վեցերորդ սերունդը, որ մեր թոռներն են, որոնք արդէն կը ժառանգեն մեր պահանջատիրութիւնը, արդէն կ'ապրին Հայաստանով, ու ներկայ խառնակ ժամանակներուն մէջ հետզհետէ պիտի կոչուին մեր ազգը առաջնորդելու առաքելութեան: Տարագիր-պանդուխտ՝ մեր յոյսն են այս մանուկները, պատանիները, երիտասարդները:

Մեր սերունդէն սկսեալ մեծ թիւով գոհեր շարունակեցինք տալ Ցեղասպանութեան՝ այս անգամ ճերմակ ջարդի ճամբան առաջամարտը կը շարունակուի ու պիտի շարունակուի հետզհետէ աւելի մեծ թափով:

ՎՐԵԺ-ԱՐՄԵՆ

ՄԵՆՔ ԵՒ ԴՈՒՔ

Դուք մոլոցք ունէք,
իսկ մենք մտածմունք,
Դուք գիտէք դաւել,
իսկ մենք՝ երազել,
Դուք գիտէք այլել,
Մահ, արիւն սփռել,
իսկ մենք տկարին՝
Պարուրել, շոյել...

Զեր ներսում խաւար
Մութ խարդաւանքներ,
Մեր ներսում անամպ՝
Արեւի չողեր,
Զեր ներսում սաղբանք
Անհատնում դաւեր,
Մեր ներսում սպի՝
Անամոք վէրքեր:

Ի զուր մի փորձէք
Խոցուածին խոցել,
Մենք գիտենք ինչպէս
Չարիքը ճգմել...

Ավիկ Դերենց

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒ

Ո՞վ արդարութեան թլատուած լեզու,
Յինում ես աջ-ձախ լուսանքներ մաղձի,
Դու քո նենգաքող զազրախօսութեամբ,
Դարձել ես չարի լեզուն մայրենի:

Որպէս կեղծիքի անարդ բարեկամ
Որպէս գթութեան երդուեալ թշնամի,
Քո դաւանանքը՝ աւանդակորուս,
Ո՞ր արդար հոգում ցասում չի ծնի:

Ինչո՞ւ ժանտահոտ շուրջերդ թունոտ,
Էլ չեն բարբառում արդարութիւն,
Տրուել ես նիւթի կոյր պաշտամունքին,
Սփռել ամէնուր մահաբոյր շունչդ:

Մինչդեռ զու ունես հնարներ բոլոր,
Լացը խնդութեան ժպիտ դարձնելու,
Ի վերոստ տրուած իրաւասութեամբ,
Անեղծ երազներ յոյսով թրծելու:

Որքան էլ գժուար լինի քո ճամբան,
Քո վեհ կոչումին մի՛ դաւաճանիր,
Եղիր արդարի սուրբ նուիրեալը,
Երկրային եղեմ մեզ արաջնորդիր:

Ավիկ Դերենց - Դեկրմենչեան



Յիշեալք Յեղասպանութեալք «ողջ մնացած միւսները»՝ որբերը

Ծ.Խ.- Ռաֆֆի Պետրոսեանը մասնագիտութեամբ նարտարապետ-շինարար է: Կ'ապրի Թորոնիքո (Գանատա), վերջերս մասնակցած է Տիարապեհիքի Ս.Կիրակոս եկեղեց- ույ վերականգնման աշխատանիներուն:

Սառութեա անոր յօդուածին թարգմանութիւնը՝ «Արմենիան Միքրո-Ավելիքը» շաբաթաթերթի 2015 Մայիս 11-ի թիւին մէջ:

Մեծ եղեռնի օրերուն սպաննուած հայերու թիւին վերաբերեալ մէկ կողմէ հայկական եւ միջազգային պնդումներու եւ միւս կողմէ թրքական մօտեցումներու շրջանակներուն մէջ յիշատակութեան արժանի են Հրանդ Տինքի խօսքերը աւելի հրատապ հարցի մը վերաբերեալ։ Ան կ'ըսէր. «Մենք անընդհատ կը խօսինք մահացածներուն մասին։ Եկէք խօսինք ողջ մնացած միւսներուն մասին»։

Այդ «ողջ մնացած միւսները», որոնց թիւը գդբախ-
տաբար ճշուած չէ, մահմետական թուրք, քիւրտ կամ ալեւի-
դարձած հայերն են, այն «թաքնուած հայերը», որոնց մեծ
մասը որբեր են՝ ծովուած տարբեր ինքնութիւններու հա-
մայնքներու մէջ։ Անոնք կորսնցուցեր են իրենց հայկական
ինքնութիւնը եւ անոր բազարիչ մասերէն մէկը՝ լեզուն։

Հրանդը քաջութիւնը ունեցաւ բացայատկելու որպես թուրք ճանչուած ճերսուներէն մէկուն առաջին կին զինուորական օդաչու Սապիհա Կէօփէնի ինքնութիւնը: Աթաթուրքին որդեգրուած գուստը իրավանութեան մէջ խաթուն Սեպիհեանն էր, որբացած հայ աղջիկը՝ Պուրսայէն: Այս բացայատումը դարձաւ Հրանդին վերջաւորութեան. սկիզբը՝ առաջացնելով կառավարութեան, զինուորականութեան եւ զանգուածային լրատուամիջոցներու ատելութիւնն ու սպառնալիքներու արշաւը, որ երեք տարի ետք աւարտեցաւ անոր սպառնութեամբ:

Սեպիլճեան-Կյօքչէնը մէկն էր միայն այն տասնեակ հազարաւոր հայ աղջիկներէն ու տղաներէն, որոնց 1915-ի իրադարձութիւններու օրերուն խլած էին իրենց ծնողներէն։ Ի՞նչ եղան այդ որբերը։ Ինչպէ՞ս եղաւ անոնց ճակատագիրը։ Քանի՞ էին անոնք։ Այս յօդուածը Անատոլուի տարբեր շրջաններէն մի քանի օրինակներ կը բերէ անոնց գոյութեան մասին։


Ապացուցուած իրողութիւն է, որ Անսատողուի շրջան-ներէն դէպի Սուրբիոյ անապատները բռնագալթած հայերէն, ճանապարհի տարբեր հատուածներու մէջ, տեղացի թուրքերն ու քիւրտանը կը խլէին զաւակները՝ որպէս կին կամ աղախին իրենց տունը պահելու կամ ալ ուրիշներու վաճառելու նպա-տակով։ Կային նաև երեխաներ, որոնց ծնողները կամովին յանձնեցին իրենց գրացի թուրք կամ քիւրտ ընտանիքներուն նախքան տարագրութիւլը։ Եւ գեռ կային ուրիշներ, որոնց փրկեր էին եւրոպացի եւ ամերիկացի միսիոնարները կամ Պոնտոսի յոյները, բայց անոնք վաղ թէ ուշ յայտնաբերուած էին եւ արժանացած՝ իրենց ծնողներու ճակատագրին։

Կարելի է յիշատակել այստեղ Տրավիգոնի ողբերգական իրադարձութիւններէն մէկը, երբ 600 հայ որք, կառավարութեան թիյտուութեամբ, յունական գանքի մը մէջ տե-

զաւորուելէ երեք ամիս ետք Տրապիզոնի կառավարիչ ճեմալ Ազմիթի հրամանով դուրս բերուած էին զինեալ զինուորներու կողմէ, յանձնուել թուրք նաւապետ Ռահման Պայրաքտարովուին, որ երեխաններէն իւրաքանչիւրը ալիւրի պարկի մէջ գնելէ իւ պարկին բերանը ամուր կապելէ ետք նետած էր ծով, որպէսզի միանան իրենց խեղդուած ծնողներուն:

Տրապազիզոնի կառավարիչը նաեւ 450 գեղեցիկ աղջիկ առանձնացուցեր էր եւ, տեղի Կարմիր մահկիկի հիւանդանոցը պոռնկաստան վերածելով, ստիպեր է անոնց աշխատի այնտեղ։ Անոնցմէ մէկ քանին նոյնիսկ ուղարկեր էր Սթամպու՝ իր վերադասներուն, տասնհինգն ալ պահեր իր անձնական հաճոյքին համար՝ չմոռնալով անոնցմէ մէկը նուիրել իր 14-ամեայ որդիին։ Աղջիկներուն մեծամասնութիւնը բռնի մահմետական դարձեր էր, մէկ քանին կամ փախուստի դիմեր էին, կամ անձնասպան եղեր էին։ Այս փաստերը երեւան եկած են պատերազմէն ետք՝ իթթիհատ վէ թերաքքի (Միութիւն եւ յառաջդիմութիւն - խմբ)։ Կուսակցութեան առաջնորդներու դատավարութեան ժամանակ, ականատեսներու վկայութիւններէն։ Նաեւ 1921 թուին ձեմալ Ազգմիի որդին՝ Էքմելը, պատմեր է անոնց մասին իր Մ'հմետ Ալի անունով ընկերոջը, որ, հնտագային պարզուած է, Հրաշ Փափաղեան անունով մահմետականութիւնը ընդունած եւ նոյնիսկ թլիփատուած հայ է։ Վերջինս յաջողութեամբ ներթափանցեր էր իթթիհատ վէ թերաքքի շարքերը եւ, Պերլինի մէջ թաքնուելով, կը պատրաստուէր թուրք առաջնորդները սպաննել։ (ձեմալ Ազգմին եւ յատուկ կազմակերպութեան (Թէշքիլաթի մահսուսա) ղեկավար Պեհաչտատին Շաքիրը սպաննուեցան Պերլինի մէջ 1922 Ապրիլ 17-ին Թալիաթ փաշային այրիացած կնոյն աշքերուն առջել)։

Ի թիվհատ վկ թիւրքքին յասուկ ծրագիր մշակած էր որբերուն համար: Զանոնք կ'ուղարկէին տարբեր տեղերու որբանոցներ, որպէսզի այնտեղ մահմետական դառնան եւ ձուլուին թուրքերու հետ: Թրքացման այդ որբանոցներէն մէկը կը գտնուէր Այնթուրա, Զուքի մօտ, Պէյրութէն ինք-նաշարժով մէկ ժամուան հեռաւորութեան վրայ: Այնտեղ Յէն 15 տարեկան հազարաւոր ջայ որբեր կը պահուէին: Սուր-իոյ եւ Լիբանանի այդ ժամանակուան կառավարիչ Ճեմալ փաշայի հրամանով եւ թուրք ուսուցիչներու (որոնցմէն նաև՝ նորանշանակ տնօրէն, վիպասան Հալիթէ Էտիպարը) հսկողութեան տակ այդ որբերը կը դառնային թուրք եւ կ'ընդունէին մահմետականութիւնը որպէս գաւանանք: Տղաները կը թլփատուէին եւ թրքական անուններ կը ստանային՝ ընդհանրապէս պահպանելով անոնց իսկական ան-ուան սկզբնատառելը, օրինակ՝ Յարութիւն Նաճարեանը կը դառնար Համիտ Նազիմ, Պօղոս Մերտանեանը՝ Պեքիմ Մու-համմետ, Սարգիս Սարաֆեանը՝ Սաֆփէտ Սուլէյման: Մինչ Սուրիոյ եւ Լիբանանի մէջ համատարած սով էր պատերազմի ժամանակաշրջանին, որբանոցին առատ մնունդ կը մատակա-րարուէր, որպէսզի առողջ նոր թրքացած երեխաներ դուրս դան այնտեղէն: Որբանոցին մէջ, ըստ որբերէն մէկուն՝ Յա-րութիւն Ալպոյաճեանի յուշերուն, Հալորդակցության լեզուն թրքերէն էր միայն: Հայերէն բառեր լսուելու պարագային



Յեղասպանութենէն փրկուած դեռատի հայուհիներ Միջազնութիւնը:

Երեխաներուն գաժանօրէն կը ծեծէին:

Երեխաներուն թրքական զգեստներ կը հազցնէին և մահմետականութիւն կը քարոզէին: Ճեմալ փաշան կը գիտակցէր, որ Հայերը գերագոյն կարողութիւններու տէր անձնաւորութիւններ են, եւ անոնց միջոցով կարելի էր մեծապէս բարեկաւել թուրքերուն մտաւոր կարողութիւնները:

Բայց, հակառակ ձեռք առնուած առողջապահական միջոցառումներուն, մօտ 300 հայ որք մահացաւ բորբոքութիւնէն եւ այլ հիւանդութիւններէն մինչեւ 1918 թուական: Որբերէն ոմանց տեղաւորեցին հայազորկ եղած քաղաքներու մէջ բնակող թուրք ընտանիքներու մօտ, մէկ մասն ալ տեղափոխեցին այլ որբանոցներ: Պատերազմի աւարտին, երբ «Նիրիսթ Ռիթիֆը» ստանձնեց որբանոցը, այնտեղ 670 որք կար, 470 տղայ եւ 200 աղջիկ, որոնք գեռ կը յիշէին իրենց իսկական հայկական անունները:

Թրքացման մէկ այլ օրինակ ալ յաջողութեամբ տեղի կ'ունենար Արեւելեան Անատոլուի (Արեւմտեան Հայաստան - խմբ.), ձեռամք արեւելեան ճակատի հրամանաստար Քաղիմ Քարլապեքիրի: Անոր հաշուարկումներով՝ իր գործողութիւններու տարածքին մօտ 50 հազար յուսահատ որբեր կային պատերազմէն ետք: Անոնցմէ 30 հազարը թլիփատուած էր եւ թրքացած: Ան մօտ 6 հազար հայ երեխաներ տեղադրեց էրդրումի մէջ՝ զինուորական ճամբարի մը, ուր անոնք ստացան զինուորական գաստիարակութիւն: Ումանց ալ արհեստներ սորպիլ տուաւ, որպէսզի բանակի կարիքները կարենար հոգալ:

Այս երեխաները, որոնց «Առողջ երեխաներու բանակ» կ'անուանէին, ամբողջովին թրքացած էին: Ասոնցմէ ամենատաղանդաւորները հետագային բարձրագոյն զինուորական ակադեմիաներ ուղարկեցին՝ Պուրսայի եւ Սթամբուլի մէջ: Կենթաղբուի, որ ասոնք գարձան այն ծայրայեղ աղբայնական զինուորականները, որոնք մասնակցելով 1960-ի Մայիսին տեղի ունեցած յեղաշրջման՝ տապալեցին Ատնան

Մենտերեսի քաղաքացիական կառավարութիւնը:

Որբանոցներէն բացի, տասնեակ հազարաւոր հայ աղջիկներ եւ տղաներ 1915-էն ետք դարձան շուկաներուն մէջ որպէս ստրուկներ (աղախիններ, ծառաներ) վաճառուելու «ապրանք»: Հակառակ որ ստրկութիւնը 1909-էն վերացւած էր Օսմաննեան կայսրութեան մէջ, այդ շուկաները վերաբայցւեցան 1915-էն ետք: Տարագրութեան ճանապարհներէն առեւանգուած երեխաները կը գատնային ոչ միայն ձրի աշխատուժ կամ սեռային հաճոյքի առարկաներ, այլեւ լաւ եկամուտի աղբիւր՝ վերափաճառքի պայմաններու մէջ: Շուկաներ կը գործէին Հալէպի, Տիրապեքիրի, Ուրֆայի, Մարտինի մէջ եւ այլուր: Մարտինի շուկան համեմատալեար ամենաաժանն էր: Տեսակաւորուելէ եւ դաշուելէ ետք 5-7 տարեկան երեխաները կը վաճառուէին 20 սենթով, 14-15 տարեկանները՝ 50 սենթով, մինչեւ հասուն կինը կ'արժէր 1 թրքական լիրա: Եթէ ճանչցուած, հարուստ ընտանիքի զաւակ էր վաճառուղ ստրուկը, գինը կը բարձրանար, քանի որ անոր միջոցով հետագային գնորդը իրաւունք կրնար ձեռք բերել տիրանալու անոր ծնողքին հարստութեան: Փաստեր կան, որ բազմաթիւ թուրք եւ քիւրտ ընտանիքներ փորձեր են իրաւական հիմքերու վրայ գնել իրենց «կին» երուն կամ «դուստր» երուն անշարժ գոյքի ունեցուածքները:

Վկայութիւններ կան նաև, որ բարեսիրտ ասորի հոգեւորականներ եւ եւրոպացի կամ ամերիկացի միսիոնարներ գներ են շուկաներէն հայ երեխաներ՝ փրկելու նպատակով: Ասորի թապունի արքեպիսկոպոսը, օրինակ, Մարտինի մէջ գնած եւ փրկած է 1916-ին մօտ 2 հազար հայ որք: Մինչ որոշ մահմետական թուրքեր հայերուն հետ մարդասիրաբար կը վերաբերէին, մեծամասնութիւնը գաժանօրէն կը ծեծէր այդ «ստրուկներ»ը, հաւատալով որ «քրիստոնեաները միայն անոր արժանի են»: Աղջիկները գարձան հարեմի երկրորդական կիներ, որոնց հետ ոչ միայն իրենց ամուսինները վատ կը

վերաբերէին, այլեւ միւս «առաջին տիկինները»: Ժամանակի ընթացքին այդ աղջիկները ամբողջովին ձուլուեցան, դարձան մահմետականներ եւ իւրացուցին Ղուրանը:

Ըստ Ազգութիւններու լիկայի «Հայ կանանց եւ երեխաններու վրկութեան յանձնախումբի» զեկուցագրին՝ առնուազն 30 հազար հայ աղջիկներ վաճառուած են շուկաները: Այժմ ժընեւի «Ազգութիւններու լիկայի» գրասենեակի արխիւներուն մէջ կը գտնուին թուրք եւ քիւրտ ընտանիքներէն փրկուած երկու հազարի չափ հայ տղաներու եւ աղջիկներու վերաբերեալ փաստական տուեալներ: Հայ որբերը փրկելը լիկային համար դարձեր էր առաջնահերթ խնդիր յատկապէս 1918-ի զի՞նադադարէն ետք: Ընդառաջելով Սթամպուլի հայկական պատրիարքարանի խնդրանքներուն՝ դաշնակցային ուժերու եւ ազգութիւններու լիկայի ներկայացուցիչները ձեռնամուլ եղան կազմակերպելու Անասոլուէն եւ Սուրբիայէն հայ որբերու տեղափոխումը Սթամպուլ: Անոնք սկսան հայ որբեր որոնել մահմետականներու տուները: Սթամպուլի մէջ տեղի պակասութեան հետեւանքով որոշ օտար գպրոցներու, ինչպէս օրինակ՝ Փրանսական «Նորթ տամ տը Սիոնի», իտալական «Սան Ժոնէֆի», ոռուսական վանքի եւ թրքական «Քուէլի զի՞նուորական ակադեմիայի» շէնքերը օգտագործուեցան որպէս որբանոց-ապաստանարաններ հայ մանուկներու համար:

Քանի որ երեխաններուն մէծ մասը արդէն թրքական անուն-ազգանուններ կը կրէն, երկար քննարկումներ տեղի ունեցան Հայոց պատրիարքարանի եւ կառավարական իշխանութիւններուն միջեւ՝ որոշելու համար անոնց ինքնութիւնը: Իրականութեան մէջ որբերէն ոմանց արդէն Սթամպուլի մէջ տեղաւորեր էին թուրքերու տունները որպէս աղախիններ կամ ծառաներ: Յիսուն երեխայ ալ ուղարկեր էին էնվեր փաշային ազգարակը: Անոնց խստօրէն պատուիրեր էին չքացայայտել իրենց իսկական իսկութիւնը:

Փաստացի տուեալներ կան, որ 1920-22-ի ժամանակահատուածին մօտ 3.800 հայ երեխաններ տեղափոխուեր են Սթամպուլ, 3000-ը զրկուեր՝ Կիպրոս, 15.600-ը՝ Յունաստան եւ 12 հազարը՝ Սուրբիա (Մարաշէն, Պորֆայէն, Այնթապէն, Մալաթիայէն եւ Խարբերդէն): Սթամպուլի հայոց պատրիարքարանի տուեալներով՝ առնուազն 63 հազար հայ որբեր դեռ կան, որոնք «չեն փրկուած» եւ անյայտ են:

Ցեղասպանագէտները վերջերս առաջ կը տանին այն թեղը, որ ցեղասպանութիւն կազմակերպողներն ու իրականացնողները սովորաբար նպատակ կը հետապնդեն ոչ միայն «բնաջնջելու» ճնշուած փոքրամասնական խմբակցութիւնները, այլև «վերընճիւղելու» ճնշող դասակարգի խմբակցութիւնները: 1915-ի իրադարձութիւններն ու անոնց հետեւանքները յստակօրէն ցոյց կու տան, որ հայ որբերը դարձան թուրք ծինի հարստացման աղբիւր: Հազարաւոր թուրք եւ քիւրտ ընտանիքներու մէջ այսօր ալ կարելի է գտնել «թաքնուած» հայ տատիկներ: Անոնց «բացայայտումներու» դորձընթացը արդէն սկսուած է: Գոյութիւն ունին նոյնիսկ յատուկ բառեզր զանոնք բնութագրելու համար: Անոնք կը կոչուին «Քըլըչ արթըղը» (թուրէն պրծած - խմբ.), այսինքն՝ «եաթաղանի մնացորդները»: Անոնց մասին գիրքեր կը գրուին եւ ֆիլմեր կը նկարահանուին: Ֆեթհիկ Զեթինի «Մեծ մայրս» եւ Այշշ կիւկ Ալթընայի համահեղինակութեամբ անոր «Թոռները» հասորները անոր վառ օրինակներ

են:

Դժուար է, անշուշտ, թաքնուած հայերու թիւը ճշգրիտ որոշել: Կարելի է ենթադրել, որ մօտ 100 հազար որբեր վերապեցան, բայց թրքացն եւ մահմետական դարձան: Մասնագէտները նաեւ 200 հազար մը կ'առանձնացնեն, որոնք չտեղահանուեցան իւլամութիւնը ընդունելով: Այնպէս որ կարելի է ըսկել, որ մօտ 300 հազար հայեր վերապեցան 1915-ի իրադարձութիւններէն:

Թուրքիոյ բնակչութիւնը եօթը անգամով աւելցած է այժմ, այնպէս որ կարելի է մօտաւոր հաշուարկներով ըսկել, որ մօտ 2 միլիոն մարդ այժմ թուրքիոյ մէջ ունի հայկական արմատներ:

Իմ անձնական փորձառութենէս կրնամ աւելցնել հետեւալը. երբ Հայաստան էի 1995 թուին որպէս կամաւոր ճարտարապետ-շինարար, այցելեցի Սպիտակ, ուր կը վերականգնուէր երկրաշարժի ժամանակ քանդուած եկեղեցին: Զիս տեղեկացուցին, որ Փինանսաւորումը կատարած էր թուրքիայէն բարերար մը: Հարուսա թուրք ընտանիքի մը մահուան սնարին մօտ տատիկը խոստովաններ էր, որ ինքը հայկական արմատներ ունի:

Վերջին տարիներուն նման երեւոյթները յաճախակի դարձած են: Յուսանք, որ թուրք կառավարութիւնը նման երեւոյթները կը դիմէ ոչ թէ որպէս սպառնալիք, այլ որպէս ազատագրման ու հանդուրժողականութեանն ընդառաջ երթալու քայլեր:

Ռաֆֆի Պետրոսեան Թարգմանութիւն՝ ՅԱԿՈԲ ԾՈՒԼԿԻԿԵՍՆ

Օգտագործուած գրականութեան ցանկ

Sait Cetinoglu, "1915 Soykirim Surecinde Ermeni Gen Havuzuna El Konması ve Seks Koleligi" (The Capture of the Armenian Genetic Pool and Sex Slavery During the 1915 Genocide), Seyfo Center, 09.04.2013

Ayse Hur, "1915ten 2007ye Ermeni Yetimleri (Armenian Orphans from 1915 to 2007)," Radikal, 20.01.2013

Eren Keskin, "Soykirimin Ortakları" (Partners in Genocide), Ozgur Gundem, 22.01.2013

Ruben Melkonyan, "Attitude of the Armenian Patriarchate in Istanbul Towards the Issue of the Forcibly Islamicized Armenians," Noravank Foundation, 09.03.2010

Ruben Melkonyan, "The Islamization of Armenian Children at the Period of the Armenian Genocide," Miacum, 11.08.2007

Keith David Watenpaugh, "The League of Nations Rescue of Armenian Genocide Survivors and the Making of Modern Humanitarianism, 1920-1927?", American Historical Review, December 2010.

«Մեր հողերը, մեր հողերը» եւ...

«Հայոց Յեղասպանութեան հետեւաճքներուն յաղթահարում»ը



Հան, Ախտամար

Ոչ մէկ կասկած, որ 2015-ի Յունուար 29-ին Հայոց Յեղասպանութեան 100-ամեակի Համահայկական Հռչակագիրի հրապարակումին հետեւող հայ մարդիկ, ի Հայաստան թէ սփիւս աշխարհի, ապրեցան ազգային միասնակութեան եւ պահանջատիրութեան վերանորոգ ուխտի պատմական պահէր:

Հպարտութեան ու ինքնավստահութեան վարար ալիքը համակեց ողջ Հայութիւնը՝ ի տես Ծիծեռնակաբերդի Նահատակաց յուշահամալիրին մէջ Ազգի ու Հայրենիքի պետական, հոգեւոր, քաղաքական եւ հասարակական ղեկավարութեան համախմբումին եւ, յատկապէս, ի լուր միջազգային հանրութեան մէկ ու միասնական ճակատով ներկայանալու եւ Իրաւունք ու Արդարութիւն պահանջելու հայ ժողովուրդի հաւաքական վճռականութեան:

Պատմութիւնը վստահաբար ոսկետառ արձանագրութեամբ պիտի վկայէ, որ 1915-էն 1923 թրքական պետութեան ձեռամբ Յեղասպանութեան ենթարկուելէ, աւելի քան մէկուկէս միլիոն նահատակներ տարէ, հայրենի իր հողերուն երկու երրորդը կորսնցնելէ, զանգուածային տեղահանութեամբ ազգային իր բնօրբաննէն արմատալիլ դուրս շպրտուելէ ու աշխարհով մէկ տարտղնուելէ ետք անզամ, Մեծ Եղեռնի 100-ամեակին առիթով, հայ ժողովուրդը ահա՛ աշխարհին եւ մանաւանդ ցեղասպան թուրք պետութեան կը

ներկայանայ իր անկախ հայրենիքով, ազգային պետականութեամբ եւ կազմակերպ Սփիւռքով՝ աւելի քան երբեւիցէ պահանջատէր, աւելի քան երբեւիցէ Հայ ՚Իատի պայքարը յաղթանակով պասկելու մարտունակութեամբ:

Հասկնալիօրէն՝ այսքան արիւն, հոգ եւ ժառանգութիւն Կորսնցնելէ և հարիւր տարի ցեղասպան թուրք պետութեան Ուրացման Պատին շարունակ բախելէ ետք, մեր ժողովուրդը ամէն պատճառ ունի առաւելագոյն շրջահայեցութեամբ յառաջ մղելու հրաւունքի եւ Արդարութեան իր պահանջատիրական պայքարը:

Նախ՝ այն պատճառով, որ թրքական պետութիւնը փաստօրէն կը յամառի խուսափիլ սեփական պատմութեան հետ հաշուր նստելու եւ իր հայրերուն գործած սխալները խոստովանելու, այլեւ ու մանաւանդ անցեալի ոճիրներու սրբագրման ու հատուցման ուղիներ որոնելու իր անժամանցելի պատասխանատուութենէն:

Ապա՝ այն պատճառով, որ Հայկական Հարցին հետ ցեղասպանութեան ճամբով հաշուեյարդար տեսնելու իր ոճային փորձէն ետք ալ, թրքական պետութեան վերջին հարիւրամեակի կենսագրութիւնը ցոյց կու տայ, թէ Անդարայի եկող-գացող իշխանութիւնները, ի՞նչ վարչակարգ ալ դաւանին, հետեւողականօրէն կ'աշխատին բրտօրէն ճգմել երէկի Օսմանեան կայսրութիւնը եւ այժմու թրքական Հանրապե-

տութիւնը բաղկացնող ազգերուն ապատ ինքնորոշման իրաւունքները՝ ընդհանրապէս քաղաքացիական հասարակութեան բնորոշ արժէքները ուսնակիր ընկով:

Հայ ժողովուրդը շրջահայեաց գտնուելու եւ Հայ Դատի պայքարը անվրէպ յառաջ մղելու հիմնաւոր պատճառներ ունի վերջապէս ու մանաւանդ այն նկատառումով, որ թրքական պետութիւնը ահա երեք տասնամեակի ի վեր հետամուտ է աշխարհի այս գոտիէն ներս կայսերապետական մեծ ուժի իր երեմնի դիրքն ու ազգեցութիւնը վերականգնելու ու պազմապաշտ քաղաքականութեան, որուն վերջին գոհը մեր աչքերուն առջև գալարուող Սուրբիան է:

Մտահան պէտք չէ ընկել, որ թրքական պետութեան երբեմնի հզօրութիւնը վերականգնելու նոյն այդ քաղաքականութեան գրսեւորումն է, նաեւ՝ ուղղակիօրէն հայոց հայրենիքին եւ մեր պետականութեան սպառնացող վտանգ է Ամրապէճանի հետ համաթրքական միասնութեան կամուրջներ ամրապնդելու Անդարայի հետեւողական վարքագիծը:

Քաղաքական իրատեսութեան հրամայականը շեշտող տուեալները բազում են, եւ Հայ քաղաքական միտքը, հասկնալիօրէն, պարտաւոր է միշտ հաշուի առնելու թրքական պետութեան ներկայացուցած ՎՏԱՆ Գր:

Ի վերջոյ թրքական պետութիւնը կը շարունակէ, բիրտ ուժի գործածութեամբ, սեփական կամքը իր հարեւաններուն պարտադրելու փորձեր կատարել, նոյնիսկ արեան մէջ խեղդելով իրաւունք եւ Արգարութիւն պահանջող ամէնէն օրինապահ ձայներն ու ժողովրդավարական շարժումներն անդամ:

Թուրք մեծապետական կամակորութիւնը արդէն այն աստիճանի գինովցած է, որ Թուրքիոյ նախագահը կը համարձակի մէկ կողմէ կէս-բերան ցաւակցութիւն յայտնել Հայ ժողովուրդի նահատակիներուն համար, իսկ միւս կողմէ Ապրիլ 24ին միջազգային ընտանիքը հրաւիրել Թուրքիա՝ Կալիփորիի յաղթանակը տօնելու:

Այս առողմով Հայոց Յեղասպանութեան 100-ամեակի համահայկական Հոչակագիրին արժէքն ու կարեւորութիւնը պատմական նշանակութիւն կը զգենուն:

Ինչպէս Մեծ Եղեռնին առաջ, նոյնպէս եւ Հայոց Յեղասպանութեան հետեւող հարիւր տարիներուն ընթացքին, Հայ քաղաքական միտքը շարունակ դժուարութիւն ունեցաւ — Հայ Դատի ճակատին վրայ — մէկ ու միասնական քաղաքական կեցուածքով պահանջատէր ներկայանալու աշխարհի ճակատագիրը վարող մեծապետական ուժերուն:

Նոյնիսկ քանի մը տարի առաջ, տիրահառչակ Հայեւթուրք արձանագրութեանց առիթով, ազգովին դէմ յանդիման կանգնեցանք արտաքին ուժերու եւ մանաւանդ մեծապետական աշխարհին կողմէ մեր ժողովուրդին եւ Հայոց պետականութեան պարտադրուող քաղաքական ներքին տարակարձութեանց:

Այս աստիճան, որ Արձանագրութիւններէն Հայաստանի ստորագրութիւնը յետս կոչելու համար տակաւին կը սպասինք յարմար պահու:

Այսօր ի վիճակի ենք փակուած համարելու անցեալի ներքին տարակարձութեանց էջը:

100-ամեակի Համահայկական Հոչակագիրը ոչ միայն հանդիսաւորապէս նուիրագործեց համայն հայութեան միասնութիւնը Հայ Դատի պահանջատիրութեան քաղաքական մէկ ու միասնական ուղեգիծի շուրջ, այլեւ՝ Հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով պետական իրաւատիրութեան մակարդակին բարձրացուց Հայ

Դատի միջազգային հետապնդումը:

Դարակագմիկ յառաջիսաղացք կ'արձանագրէ նետուած քայլը, որուն ամրագրման եւ հետապայ խորացման ուղղութեամբ Հայ քաղաքական միտքը պարտաւոր է շարունակ մօտեցումներու եւ հայեացքներու մերձեցման ու միաւորման իր հետեւողական ճիգերը:

Հոչակագիրով հաստատագրուած պետական իրաւատիրութիւնը հասկնալիօրէն չունի Հայ Դատի պահանջատիրութեան մարտունակ հնչեղութիւնը:

Հայոց Յեղասպանութեան միջազգային ճանաչումն ու գատապարտումը առաջադրենով՝ Հոչակագիրը կը բաւարարուի «Հայոց Յեղասպանութեան հետեւանքների յաղթարուում»ը պահանջենով:

Ոչ ոք մտահան կ'ընէ, որ Մեծ Եղեռնի 50-ամեակին առիթով, Երեւանի մէջ թէ աշխարհով մէկ, բողոքի ցոյցով փողոց իջած պահանջատէր հայութիւնը մարտունակօրէն աշխարհին կը ներկայանար «Մեր Հողերը, Մեր Հողերը» պահանջով:

Այսօրուան Հայ ժողովուրդին միասնականութիւնը, պետական իրաւատիրութեան ու պահանջատիրութեան մակարդակին բարձրացնելով Հայ Դատի պայքարը, յայտնապէս հաշուի կ'առնէ միջազգային շարժումի պայմաններն ու մեծապետական ուժերու գասաւորումները, երբ ամենայն պարզութեամբ չի հնչեցներ Հողային Պահանջատիրութիւնը՝ զայն բանաձեւուած տեսնելով «Հայոց Յեղասպանութեան հետեւանքներու յաղթահարման» իր պահանջին մէջ:

Քաղաքական աշխարհի խաղականոններուն եւ միջազգային իրաւունքի օրինաչափութեանց համապատասխան գործելու հրամայականը շրջանցելի չէ եղած անցեալին, շրջանցելի չի կրնար ըլլալ նաեւ մեր օրերուն:

Ցիկնք, որ Մեծ Եղեռնին 60-ամեակին առիթով, երբ Սփիւրքի տարածաքին Հայ ազգային երեք կուսակցութիւնները փորձեցին քաղաքական միասնական տարազումի բերել Հայ Դատի պահանջատիրութիւնը, անկախ Հայաստանի եւ Հայ ազգային պետականութեան բացակայութեան պայմաններուն մէջ, պարտազրաբար յանդեցան տարտամ բանաձեւուածի պահանջելով «բռնագրաւեալ Հայկական հողերը վերադանել իրենց միակ իրաւատիրուց՝ Հայ ժողովուրդին»:

Հայոց Յեղասպանութեան 100-ամեակի Համահայկական Հոչակագիրը ըստ ամենայնի կը հետեւի պատմական զարգացման ներքին տրամաբանութեան: Վերանկախացեալ Հայաստանն ու վերականգնեալ Հայոց ազգային պետականութիւնը ահա կու գան նոր հորիզոնի բանալու Հայ Դատի պահանջատիրութիւնը:

Հայ ժողովուրդի հողային եւ քաղաքական հասուցման պահանջները սիրա բացոյ հնչեղութեամբ արձանագրութեաւ չեն Հոչակագիրին մէջ:

Բայց նաեւ բացառուած չեն պետական մտածողութեամբ բանաձեւուած Հայոց Յեղասպանութեան հետեւանքների յաղթահարման» պահանջատիրութենէն:

Հայ Դատի պայքարը թեւակուած է պետական հուն: Առաջին քայլը նենուուած է:

Ցիկնք եւ պահանջենէնք:

Հաւաքական մէր ուժին տրամաբանութեան հայաստան աշխարհի յաղթահարման պահանջատիրութեան պատմականութիւնը ահա կու գան նոր հորիզոնի բանալու Հայ Դատի պայքարին:

ՆԱԶԱՐԵԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Մեծ Եղեռնի յուշահամալիրի կառուցման պատմութիւնը

Հայաստանի մէջ դեռ հինէն յայտնի են բազմաթիւ յուշարձաններ եւ յուշակոթողներ: Մեր պատմութեան նոր եւ նորագոյն շրջանին եւս ստեղծուած են բազմաթիւ յուշարձաններ, յատկապէս խորհրդային իշխանութեան տարիներուն: Յիշտառկոթեան արժանի են 1804 Օգոստոս 29-ի Սարալ գիւղին մօտ տեղի ունեցած ճակատամարտին զոհուած ուսւ զինուորներու յիշտառկը յաւերժացնող յուշարձանը՝ կառուցուած զօրավար Յիշխանովի Կողմէ 1805 թ., 1833-34 թթ. Օշականի մէջ կառուցուած 1827 թ. բնակավայրին մօտակայքը տեղի ունեցած ճակատամարտին զոհուած ուսւ զինուորներու յիշտառկը յաւերժացնող յուշակոթողը:

20-րդ դարու սկիզբը ի յայտ եկան հայ ականաւոր գրողներուն եւ հասարակական գործիչներուն նուիրուած յուշարձաններ: Ա. Տէր Մարտքեանի կողմէ ստեղծուեցան Ռ. Պատկանեանի եւ Մ. Նալպանտեանի յուշարձանները նոր Նախիջեւանի մէջ Ս. Խաչ Եկեղեցւոյ բակին մէջ, Խ. Աբովեանի յուշարձանը Երեւանի մէջ:

1919 Մայիս 26-ին Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը որոշում կ'առնէ Հայ ազատագրութեան հերոսներու յիշտառկին յուշարձան կանգնեցնելու մասին եւ կը հիմնէ հիմնադրամ, այդ նպատակին յատկացնելով 125 հազար ռուբլի: Սակայն սկսուած աշխատանքը անաւարտ կը մնայ Հայաստանի խորհրդայնացման պատճառով:

Յուշարձաններու կառուցումը մեծ թափ ստացաւ խորհրդային իշխանութեան հաստատումէն ետք որպէս քարոզութեան միջոց: Թուարկենք մի քանին՝ Մայիսեան ապստամբութեան հերոսներու յուշարձանը Լենինականի մէջ, Ղուկաս Ղուկասեանի, Ստեփան Շահումեանի, Լենինի եւ Մթալինի յուշարձանները Երեւանի մէջ, Սասունցի Դաւիթի յուշարձանը կայարանամերօք հրապարակին մէջ եւ այս:

Ինչպէս յայտնի է, Հայաստանի մէջ երկար ժամանակ եղեռնի թեմային մասին արգելք դրուած էր: Վերջին անգամ եղեռնի զոհերու յիշտառկին Հայաստանի մէջ եկեղեցիներու զանգերը զողանջեր են 1926 Ապրիլ 24-ին, որովհետեւ ՀԿԿ կենտրոնի 1926 Օգոստոս 31-ի որոշումով յանձնարարուեր է Ար. Երգնկեանին «բանակցութիւններ վարել կաթողիկոսութեան հետ համաշխարհային պատերազմի (24 Ապրիլի) զոհերու յիշտառկի օրը նշելը վերացնելու անհրաժեշտութեան մասին»:

Յայտնի է նաև, որ ցեղասպանութեան զոհերու յիշտառ յաւերժացնող առաջին կոթողը՝ պղտիկ մասուռ մըն էր, 1950-ական թուականներուն կառուցուած Անթիլիասի մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին վեհարանի տարածքին մէջ, ուր ամփոփուած են Տէր Զօրի անապատէն բերուած ցեղասպանութեան զոհերու աճիւնները, որ երկար ժամանակ միակն էր՝ որպէս յուշարձան թուրք Զարդարարներու ձեռքով նահատակուած 1.5 միլիոն հայերու: 1965 թ. Էջմիածնի մէջ, Մայր տաճարի հիւսիսային մասը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա.-ի որոշումով կանգնուեցաւ յուշարձան՝ «Խաչքար աղօթքի եւ ուխտի» ի յիշտառկ 1915 թուականի չարագործութեան զոհ դարձած հայերու (ճար. Ռ. Խարայէլեան): Մեծ եղեռնի զոհերու յիշտառկին յուշարձան կառուցելու գաղափարը առաջին անգամ արծածուեր է ՀԿԿ կենտրո-

մի առաջին քարտուղար Յա. Զարաբեանի

Եւ լիբանանահայ հասարակական գործիչ Անդրանիկ Շառուկեանի 1962 թ. կայացած հանդիպման ժամանակ.

«Ա.Ծ. - Խակ ծրագիր մը ունի՞ք Մեծ եղեռնի 50-ամեայ տարելիցին առիթով:

Յա.Զ. - Կը կարծեմ լաւ կը լինի:

Ա.Ծ. - Հանդիսութիւն, մամուլ, յուշարձա՞ն:

Յա.Զ. - Եւ դրանք, Եւ թերեւս ուրիշ բաներ: Այս ամէնք առայժմ գեղ յիշտառակելի չեն: Կենտրոնը (նկատի ունի Մոսկուա - Ա.Վ.) սկզբնականօրէն համաձայն է, միայն զգուշանում է, եւ աշխատում է այնպիսի ձեւեր գտնել, որպէսզի չխաթարուեն ԽՍՀՄ արտաքին շահերը»):

Յուշարձան կառուցելու գաղափարին անրադարձեր են նաև պատմաբաններ Ծ. Աղյանը, Հ. Ինձիկեանը եւ Զ. Կիրակոսեանը «Արեւմտեան Հայաստանի հայերուն զանգուածային բնաջնջման 50-ամեակին առթիւ միջոցառումներ կազմակերպելու մասին» ՀԿԿ կենտրոմ ուղարկուած իրենց առաջարկութեամբ՝ 1964 թ. Յուլիսին:

Յուշարձան կառուցելու առաջարկը անոնք կը ձեւակերպեն հետեւեալ կերպով: «Բնաջութեան միջոցներու հաշույն կառուցել առաջին համաշխարհային պատերազմին հայ ժողովուրդի զոհերու յուշարձան: Յուշարձանը պէտք է խորհրդանշէ հայ ժողովուրդի վերածնուռնդը»):

Այդ առաջարկութիւնը գրեթէ նոյնութեամբ ՀԿԿ կենտրոմի առաջին քարտուղար Յա. Զարաբեանը կը փոխանցէ Մոսկուա՝ «1915 թ. հայերու զանգուածային բնաջնջման 50-ամեակին առթիւ միջոցառումներու մասին» 1964 թ. Կեկտեմբերին ԽՄԿԿ կենտրոմ ուղարկած առաջարկութիւններու ցանկին մէջ: Անոր առաջարկը այսպիսի տեսք ունէր: «Երեւանի մէջ կանգնեցնել առաջին համաշխարհային պատերազմին զոհուած հայ նահատակներուն նուիրուած կոթող: Կոթողը պէտք է խորհրդանշէ հայ ժողովուրդի վերածնուռնդը»:

Ստանալով Մոսկուայի համաձայնութիւնը, ՀԿԿ կենտրոմի նախագահութիւնը 1965 թ. Փետրուար 15-ին կը հաստատէ Հայկական ԽՍՀ նախարարներու խորհուրդի որոշման նախագիծը՝ Հայերու զանգուածային բնաջնջման զոհերուն յիշտառկի կոթող կառուցելու մասին, որ եւ նախարարներու խորհուրդը կ'ընդունէ Մայր 16-ին: Խորհրդային աւանդութեամբ համապատասխան որոշման առաջին կտորը յուշարձանի կառուցումը կը կապուէի «Հանրապետութեան աշխատաւորութեան ու հասարակական կազմակերպութիւններու ցանկութիւններու» հետ, եւ երկրորդ՝ կարեւոր հանգամանքը այն էր, որ որոշման մէջ կը յիշտառկուէր եղեռն բառը՝ կոթողը պիտի յաւերժացնէր 1915 թ. եղեռնի զոհերու յիշտառկը:

Որոշման յաջորդ կէտով կը յանձնարարուէր ՀԽՍՀ Պետչինին՝ յայտարարել կոթողի լաւագոյն նախագիծ բաց մրցանակաբաշխութիւն եւ երրորդ՝ կոթողի կառուցումը աւարտել 1965 թուականին:

ՀԽՍՀ Պետչինը 1965 Մայր 25-ին հանրապետական մամուլին մէջ կը հրապարակէ մրցանակաբաշխութեան պայմանները, որոնք 4 հատ էին.

1. Կոթողը կը նախատեսուէր կառուցել Երեւան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» կոչուող բարձունքին վրայ: Համապատասխան հիմնաւորման պարագային կը թոյլատրուէր առաջարկել այլ տեղ՝ Երեւան քաղաքի սահմաններուն մէջ:

2. Կոթողը պէտք է մարմնաւորէր ստեղծագործած հայ ժողովրդի մաքառումներով լի կեանքը, վերապրելու, առաջդիմելու անոր անսպառ կենսունակութիւնը, անոր ներկան ու պայծառ ապագան՝ յաւերժացում իրենց կեանքը նուիրաբերած 1915 թ. Մեծ եղեռնի միջինաւոր նահատակներու անմար յիշատակին:

3. Կոթողի կառուցման համար շինանիւթի ընտրութիւնը կը կատարուի հեղինակին կողմէ: Շինարարութեան արժէքը կը սահմանուէր մինչեւ 250 հազար ռուբլի:

4. Մրցանակաբաշխութեան կրնան մասնակցիւ առանձին նախագծողներ կամ նախագծող խմբակներ:

Մրցանակաբաշխութեան դատակագմը իր առաջին նիստը պիտի գումարէ Մայիս 10-ին: Դատական կազմին մէջ էին Գ. Աղաբարեանը (նախագահ), Գ. Ահարոնեանը, Լ. Բաբայեանը, Ռ. Գոլթուխչեանը, Գ. Խանջեանը, Ռոբերտ Խաչատրեանը, Կ. Յակոբեանը, Գ. Հասրաթեանը (քաղմորհուրդ), Վ. Յարութիւնեանը, Մ. Մազմանեանը, Է. Պատեփանը: Ներկայացուած էր 78 նախագիծ, որոնցմէ 9-ն չէին ամբողջացներ մրցանակաբաշխութեան պայմանները: Երկարատեւ քննարկումէ ետք 69 նախագիծերէն կ'որոշուի հետագայ քննարկման համար ընտրել 8 նախագիծ հետեւեալ անուններով՝ «Կարմիր ծաղիկ», «Կրօակ», «Ղողան», «Ժայռ», «Փիւնիկ», «Մուշ», «ՀիւԱՀ դրօշակ» եւ «Փիւնիկ»:

Կային նաեւ խորհրդային աւանդոյթներուն տուրք տուող առաջարկութիւններ: Մասնաւորապէս կ'առաջարկուէր կառուցել «վերածնունդ» կոթող, ուր Լենինը իր փրկութեան ձեռքը կը մեկնէր կործանման եղրին հասած հայ ժողովուրդին:

Խումբ մը ճարտարապետներ կ'առաջարկին եղեռնի յուշարձանը տեղադրել Յաղթանակի զբոսայիշին մէջ «անգործութեան մատնուած» մոնումենտի վրայ, որուն վրայ կախել մեծ զանդ մը, որ հնչեցնեն իւրաքանչիւր տարուան Ապրիլ 24-ին:

Դատակագմի յաջորդ նիստին՝ Մայիս 17-ին, միաձայնութեամբ կը շեշտուէր այն հանգամանքը, որ ներկայացուած նախագիծերէն ոչ մէկուն մէջ լիարժէք կերպով չի դրսեւուի մրցանակաբաշխութեան պայմաններուն մէջ առաջարուած ինսդիրը՝ ստեղծել այնպիսի կոթող, որ յաւերժացնէ 1915 թ. Եղեռնի զոհերուն յիշատակը եւ մարմնաւորէ հայ ժողովուրդի վերածնունդը, ներկան եւ պայծառ ապագան: Ուստի կ'որոշուի առաջին մրցանակ չչնորհել: Կ'որոշուին 2-րդ, 3-րդ եւ խրախուսական մրցանակներու համար քննարկման առարկայ դարձնել 4 նախագիծ. թիւ 45 «Փիւնիկ», թիւ 47 «Մուշ», թիւ 52 «ՀիւԱՀ դրօշակ» եւ թիւ 63 «Փիւնիկ»:

Նշուած 4 նախագիծերէն բացարձակ արժանիքներու եւ համեմատական վերուծութեան շուրջ մտքերու փոխանակումներէ ետք կ'որոշուի 2-րդ մըրցանակ շնորհել թիւ 52 «ՀիւԱՀ դրօշակ»ին, իսկ 3-րդ մըրցանակ՝ թիւ 63 «Փիւնիկ» նախագիծին, վճարելով հեղինակներուն 400-ական ռուբլի, իսկ միւս 2 նախագիծերու հեղինակներուն վճարել իրախուսական մրցանակ՝ 200-ական ռուբլի: Նշուած 4 նախագիծերուն ծածկանուններու ծրարները բացուել ետք կը պարզուի, որ նախագիծերուն հեղինակներն են.

1. Թիւ 52 «ՀիւԱՀ դրօշակ» - ճարտարապետներ Ա. Թարխանեան եւ Ս. Քալաչեան:

2. Թիւ 63 «Փիւնիկ» - ճարտարապետ Ֆ. Դարբին-

եան եւ քանդակագործ Ղ. Գուբարեան:

3. Թիւ 45 «Փիւնիկ» - ճարտարապետ Է. Արեւշատեան եւ քանդակագործ Ա. Յարութիւնեան:

4. Թիւ 47 «Մուշ» - ճարտարապետ Խ. Խորյէլեան եւ քանդակագործ Ա. Յարութիւնեան:

Կարծես թէ ամէն ինչ պարզ է, եւ որոշումը պէտք է ընդունուէր յօդուած «ՀիւԱՀ դրօշ» նախագիծին: Սակայն 2 օր ետք տեղի կ'ունենայ դատակագմի նոր նիստ, ուր Պետչնի եւ դատակագմի նախագահ Գ. Աղաբարեանը կը հաղորդէն, որ Պետչնը, մինչեւ բաց մրցանակաբաշխութիւնը յայտարարելը, յանձնարարի ընդունութեան մրցանակի արժանացած եւ նախքան մրցանակաբաշխութիւնը ներկայացուած նախագիծերէն լաւագոյններուն միջնեւ:

Պետչինի յանձնարարութեամբ նախագիծեր ներկայացուած էին Զ. Թորոսսեանը, Մ. Մանուէլեանը, Ս. Քիւրքչեանը, Ս. Գուռզադեանը, Խ. Խորյէլեանը, Ա. Թարխանեանը, Ս. Կողեսցեանը:

Քննարկումէն ետք դատակագմը կ'որոշէ համը ընտրութիւն կատարել թիւ 52 «ՀիւԱՀ դրօշակ», թիւ 63 «Փիւնիկ» եւ ճարտ. Զ. Թորոսսեանի նախագիծերուն միջնեւ:

Դատակագմի անդամներուն ընդհանուր կարծիքով, նախագիծերէն ոչ մէկը առանց էական փոփոխութիւններու կարելի չէ յանձնարարել իրականացման համար:

Քննարկուող նախագիծերուն հիմնական թերութիւններ կը նշուին՝

1. «Փիւնիկ» - յուշարձանի վերգետնեայ մասը կազմող քանդակաձեռքբերուն ափերուն մէջ նստած մանուկը լրիւ ընդունելի չէ որպէս խորհրդանիշ վերածնած Հայաստանի:

2. «ՀիւԱՀ դրօշակ» - յօրինուածքը բազմաթեմային է եւ պատմողական բնոյթը ունի: Առանձին տարրերուն մէջ կայ զանգուածային անհամապատասխանութիւն:

3. Զ. Թորոսսեանի նախագիծ - կոթողը լուծուած է չափազանց վերացական ձեւերով, հետու է դադարապահան բովանդակութեան յստակ մարմնաւորումէ: Ծաւալը շատ ուռնացած չափեր ունի:

Դատակագմը նաեւ կ'որոշէ ընտրութիւն կատարած ատեն նկատի ունենալ այն նախագիծը, որ աւելի դիւրութեամբ վերացակուելով կրնայ հասնիլ անհրաժեշտ մակարդակի: Ըստրութիւնը կը կատարուի քուէարկութեան միջոցով, որ կու տայ հետեւեալ արդիւնքը:

Նախագիծը	Կողմ	Դէմ	Զեռնապահ
«Փիւնիկ»	5	6	1
«ՀիւԱՀ դրօշակ»	2	7	3
Զ. Թորոսսեան	5	6	1

Ոչ մէկ նախագիծ, փաստօրէն, հաւանութեան կ'արժանանայ եւ կ'որոշուի նախագիծի ընտրութեան հարցը յետաձգել մինչեւ յաջորդ նիստ, այդ ընթացքին հնարաւորութիւն տալ դատակագմի անդամներուն շարունակել ուսումնասիրութիւնը եւ համեմատական վերըութիւնը:

Դատակագմի յաջորդ նիստը տեղի կ'ունենայ Յունիս 7-ին, ուր կ'ընդունուի սկզբնային որոշում՝ կանգ առնել այն նախագիծին վրայ, որուն բազմագույնական սկզբանական առաջարկութեան միջոցով, որ կրնայ բարեկելի համեմատական վերըութիւնը:

Քուէարկութիւնը տուած հետեւեալ արդիւնքը՝

1. ՀիւԱՀ դրօշակ - 7 կողմ

2. Փիւնիկ - 1 կողմ



3. Զ. Թորոսեան նախագիծ - 3 կողմ

Միաժամանակ, ինչպէս փաստագրուած է Դատակագիծի նիստի արձանագրութիւններուն մէջ, կ'առաջարկուի «ՀԽԱՀ դրօշակ» ծածկագրով նախագիծը վերամշակել՝ նկատի առնելով հստեսական դիտողութիւնները.

1. Հասնիլ այն բանին, որ յօրինուած բաղադրիչ մասերը մասշտաբային եւ կերպարային առումով աւելի սերուցէն կապուին իրարու հետ: Հրաժարիլ բազմաթիմայնութենէն եւ տարրերու զանգուածային անհաւասարակշռութենէն:

2. Հրաժարիլ յուշարձանի չափազանց երկնաևալաց համաչափութիւններէն: Զգտիլ գլխաւոր ծաւալի որոշակի թիթեւացման: Հրաժարիլ անոր վրայ նախատեսուած վիմագրութիւններէն:

3. Նախագիծի մշակման ժամանակ հրաժարիլ կոթողի «պատմողական բնոյթին», շեշտը դնելով բուն ճարտարապետական արտայայտչական միջոցառումներուն վրայ:

գ) Խնդրել Երեւանի քաղաքական գործկոմէն՝ Ծիծեռնակաբերդի մէջ նախատեսուող մարզական պալատի շինարարութեան կապակցութեամբ, վերանայիլ եղենոնի կոթողի տեղադրման հարցը:

Ինչո՞ւ ընտրուեցաւ յատկապէս յիշեալ նախագիծը: Ահա թէ ի՞նչ յիշած է ձարտարապետներու միութեան այդ ժամանակուան նախագահ Վ. Յարութիւնեանը. «Վերջնական քննարկման մնացեր էին երկու նախագիծ: Ես երկուքն ալ չէի հաւանած: Իմ կարծիքս էին մըցութային յանձնածողովի անդամներ Ռ. Խաչատրեանը եւ Կ. Յակոբեանը՝ երեքս յանձնածողովին մէջ փոքրամասնութիւն էինք: Երեկոյ մը, երբ պիտի վերջնական քննարկման նախատեսուած երկու նախագիծներէն մէկը ընտրէինք, նիստին յայտնուեցան հանրապետութեան ղեկավարները՝ Յակոբ Զարաբեանը, Անտոն Քոչինեանը, Նագուշ Յարութիւնեանը եւ ուրիշներ: Զգիտեմ, ինչո՞ւ, Քոչինեանը ինծի հարցուց:

- Այս երկուքն ո՞ր մէկը կ'ընտրէիր:

- Ոչ մէկը, պատասխանեցի:

- Ինչո՞ւ:

- Նախ՝ ասոնք չեն համապատասխաներ մըցութային ծրագրին, չեն խորհրդանշեր հայրենիքի վերածնութեան գաղափարը, ապա՝ անհաւասանալի կ'ըլլան այցելուներուն:

- Իսկ դուն, ո՞ր մէկը կ'ընտրէիր, - հարցուց Քոչինեանը:

- Այն որ ես կ'ընտրէի, քննարկումէն հանուած է: Եկողները խնդրեցին ծանօթացնել այդ նախագիծը: Սեղանին դրուեցաւ անոր մանրակերտը:

- Ի՞նչն է ասոր առաւելութիւնը, - հարցուց Զարաբեանը:

- Պարզ ու հասկնալի լուծում ունի, - պատասխանեցի, - խոնարհուած խաչքարաձեւ քարերը կը խորհրդանշեն սուզը զոհուածներու յիշատակին, իսկ վերասլաց կողովը՝ վերածնունդ: Ասոնցմով հեղինակները լիովին արտայայտեր են մըցութային ծրագրին պահանջները: Գաղափարը հասկնալի կ'ըլլայ ամէն տեսակ այցելուի, բացարելու կարիք չ'ըլլար, քանի բացարութիւնը արուած է ճարտարապետութեան լեզուով:

Եկողները հաւանութիւն տուին ու մեկնեցան: Մըցութային յանձնածողովի անդամները այս անդամ քուէ-արկեցին յօդուած իրենց մերժան նախագիծին: Երբ փակ ծրագրը բացինք, պարզուեցաւ, որ հեղինակներն են Արթուր Թարխանեան ու Սաշուր Քալաշեանը:

Ինչպէս կը յիշենք, խորհրդային երկրի մէջ ոչ մէկ շինարարութիւն նախատեսուած ժամկէտին կ'աւարտէր: Եւ տեղի կ'ունենային նախահաշիւներու, շինանիւթերու տասնեակ փոփոխութիւններ: 1965 Նոյեմբեր 23-ին ՀԽԱՀ Պետչին նախագահին մօտ տեղի կ'ունենայ խորհրդակցութիւն, ուր կ'որոշուի վերանայիլ եղենոնի յուշարձանի ծրագրին իրականացած նախագիծը: Շինարարութեան վերջնական նախահաշիւը Երեւանի քաղաքուրուրդը կը հաստատէ 1966 Մայիս 11-ին՝ 399,3 հազար ռուբլի գումարով: Յաջորդ՝ 1967թ. անգամ մը եւս կը վերանայուի շինարարութեան նախահաշիւը եւ կը բարձրանայ 68 հազար ռուբլիով, բացի անկէ շրջակայքի բարեկարգման համար կը նախատեսուի 284,9 հազար ռուբլի, իսկ ճամարայի համար՝ 92,6 հազար ռուբլի:

Յուշարձանը կիսաւարտ վիճակին բացուեցաւ 1967 Նոյեմբեր 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը, երկրի ղեկավարները ուղեցին զայն կապել ժողովուրդին վերածունդին հետ:

Յուշարձանը իր գուսապ բովանդակութեամբ ու ոգեշէն ազգեցութեամբ կարելի է իրօք գլուխ գործոց համարել:

Ամատունի Վիրաբեան
Պատմական գիտութիւններու դոկտոր

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

Համայն մարդկութեան դէմ գործադրուած Հայկական Ցեղասպանութեան գժուային մանրամասնութիւններուն վրայ կառուցուած վէպ մը չէ տարաբախտ երուանդ Օտեանի «Անիծեալ տարիներ» անուն հաստափոր հատորը: 1914 - 1919 տարիներու վրայ երկարող այս գրեթէ «անտիպ» հատորը, որուն լոյս աշխարհ գալը կը պարտինք զայն «Ժամանակ»ի 1919-ի հաւաքածոյին փոշիներէն դուրս բերած եւ իբրև հատոր հայ ընթերցողին հրամցուցած այլ տարաբախտի մը՝ բանասէր եւ գրականագէտ Գրիգոր Յակոբեանի, «Անձնական յիշատակներ» փակագծեալ ենթախորագիրը ունենալով հանդերձ, երբեք անձնական յուշատեսր չէ, այլ ցնցիչ վկայականը այն գժուային սարսափին եւ կոտորածի հաւորագոյն հանդէսներուն, որոնց զոհը քանի մը տասնեակ մարդկային արարածներ չէին, տասնեակ հազարաւոր անմեղ ու անպաշտպան մարդկային խյեակներ չեղան միմիայն, այլ պետականօրէն ծրագրուած, զինու զօրութեամբ իր պապենական դարաւոր հայրենիքէն արտաքսուած, կողոպտուած, կենեքուած, խոշտանգուած, ջարդուած, գժուքի եւ մահուան էն ահաւոր կրակներուն մէջ նետուած, բայց ո՞վ հրաշք անբացատրելի - հրաշափառ յարութիւն առած նահատակ ազգ մը ամբողջ, որ ամենայն հպարտութեամբ հայ անունը կը թրէր ու քաղաքակիրթ, ստեղծագործ, առաքինի եւ ազնուարիւն իր նոյն ինքնավստահութեամբ պիտի շարունակէն ներկայանալ քաղաքակիրթ մարդկութեան՝ իբրև համամարդկային քաղաքակիրթութեան տաճարի հիմնասիւններէն մին:



523 էջերն ի վեր խաղաղատենչ հայ ժողովուրդի խաղաղութիւնն ու յարութիւնը ամենայն յստակութեամբ, տառապանքով, արինով, բայց միաժամանակ վերապրելու վճռականութեան պայծառ գոյներով ու շեշտերով վաւերականօրէն պատկերած երուանդ Օտեանի «Անիծեալ տարիներ»ը ընթացիկ հասկացութեամբ պարզ վէպ մը չէ, զուտ ինքնակենսագրական յուշագրութիւն մը չէ պարզապէս, այլ վերջակէտ չճանչցող վէպ մը՝ մեծանուն երգիծաբանին կեանքի սեւ ու կարմիր գէպին մասին: Առաջին ակնարկով յուշապատումի մը տպաւորութիւնը ձգող այս «ինքնակենսագրակիպ»ը իր շունչով, անզուսպ թափիծով ու միսացող կրակով կը շրջանցէ գիրին սահմանները եւ ամենայն իրաւունքով կը գառնայ նահատակ ծողովուրդի մը կարմիր գիրքը: Այլ խօսքով՝ գիրէն ու արուեստէն առաջ եւ վեր՝ ցեղին արեան վկայարանը, որ հարիւր հազարաւոր հայ աքսորականներու մահատրոփ քայլերով ո՞չ միայն լոյսին կը կարկառէ Հայկական Ցեղասպանութեան անպատճելի գժուքը, այլեւ կը կենդանագրէ համամարդկային ողբերգութեան մը անմեռ յիշողութիւնը:

Ս. ԿԻՐԱԿՈՍԵՍԻՆ

ԱՆԻՇԵԱԼ ՏԱՐԻԵՐ ՏԱՐՍՈՒԾԻ ՄԷԶ

Եր օթէլ փոխադրուելէ քանի մը օր ետքը, յանկարծ շուկային մէջ ձերբակալուած եւ դէպի Պապ զրկուած էին Մուշեղի եղբայրը՝ Կարապետ եւ աներձագը՝ Միհրան, որոնք մեզի հետ կը բնակէին եւ Գարեգին վարդապետին ազգականները կը համարուէին, ինչպէս նաեւ ես, որ սոտիկանութիւնը կը ճանչնար իբրև երուանդ Խաչատրուեան՝ Գոնիայի առաջնորդին հօրեղբայրը:

Ի զո՞ւր գիմումներ կատարեցինք այդ երկու բարեկամները Համար:

- Դուք կ'երթաք զանոնք կը գտնաք, ըսած էր քոմիսէրը:

Երբ էնվէրէն ու ձէմալէն Գարեգին վարդապետը յոյսը կտրեց, զիմեցինք Օննիկ էֆ. Մազլըմեանի, որպէսզի ճար մը գտնէ մեզ Տէր Զօրէն ազատելու համար: Դիմումներ ըրաւասդին-անդին, մանաւանդ սէվեռեթի տնօրէնին, եւ այլն. օր մըն ալ ուրախութեամբ լուր բերաւ, թէ՝ յաշողած էր:

- Ինչպէս, հարցուցինք:

- Տէր-Զօր չպիտի երթաք, այլ Մումակին:

- Մումակին ո՞ւր է:

- Հալէպէն երկու օր հեռաւորութեամբ չէրքէզի գիւղ:

մը, ուր արդէն մէկ քանի եկեղեցականներ ալ աքսորուած են իրենց ընտանիքներով:

Մէծ յաջողութիւն մը չէր այս, բայց վերջապէս յաւագութիւն էր Տէր-Զօր երթալէն: Գոնէ Հալէպէն շատ պիտի չէն-ուանայինք:

- Հիմակութիւն հոն գացէք, տեսնենք յետոյ ի՞նչ կ'ըլ-լայ, ըսաւ պարոնը, ես կրկին կ'աշխատիմ, ձեզ կամ Հալէպ բերել տալու եւ կամ Սուրբիոս կողմը զրկելու:

Ծնորհակալութիւն յայտնեցինք իրեն:

Հալէպ եկած ատենս իմացած էի, որ մօրեղբայրս, Քերոբ Ալաւնեան, որ տարիներէ ի վեր Անթաքիա հաստատուած էր, հոնէկ տարագրուեր է Համա, ուր կը մնայ եղեր: Ես կը նախընտրէի Համա երթալ ու իր քով մնալ եւ այս մտքով ալ նամակ մը գրած էի, որուն պատասխանը չէի առած տակաւին:

Այս խնդիրներով զբաղած էինք, երբ կուսակալին մեզի շնորհած պայմանաժամը լրացաւ:

Նոյն օրն իսկ, քոմիսէրը եւ սոտիկան մը եկան օթէլ եւ ըսին, որ անմիջապէս պէտք էր որ Սէպիլ երթայինք:

- Բայց մենք արտօնութիւն ունինք, Մումակին պիտի



Երթանք մէկ երկու օրէն, պատասխանեցի:

- Այդ արտօնութիւնը միմիայն Գոնիայի առաջնորդին, մօրը եւ քրոջը համար է, պատասխանեց քոմիսէրը:
- Ես ալ իրեն ազգականն եմ:
- Երկար խօսք մտիկ չեմ ըներ, պատրաստուէ իսկոյն ճամբայ ելլելու:

Ճար չկար, պէտք էր երթալ: Ինէ առաջ արդէն ճամբայ հանած էին Կարապետի կինը, փոքրիկ աղջիկը, ուսուցիչ Գառնիկ Պոտուրեանը եւ Միհրան անուն ուրիշ երիտասարդ մը, որ իբրև սպասաւոր կ'ընկերանար Գարեգին վրդին թարսուսէն:

Տիսուր սրտով «մնաս բարով» ըսի մեր վարդապետին, մօրն ու քրոջը եւ սոտիկանի մը հետ մեկնեցանք օթէլէն: Երթալիք տեղերնիս բաւական հեռու էր:

- Կառքով երթանք, առաջարկեցի սոտիկանին:

Հաւանեցաւ:

Սէպիլ Հալէպի արեւելեան կողմը ընդարձակ դաշտ մըն է, քաղաքէն ոտքով մէկ ժամ հեռաւորութեամբ: Տէր-Զօր երթալիք տարագիրները հոն կը զրկուէին, վրաններու ներքեւ: Սէպիլ դժոխքի կայարանն էր հայերուն համար:

Արեւը մարը մտնելու վրայ էր, երբ հասայ Սէպիլ:

Հազարաւոր վրաններ ցցուած էին ամէն կողմ: Բաւական փնտուրքներէ ետքը վերջապէս գտայ մերինները, ծանօթի մը վրանին մէջ:

Թէեւ մենք ալ վրան մը ունուէինք հետերնիս, բայց չէինք տնկած:

- Այս գիշեր այսպէս անցընենք մեր բարեկամին վրանին ներքեւ, ըստ Գառնիկ Պոտուրեան, վաղը մեր վրանը կը տնկենք յարմար տեղ մը:

Ընդհանրապէս պարտիզակցիներ, ատաբազարցիներ, ուստուգիներ ու էտիրնչցիներ էին այդ միջոցին Սէպիլ գտնուողները: Կային նաեւ փոքր թիւով ափիոն գարահիսարցիներ, խարբերդցիներ ու տիգրանակերտցիներ:

Այս վրանը, ուր մեզ հիւրընկալեցին՝ պարտիզակցի ընտանիքի կը պատկանէր:

- Մենք Սուրբա պիտի երթանք, ըսաւ ընտանիքի պետը, ինչպէս նաեւ մեզի հետ 300ի չափ ընտանիքներ:

- Բայց ի՞նչպէս յաջողեցաք...

- Ճէմալ փաշա հրաման ըրած է, որ արհեստաւորները

գատուին ու Շամ դրկուին, մենք ալ իբրեւ արհեստաւոր հոն պիտի երթանք ու կառավարական գործարաններու մէջ պիտի աշխատինք: Մասնաւորապէս կը փնտուն կոր գերձակները, կօշկակարները, երկաթագործները, ատաղձագործները, ուստայնանկները:

- Այդ երեք հարիւր ընտանիքներն ալ արհեստաւո՞ր են:

- Մեծամասնութիւնը արհեստաւոր է, բայց կայ մէջերնին մաս մը, որ որեւէ արհեստ չունի, բայց յաջողած է իբրեւ արհեստաւոր արձանագրուիլ:

- Ի՞նչպէս....

- Կաշառքով կամ խաբերայութեամբ:

Արդարեւ, շատ էրիկմարդիկ, որոնք իբրեւ գերձակ արձանագրուած էին, առտուլնէ մինչեւ իրիկուն իրենց վրաններուն ներքեւ նստած, իրենց կիներէն թելը ասելին անցընել, կար կարել կը սորվէին:

Պարտիզակցին խոստացաւ աշխատիլ՝ մեզի ալ արհեստաւորի մէջ մէկ վէսիքա ձեռք ձգելու համար:

Իրաւ ալ հետեւեալ օրը կրցաւ ձեռք ձգել մեռած մարդերու երկու վէսիքա, որոնք գնած էր մէկ ոսկիի: Այս վէսիքաներէն մին Գառնիկ Պոտուրեանը առաւ, իսկ միւսը՝ Միհրանը:

Ես բացը մնացի:

- Հոդ մի՛ ըներ, քեզի ալ ճար մը կը գտնանք, յուսադրեց պարտիզակցին:

Եւ իրիկուան դէմ, կէս ոսկիի փոխարէն, ձեռք ձգեց նոյն օրը վրաններուն մէջ մեռած պարտիզակցիի մը նուֆուս թէսքէրէսին, որուն մէջ հանգուցեալին արհեստը նշանակուած էր: Մերնողը տիւրէկը է եղեր, ես ալ ստիպուեցայ իր անունն ու արհեստը ընդունիլ եւ եղայ պարտիզակցի տիւրէկը Ասատուր, 52 տարեկան, ամուսնացած եւ երկու զաւակներու հայր:

Ասիկա թէեւ վէսիքա չէր, բայց վերջապէս արհեստաւոր ըլլալու հաստատող պաշտօնական թուղթ մըն էր:

Սէպիլի վրաններուն մէջ ականատես եղայ շատ տիսուր եւ սրտածմլիկ տեսարանի մը:

Վրաններէն քիչ մը անդին խրամներ բացուած էին, ուր ընդհանրապէս տարագիրները կ'երթային իրենց բնական պէտքը գոհացնելու:

Այդ խրամներուն մօտ էի, երբ տեսայ քանի մը տղաք, որ վերը կեցած՝ բան մը կը դիտէին իրարու ըսելով.

- Մեռած է:

- Զէ, չէ մեռած:

- Շարժեցաւ տե՛ս, եւ այլն:

Հետաքրքիր՝ մօտեցայ տղոց եւ վար, խրամին մէջ նայեցայ:

Սոսկալի տեսարան մը պարզուեցաւ աշքերուս առջեւ:

Աղտեղութեան մէջ կիսամերկ պառկած մանկամարդ կին մը, 25-26 տարեկան, բաւական գեղեցիկ: Կինը մեռած չէր տակաւին, ատեն-ատեն կը շարժէր, մէկ կողմ դառնալու ջանք կ'ընէր, թեւը կամ ոտքը վեր կը բարձրացնէր, յետոյ կրկին անշարժ կը մնար, տքալով:

Սրունքները, կուրծքը, թեւերը մերկ էին, շրջագգեստ չէր հագած:

Յայտնի էր, որ վրաններէն բերած նետած էին հոս, բայց ինչո՞ւ համար:

Տղաքը հարցուփորձեցի, բան մը չէին դիտեր:

Դարձայ դէպի վրանները եւ մէկ քանի հոգիի պատմեցի տեսած:

Ոչ ոք կարեւորութիւն տուաւ: Ամէն մարդ իր գլուխը պատելու զբաղած էր, ո՞վ կարեւորութիւն կու տար հոգե-վարք կնոջ մը:

Քանի մը ժամ յետոյ կրկին վերադարձայ խրամին քով, տեսնելու համար, թէ կինը ի՞նչ եղած էր: Երիտասարդ մարդ մը եւ կին մը հո՞ն կեցած տիսուր, տիսուր կը դիտէին այդ աշոելի տեսարանը, կինը ատեն-ատեն աչքերը կը սրբէր: Անկարելի էր արդարեւ չյուզուիլ:

Աղբին մէջ պառկած կինը գեռ չէր մեռած, բայց յայտնի կ'երեւար, որ ա'լ հոգի կու տար:

- Այս ի՞նչ սարսափելի բան է, ըսի հոն կեցող երիտասարդին, յայտնի բան է, որ այս կինը վրաններէն բերեր հոս նետեր են, առանց մեռնելու սպասելու... ասանկ հրէշութիւն, ասանկ վայրենութիւն, ասանկ անխղճութիւն կ'ըլլա՞յ:

Մարդը լուռ ու մունջ մտիկ ըրաւ խօսքերս, յետոյ տիրութեամբ պատասխանեց:

- Այս խեղճ կինը իմ քենիս է, քովս կեցող կնոջ քոյրը, մենք երկէ կիշեր բերինք հոս նետեցինք զինքը...

- Դո՞ւք, գոչեցի զարմացած:

- Այո՛, շարունակեց, կեցիր պատմեմ ու յետոյ մեզի կը դատես:

Եւ մարդը իր պատմութիւնը ըրաւ: Տիգրանակերտցի բարեկեցիկ ընտանիքի մը կը պատկանին եղեր: Տարագրութեան միջոցին չարաչար կողոպտուեր են:

- Գրեթէ մերկ վիճակի մէջ առանց մէկ փարայի, անօթի, ծարաւ Աշպիլ հասանք կինս, աղջկու, քենիս եւ ես: Ապահովար մինչեւ հիմա հոս ամէնքս ալ պիտի մեռնէնք, եթէ բարեկամ ընտանիքի մը չհանդիպէինք: Մարդիկը մեզ իրենց վրանը առին, հագուեցուցին, կերակրեցին ու մինչեւ հիմա անոնք են, որ կը հոգան մեզի: Վրանին մէջ ո՞չ բաւական տեղ կայ, ոչ ալ բաւական անկողին: Երկու-երեք հոգի ծոցցի պառկելու ստիպուած ենք: Այս պայմաններուն մէջ քենիս տիգանդըրիէ բռնուեցաւ շատ գէշ կերպով: Բժիշկ չկայ, գեղ չկայ: Գիտէք, որ տիգանդըրին փոխանցիկ հիւանդութիւն մըն է: Մեզ հիւրընկալող ընտանիքը ըսաւ, որ կա՞մ հիւանդը վրանէն կը հանենք, կա՞մ ամէնքս միասին դուրս կ'ելլենք: Վրանէն դուրս ելլելը կինս ալ, աղջիկս ալ, զիս ալ մահուան գատապարտել էր պարզապէս: Մէկի տեղ՝ չորս հոգի պիտի մեռնէնք զուր տեղը: Կնոջս հետ մտածեցինք,

մտածեցինք եւ ուրիշ հար չգտանք: Գիշերը առինք քենիս ու լալով բերինք հոս նետեցինք... կեանքը անուշ է:

Եւ այր ու կին սկսան դառնապէս արցունք թափել:

- Կը ներէք քիչ մը առաջ ըսած խօսքերուս համար, կմկմացի ու հեռացայ իրենց քովին:

Արդարեւ տիգանդըրին սարսափելի ջարդ կ'ընէր Աէպիլի վրաններուն մէջ: Դեկտեմբերը հասած էր, անձրեւը կը տեղար: Ցուրար անտանելի էր մանաւանդ գիշերները: Բարակ կտաէ շինուած պատաւատուն, խարխլի վրանները անբաւական էին օդին դժնակութեան դէմ պաշտպանելու համար մէջ գտնուողները: Աւելցուցէք ասոնց վրան սնունդի անբաւականութիւնը եւ կրնաք երեւակայել, թէ որքան հիւանդները պառկած էին վրաններուն տակ:

Առառուընէ մինչեւ իրկուն աղբի կառք մը, որ իրեւ մեռելակառք կը ծառայէր, կ'երթար-կու գար մեռեալ փոխագրելով: Ամէն անդամ ութ-տասը հատ կը դիէէին կառքին մէջ ու այնպէս կը տանէին:

Առաջին անդամ Աշպիլի վրաններուն մէջ տեսայ վաճառելու զարգութիւնի ու սրտածմիլիկ գործողութիւնը:

Հալէպէն կու գային կառքերով՝ արաբ, թուրք, հրեա կիներ ու կը սկսէին շրջիլ մէկ վրանէն միւար՝

- Սաթլիք չօճուք վա՞ր մը, հարցնելով:

Այն ծնողքները, որոնք ունեւոր էին՝ սոսկումով ճամբար կը գնէին այդ կիները, իսկ խեղճերը, անօթիները կը վարանէին:

Այդ վարանումը բաւ էր սակարկութեան սկսելու համար:

- Տանք երթայ, կ'ըսէր էրիկը իր տղուն ձեռքէն բռնած:

- Կը մեռնիմ՝ զաւկէս չեմ բաժնութիր, կը գոչէր կինը լալով:

Եւ ահա գնորդ կիները կը միջամտէին:

- Դուք արդէն մեռնելու կ'երթաք կոր, գոնէ սա տղան ազատեցէք: Մենք բարեիք ընելու համար է, որ առնել կ'ուղենք: Մեզի զաւակ պիտի ընենք... եթէ ողջ մնաք ու ետ դառնաք, նորէն ճեր զաւակը ճեզի կու տանք:

Ու այսպէս, հազար ու մէկ համոզիչ խօսքեր: Ու մայրը, որ իր զաւակին անօթի ըլլալը գիտէ եւ միջոց ալ չունի կերակրելու, վերջապէս յուսահատ տեղի կու տայ:

Կիները մէկ երկու մէծիտ կը դնեն մարդուն ձեռքը եւ մանուկը կառք դնելով կը մեկնին:

Ու ահա՛ ողբ ու կոծը կը սկսի: Հիմա հայր ու մայր երկուք ալ կու լան, կը զջան իրենց ըրածին վրայ, կառքին ետեւէն վազել կ'ուղեն, բայց ան արդէն հեռացած է...:

Տեսայ կին մը, որ իր երկու զաւակները վաճառելի քանի մը ժամ ետքը խննթեցաւ:

Ուրիշներ, տեսակ մը թմրութեան, ապուշութեան մէջ կ'իյնային, լուռ, ակնարկը սեւենուուն, ժամերով գետինը նստած կը մնային: Ա՛լ կարծեն զգացումը, գիտակցութիւնը մեռած էր իրենց մէջ, անսանացած էին:

Աշպիլի մէջ, այսպէս, հազարաւոր Հայ տղաք ու աղջիկներ թափուած են հալէպէն արաբներու, թուրքերու եւ հրեաներու: Ընդհանրապէս փոքր տղաքը յարգի էին, 7-10 տարեկան, մանաւանդ աղջիկները:

Մարդուներու վաճառումը տեղահանութեան ահոելի եղենէն ամէնէն զահանդեցնող դրուագներէն մէկն է: Երբեք կարելի չէ մարդկութեան աւելի մեծ նուաստացում մը երեւակայել:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

Եղեռնի փրկուած արաբացած ու քրտացած հայերու սերունդները Սուրիոյ մէջ

**«Սուրիոյ մէջ իսլամացած հայերը ցեղախումբ կազմած են՝
25 հազար անդամներէ բաղկացած»
Գէորգ Արէլեան**

Սոյն հարցագրոյցը կատարած է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան պաշտօնաթերթ «Ռազմիկ» վաղամենիկ գրագիտ Գէորգ Արէլեանի հետ 2010-ին։ Հարցագրոյցը լոյս կը սփոք Հայոց ցեղասպանութենէն նողոպրած եւ Սուրիոյ արար եւ ֆիւրտ ցեղախումբերու մօտ ապաստանած իսլամացած հայերու սերունդներու տառապանքին, որոնց մասին առաջին անգամ գրեց Գէորգ Արէլեանը։

Հարց.- Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս սկիզբ առաւ «Յկեանս նահատակութիւն»ը եւ ինչո՞ւ շարունակուցաւ «Աղբարի՛կ, ափիկ մը ջո՛ւր»ով։

Գէորգ Արէլեան. - 1994-ին գրած էի «Աննա հարսը» վէպը, որ ծնողքիս բռնագաղթի պատմութիւնն է։ Շեշտը դրած եմ յատկապէս մեծ մօրս՝ Աննային վրայ, որ արկածախնդրական կեանք մը ապրած է։ Հսեմ, որ հայրս միշտ փափաքած էր այդ պատմութիւնը գրել, բայց չէր կրցած։ Օր մը որոշեցի հօրս երազը իրականացնել ու գրելի «Աննա հարսը» վէպը։ Գիրքը լաւ ընդունելութիւն գտաւ. տարիներ ետք, երբ մեր տան պարտէզը կ'աշխատէի, յիշեցի կին մը, որ այդ օրերուն գտնուած եւ Քեսապ բերուած էր. բռնագաղթէն 50 տարի ետք Դամասկոսէն գտնուած էր։ մտածեցի, թէ ի՞նչ իրաւունք ունիմ միայն մեծ մօրս մասին գրելու, երբ իրեն նման ուրիշներ շատ կան։ Հետեւաբար, որոշեցի այդ կնոջ մասին ալ գրել. ան կը կոչուէր Զարուհի Աֆարեան, որուն նախապէս տրուած անունը Զարիփէ էր։ Ապա յիշեցի Քեսապի մեր գիւղին մէջ ապրող այլ անձեր, որոնք նմանօրինակ ճակատագիր ունեցած են։ Սկսայ փնտութիւն, որուն արդիւքը եղաւ առաջին հատորը, ուր պատմութիւններուն թիւը հասաւ 17-ի։ Վերնագիրը որոշելու բաւական ժամանակ առաւ։ Յիշեցի Գեղանուշ «ախբրդինը»։ իր տղուն դիմելով՝ նամակով մը ստացայ անոր կեանքին պատմութիւնը։ Գեղանուշ եղած է տէօրթէոլցի (Չորք մարզպան), որը մնացած է, հասած է Քեսապ եւ հոն ամուսնացած։ Ան կորսնցուցած է իր հայրը, մայրը, հարազատները եւ նոյնիսկ իր անունը։ Արդեօք որքան տառապած է այդ կինը, ինչպէս Զարիփէն։ Զարիփէն 50 տարի չէ համարձակած, նոյնիսկ իր զաւակներուն ըսել, որ ինք հայ է, քեսապի է... Ամբողջ 50 տարի լուռ տառապած է կինը. եթէ ասիկա ցիկանս նահատակութիւն չէ, հապա ի՞նչ է։ Հետեւաբար գիրքին անունը վերջապէս որոշեցի «Յկեանս նահատակութիւն» դնել։ Մեր մէկուկէս միինոն նահատակները ճիշգ է, որ չարչարանքներու ենթարկուեցան, բայց անոնք սպաննուեցան ու ճեւով մը վերջ գտաւ անոնց տառապանքը, մինչդեռ վերապրող ականատեսները տակաւին չէին աղատած, տառապանքը ամէն օր ասոնց սրտերուն մէջ էր. անոնք մինչեւ մահ արդէն իսկ նահատակներ էին...»



յկեանս նահատակներ։ Գիրքին հրատարակութենէն ետք որոշեցի այլեւս այս նիւթին մասին չգրել, որովհետեւ ծանրօրէն կ'ագէլք հոգեկանիս։ Սակայն հագիւ հրատարակուցաւ գիրքը, Քեսապէն կին մը, իմ աշխատանքէն ներշնչուած, իր հօրը պատմութիւնը գրեց եւ «Աղդակ»ին մէջ հրատարակեց, ան պատմած էր իր հօր տառապալից կեանքին մասին։ Կրկին խանդավառուեցայ եւ որոշեցի դիմել այդ կնկան՝ պատմութիւնը աւելի մանրամասն գիտանլու համար։ Այդ միջոցին այլ պատմութիւններ ալ լսեցի։ Գանատայի մէջ կայացած գիրքին չնորհահանդէսին ընթացքին յայտարարեցի, որ լսած եմ, թէ Տէր Զօրի եւ Գամիշլիի կողմերը կան մեծ թիւով անձեր, որոնք հայկական արմատներ ունենալու են, կոչ ուղղեցի, որ այցելութիւններ կատարուին եւ պրատումներ ըլլան։ Շաբաթ մը ետք Մոնթրէալ էր, գարձեալ չնորհահանդէսի, ուր ներկայ էին աւելի քան 200 անձեր։ Թէ՛ գիրքիս գերազանց ներկայացումը, զոր կատարեց նախկին աշակերտներէս մէկը, եւ թէ՛ ներկաներուն թիւը, անոնց խանդավառութիւնն ու հետաքրքրութիւնը զիս մզեցին յայտարարելու, որ ե՞ս պիտի ըլլամ Սուրիոյ շրջանները այցելողը եւ անձամբ պիտի շարունակեմ այս աշխատանքը։

«Ռ.».- Խօսեցէք դէպի սուրբիական շըջաններ ձեր կատարած ուղեւորութեան մասին, ձեր հանդիպած քրտացած հայերուն ձգած տպաւորութեան մասին:

Գ.Ա. Խոստումը տալիս եւ Լիբանան վերադառնաւլէս ետք, քիչ մը աւելի լրջօրէն երբ մտածեցի, բաւական դժուար թուեցաւ ինձի ընկիքս, սակայն կարդ մը բարեկամներու օդնութեամբ կարելի եղաւ իրականացնել այդ մէկը: 2009ի Մայիսին որոշեցի երթալ: Հասանք Գամբշլի, անցանք Տէր Ջօրէն եւ Մարկատէն: Ճամբան, հակառակ որ ինքնաշարժով էինք, ջուրով ու սնունդով օժառուած, յոդնած զգացի... ինքնաշարժէն դուրս նայելով թափիծով կը մտածէի, որ մեր նախնիները ինչպէ՞ս քալած են այս անապատներէն, անօթի ու ծարաւ, մերկ ու հետիոտն, ինչպէ՞ս դիմացած են: Գամբշլի կաթողիկէ վանքին մէջ կանգ առինք եւ սիրով հիւրնկալուեցանք: Մեզի հետ կապ հաստատող վարդապետին ծնողքն ալ անոնցմէ էր: Գացինք Իրաքի սահմանի կողմերը, Հիւսէյն Խալիլ անունով մարդ մը երին, անոր հարց տուի, թէ ինչ է մօրը անունը, «Հայաստան է», ըսաւ: Ինք միայն քրտերէն կը խօսէր, ուստի մեզի ընկերակցողները նաեւ թարգմանողի գեր կատարեցին: Ան պատմեց իր ցաւալի պատմութիւնը: Հարցուցի մեծ մօր անունը, չպատասխանեց, քիչ ետք կրկնեցի հարցումս, անդամ մը եւ պատասխան չստացայ: Ենշտեցի, որ կ'ուզեմ մեծ մօր անունը գիտնալ, ըսաւ. «Պարո՞ն, չե՞ս հասկնար, ես մեծ մօրս անունը չեմ գիտեր, որովհետեւ մեծ մայրս քրտական գիւղի մը մէջ ձգած է իր աղջիկը (իմ մայրս) եւ առանց ետեւ դառնալու հեռացած է. այդ պատճառով ամբողջ կեանքին ընթացքին մայրս իր մօր անունը բերանը չառաւ»: Ինչպիսի տառապանք, նահատակութիւնն է այս:

Վերալրձանք Գամբշլի, հանդիպումներ եւ պատմութիւններ: Երկրորդ օրը գացինք կօշիկի վաճառականի մը մօտ. Մուսթաֆա Ապտալլային բացատրեցի հոն գտնուելուս պատճառը եւ արաբերէնի թարգմանուած գիրքէս օրինակ մը տուի իրեն: Մօտեցաւ, թեւը երկարելով եւ հագածը վեր քաշելով ըսաւ. «Ա՞ս երակներուն մէջի արիւնը հայու արիւն է: Բայց մենք չենք գիտեր ճիշդ ի՞նչ ենք՝ հա՞յ ենք, թէ՞ քիւրտ, քրիստոնեա՞յ ենք, թէ՞ խւամ: Քիւրտերն ալ մեզ կը մերժեն, հայերն ալ»: Ան ունէր զոյդ տղաք, որոնցմէ իւրաքանչիւրը զոյդ անուն կը կրէ՝ Մուհամէտ-Սարո եւ Ահմետկարո: Մարդուն հարց տուինք, թէ ինչո՞ւ նաեւ հայկական անուն դրած էր, պատասխանեց, թէ այս մէկը իր հօրը կտակն էր: Անոնք կ'ապրին իրեւ քիւրտ եւ իւլամացած, քրտերէն կը խօսին, բայց պետութիւնը նոյնիսկ լաւ գիտէ, թէ իրենց արմատները հայկական են, իրենք հայ են: Յաջորդ օրը բժիշկ Հաքիմեանին հետ գացինք Խաս Ուլ Այն: Քիւրտի մը տունը մտանք ու զարմացանք՝ պատին վրայ Եռափոյնը, Լիզպոնի տղող նկարը, Մեծն Տիգրանի պատկերը եւ ՀՄԼՄ-ի շուշանածաղիկը տեսնելով: Երբ հարց տուինք, թէ այս բրոլոր ինչո՞ւ հոն էին, պատասխանեց: «Ասոնք ՄԵՐՆ են»: Բայց անոնք նիսա ու կացով, կենցաղով քիւրտ էին. հոն եղած ատենս բաւական յուղիչ պատկեր մը պարզուեցաւ գիմաց: Տան տղորմէ մէկը մոթորիքէթին վրայ դրած էր 4 գորքիկ աղջիկներ՝ Նանդրը, Նայիրին, Արմինէն եւ Մենարը, հայեր, քրտացած հայ մանուկներ: Ես ինձի հարց տուի, թէ ի՞նչ պիտի ըլլար այս աղջնակներուն ապագան, անոնք հա՞յ, թէ՞ քիւրտ մայրեր պիտի ըլլային... Անոնց բջիջայիններուն մէջ հայկական ապագային գինանշաններու եւ դէմքերուն նկարներ կային, անոնցմէ մէկը նոյնիսկ փորձած է հայերէն սորվիլ, սակայն օդնողի չգոյութեան պատճառով չէ յաջողած: Աւելի ուշ գա-

ցինք արաբացած քրիստոնեայ հայ ընտանիքի մը քով, ուր պիտի հանդիպէինք քրտացած հայ կնոջ մը: Կինը մտաւ սենեակ եւ բոլորս ալ սեղմեց իր կուրծքին՝ ըսելով. «Դուք ի՞մ հարազատներս էք, ի՞մ. իմ արինսն հայու արին է»: Բոլորին աչքերը լեցուեցան... Այս կինը եւ իրեն նման նոյն կացութեան մէջ եղող հայերը ըսին, որ իրենք անտեսուած են, ոչ ոք կը կիսուու զիրենք, կը հարցնէ իրենց մասին, ատոր համար ալ մեր այցելութեանէն շատ գոհ մնացին:

«Ռ.». Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ հանդիպեցաք իւլամացած հայերու:

Գ.Ա.- Զգացիք, որ օտար ենք, այլ՝ հարազատ հայեր, հակառակ անոր որ անոնք իւլամ են: Առաջին այցելութեանէն ետք յաճախ հեռածայնային կապ պահեցինք, երբ խօսիմ անոնց հետ, կարծէք հարազատի մը կամ պահականի մը հետ կը խօսիմ:

«Ռ.». Ի՞նչ է, ըստ ձեզի, ասոնց ապագան:

Գ.Ա.- Երբ առաջին գիրքս հրատարակեցի, առաջին օրինակ նուրիեցի Մեծի Տանն Կյլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին, որպէսզի ինք նաեւ հարցին կարեւորութեան անդրադառնայ: Այս հարցը մեծ հարց է, որովհետեւ կը խօսինք 25 հազար հոգինոց ամբողջական հաւաքականութեան մը մասին, որոնք կ'ընդունին իրենց հայ ըլլալը: Ցեղախումբին անունն էր «Աշիրաթ արման մուլիիմին», իմ ունեցած հանդիպումներս ետք փոխած են անունը եւ այսօր կը կոչուին «Ափեռքի հայոց ցեղախումբը»: Անոնք հետաքրքրուած են իրենց անցեալով եւ արմատներով: Առաջարկնեղած են, որ այդ ցեղախումբը Հայաստան տանին, ուր Արարատեան դաշտը իրենց յանձնուի, այդպիսով Հայաստան կը դառնայ շրջանի լաւագոյն ցորեն արտադրողը: Սակայն գիրին գործ չէ այդ, ցարդ 70-80 հոգի տարուած է արդէն: Առաջարկուած է նաեւ Ղարաբաղ զրկել զիրենք. ծերունիներէն մէկը հարց տուած է, որ կարելի՞ չ հոն մզկիթ կառուցեցի... Այո՞ւ, ասոնք հայ են արմատներով, սակայն ամբողջ կենցաղով այլ կերպ ապրած են, մէկ օրէն միւսը ամէն ինչ փոխելը գիրին չէ, անոնք հայ են՝ կառչած իրենց իւլամութեան: Գոնէ հին սերունդը այդպէս է: Մեծ աշխատանք կայ տարուելիք. որպէս ազգ մենք պատասխանատուութիւններ ունինք այս զանդուածին նկատմամբ: Այս աշխատանքը պէտք է կատարուի պետական մակարդակի վրայ, Հայաստանի Հանրապետութիւնը իւր կարգին կաթողիկոսուութիւնը եւս իր աշակցութիւնը պէտք է բերէ որպէս տիրական ներկայութիւն: Ցարդ սերունդներ իբրեւ իւլամ ապրեցան, սակայն պէտք է աշխատին սոր սերունդը գրկելու. օրինակ՝ կարելի է Հայաստանի մէջ որոշ շրջան մը յատկացնել իրենց, որպէսզի կարենան քիչ քիչ հայերն հողին վրայ, հայկական մթնոլորտի մէջ ապրիլ, հայերէն սորվիլ, հայկական աւանդութիւնները իւրացնել, եկեղեցի երթալ եւ քրիստոնեայ դառնալ, մանաւանդ որ հայկական զգացումը առկայ է իրենց մէջ: Կան նաեւ անձեր, որոնք սուրբիական շրջաններէն հեռանալով գացած են եւրոպա եւ քրիստոնեայ դարձած են: Հայ երիտասարդներ եւս կրնան անհատական կապեր հաստատել ասոնց հետ, սակայն խորքին մէջ աշխատանքը պէտք է ըլլայ: Մարդիկը իրենք զիրենք գործ կը նկատեն կը խորի սորվիլ, սուրբիական հաւաքական աւանդութիւններն ուրեմն ճիշդ պիտի պահանջին գործ կը դառնայ անտեսել զիրենք:

Armenian Child who turned to "Mowgli"



The Armenian child in this photo was found in the desert where he lived for over two years. He was deprived of care, elementary living conditions and only ate grass and different plants. When he was found, he had become extremely savage, as seen in his posture and facial expressions. These photos were taken by Helen Mari Jerhard, who worked for "The American Near East Relief" organization in Aleppo, in 1920-1921. She would later take care of the child.

During the years of Armenian Genocide, thousands of Armenian children became orphans having lost their parents and relatives on deportation roads. Some of them escaped the Turkish massacres and settled down in abandoned places; forests and caves, far from people and civilization. These defenceless and careless children, who had witnessed the brutal murder of their parents, lived with animals, imitated their behaviour and avoided people. Some of those children had lost the ability to speak and walk like people and had acquired features typical of wild animals. Relief activities to rescue the remaining Armenian fragments were carried out by Armenian associations, Churches and foreign Relief Organizations,

which started to gather thousands of Armenian children orphaned as a result of the Genocide. Some of the children among were real "mowglies."

"When I arrived here in Van, all the houses were full of Armenians' corpses. The Turks had brutally slaughtered them... Some of them were found and immediately killed, others had died of hunger and disease. Some Armenians are now hiding in jungles and caves; lot of savaged children among them, whose parents were killed. Recently, my orderlies had seen such a child, and tried to catch him, but in vain. He had been completely naked, noticing people, he had hidden himself like a beast, so it was impossible to find him. The local commandant has collected a squad of Armenian soldiers to climb the mountains and find savaged children. Some of them were found and handed to the commandant. I have seen them... it was terrible; swollen bellies, just skin and bones... savaged to an extent, so that if you laid your hand they can bite it like a beast".

Christina Semina
Sister of charity in Caucasian front

THE CALL FROM ARMENIA: CANADA'S RESPONSE TO THE ARMENIAN GENOCIDE

By Isabel Kaprielian-Churchill

In my book, *Like Our Mountains: a History of Armenians in Canada*, I expressed the wish that my study would generate interest in the experience of Armenians in Canada and that newer, younger scholars would use my work as a foundation on which to build, deepen, and expand our knowledge of the Armenian presence in Canada. We are still waiting, for example, for someone to examine the work of the Canadian Armenian Congress using the very rich collections of two of its founding members: Yervant Pasdermajian and Kerop Bedoukian.

However, I am pleased to note that Aram Adjemian in his book, *The Call from Armenia: Canada's Response to the Armenian Genocide* traces in depth the response of Canadians and the Canadian government to the plight of Armenians in the Ottoman empire during a critical period of Armenian history, from the 1880s to the 1920s. This period encompasses the Genocide (1915-1923) and intersects with Canada's own march towards nationhood, particularly after World War I. By including aspects of Canada's foreign and diplomatic relations, the author gives his account additional breadth that is especially useful to the reader unfamiliar with Canada's contributions during the war and Canada's desire for a greater voice on the international stage after the war.

Based on Adjemian's Master's thesis at Concordia University, *The Call from Armenia* has been impressively researched, carefully organized, meticulously footnoted, and clearly written; and the topics examined are intellectually interesting. To enhance the book, the author has included many reproductions of photographs, cartoons, newspaper articles, poems, and archival documents, followed by a substantial number of appendices and a bibliography.

The text is divided into seven sections, showing primarily the role of religion – Christianity – in the relationship between Canadians and Armenians. This emphasis is brought out in the links connecting Canadian Protestant missionaries stationed in the Ottoman empire, the Canadian media, Canadian academics, and Canadian relief efforts on behalf of the Armenians. As a case in point, the title of this book, *The Call from Armenia*, is taken directly from a highly successful campaign organized by the *Toronto Globe* in 1920 to raise funds for the destitute Armenians.

Adjemian adroitly shows the impact of the

missionaries on spreading the news in Canada about events in Turkey. As a result, the Canadian reading public, notably the church-oriented public, became aware of the 1894-6 massacres, the 1909 atrocities, and the Genocide. This awareness inevitably led to a number of fund-raising relief campaigns on behalf of Christian brothers and sisters who were being slain, violated, abducted, and enslaved by Muslims. The author specifically refers to those campaigns initiated by the *Toronto Globe* which, at the time, had links to the Presbyterian church. He also draws attention to the involvement of the YWCA, YMCA, and Sunday Schools in raising money for the suffering Christian children.

Missionary contacts with the academic world, especially Queen's College (later University) are also discussed. This, I believe, is a critical relationship, as certain Canadian colleges were moving in the same direction as a number of American institutions of higher learning: producing missionaries and encouraging mission endeavour.

The author examines protests directed by various Canadian churches at the federal government arguing that the Armenian provinces should not be returned to Turkish sovereignty. In general he gives a praiseworthy account of the role the Armenian question played in Canada's growing sense of nationhood and of Methodist Newton Wesley Rowell's part in it, such as the demand for more information from British authorities.

An extract from the views of Rowell, vice-chairman of Canada's War Committee, regarding the treaty with Turkey, bears repeating:

Canadian opinion would be clearly and justifiably shocked by any proposal to again subject any portion of Armenia to Turkish rule....the undersigned suggests that the Canadian government should place itself on record as absolutely opposed to the return of any of the Armenian provinces of Turkey to Turkish rule and that this view should be communicated at once to His Majesty's Government. (p. 75)

However, after all the effort, the influence the missionaries had on the Canadian government and the lobbying by various Protestant denominations did not match their very effective influence on Canadian public opinion. We see considerable frustration and futility, for

instance, in the initiatives to promote Armenian immigration to Canada, to have Canada assume mandatory power over Armenia, and to affect international decisions about the treaty with Turkey in disallowing the Turks control over Armenians and the Armenian provinces.

There were however, some victories. Adjemian briefly mentions the Armenian Claims, a topic I cover extensively in *Like Our Mountains*, whereby Armenian Canadians were granted almost \$300,000 as compensation for personal and property losses sustained in Turkey during the war.

He concludes his study with a short, but pertinent account of the Canadian government's approval to bring Armenian refugee orphan children to Canada to settle on a farm/home/school near Georgetown, Ontario. This initiative, organized by the Armenian Relief Association of Canada (ARAC) and later the United Church of Canada, moved the hearts of Canadians, who donated generously to bring these survivors to Canada.

This book admirably shows the links connecting the Armenian Genocide with the foundations of Canadian humanitarianism – from missionaries, to church people, to press, to academics, to governments. It shows relief missions, fund-raising campaigns, public opinion protests, and finally, support - limited though it was - for the movement of Armenian refugees to Canada.


In 2015, Armenians commemorated the centenary of the beginning of the Genocide. Yet, as we read Adjemian's accounts of the events that took place 100 years ago and the reaction of Canadians at the time, we are obliged to ask, what is going on in the Middle East today?

"We know that in areas under its control, Da'esh has made a systematic effort to destroy the cultural heritage of ancient communities—destroying Armenian, Syrian Orthodox, and Roman Catholic churches; blowing up monasteries and the tombs of prophets; desecrating cemeteries; and in Palmyra, even beheading the 83-year-old scholar who had spent a lifetime preserving antiquities there." These words were spoken not 100 years ago in Turkey, but on March 17, 2016 by U.S. Secretary of State, John Kerry. The militant and fanatic Islamic group Da'esh (ISIL) has committed and continues to commit genocide against Christians, Yezidis, and Shia Muslims. Kerry referred to the militant group as "genocidal by self-proclamation, by ideology, and by actions."

The pronouncement of the American Secretary of State comes three days after the U.S. House of Representatives unanimously condemned as genocide Da'esh's ongoing crimes against Christians in the Middle East by adopting H.Con.Res.75.

Da'esh's treatment of Christians harks back to events that Adjemian shows horrified Christendom 100 years ago: systematic and organized slaying, rape, abduction, enslavement, pillaging, and widespread devastation.

In a recent article in *The Independent*, Robert Fisk draws a parallel between those events and the current situation in the troubled region. The Americans, he writes, are justifiably blaming Da'esh for the genocide of a hundred thousand or more people while refusing to label



the Armenian massacres of a million and a half souls as genocide lest it offend Da'esh's "sinister chums in Turkey." For many observers, the players are the same. Only the geopolitical scene has changed. The core determination to wipe out Christianity from the Middle East has not.

Nor has Canada's commitment to humanitarianism changed. If anything, it has grown. Canada is now a respected member of the world community. Like almost thirty other countries, Canada has recognized the Armenian Genocide. And recently, amid the chaos of the Syrian civil war, the Canadian government, with the support of humanitarians throughout the country, facilitated the entry of 25,000 Syrian refugees to Canada – mostly Muslims and a much smaller number of Christians.

As Adjemian points out, humanitarian endeavour and commitment in Canada were supported 100 years ago largely, but not only, by the Christian churches. They raised money to send overseas to the suffering Armenian survivors of the Genocide and helped the admission and settlement of approximately 150 Armenian refugee orphans and adolescents. Canadian humanitarians continue to help suffering humanity abroad and to support the entry and adjustment of refugees in this country.

We have come full circle.

Dans la Turquie d'aujourd'hui

Des monuments et des hommes

Par Kéram Kévonian,
reportage photo Christophe Petit-Tesson
France Arménie



L'église paroissiale de Tchénkouch sert d'étable aux animaux quand il pleut.

En dépit du temps qui passe, il y a des noms qui restent dans les esprits, témoins d'une mémoire qui ne veut pas s'éteindre, d'une géographie qui ne veut pas s'effacer. Ils reviennent sur les lèvres, dans les ouvrages et les journaux. D'aucuns se croyaient irrémédiablement détachés du pays qui avait été celui des parents et grands-parents, resté derrière le voile déformant du Génocide, ses paysages brouillés, ses espaces devenus méconnaissables. Mais, soit qu'ils aient voyagé de mémoire en mémoire, soit que l'interrogation qui nous pousse à revisiter un événement aussi terrible que 1915 les fasse ressurgir des écrits, ces noms revivent : ils se prononcent Van, Mouch, Kharpert ou Dikranaguerd, émergeant au-dessus de milliers d'autres qui désignaient eux aussi des lieux de vie, ceux-là oubliés ou remisés dans l'épaisseur des livres, dans l'attente énigmatique d'un dénouement.

Nous avons côtoyé des aînés qui refusaient de parler du pays qu'ils avaient quitté, l'écartant de ce même revers de main par lequel ils repoussaient l'image des violences vécues ou rapportées. Réaction compréhensible et pourtant injuste. D'autres n'ont pas voulu flétrir un pays qui n'avait fait que souffrir avec eux et qu'ils continuaient d'aimer au-delà de la séparation. Dans un même sentiment s'unissaient le plus souvent la nostalgie des

enfances perdues et le souvenir des élans qui avaient autrefois projeté en avant les hommes et la société. Nous tenons d'eux un intérêt vivace pour ces temps et ces lieux, comme si leurs enfances avaient été un peu les nôtres et comme si, par un mouvement naturel, les aspirations qui traversaient leur monde étaient devenues notre héritage. Des noms qui auraient dû disparaître de nos horizons nous sont restés familiers, peu nombreux il est vrai, mais avec une présence rendue par là même plus significative. Ainsi, beaucoup ont éprouvé le besoin de découvrir par eux-mêmes ce que ceux-ci pouvaient désormais désigner, avec l'espoir incertain de redonner vie à des bouts de mémoire arrachés au temps ou consignés dans des témoignages, dans ce mélange de curiosité et d'admiration qui fonde l'amour porté aux hommes et aux choses.

Nous savons aujourd'hui qu'en ces lieux appelés Van, Mouch, Kharpert ou Dikranaguerd, d'autres bouts de mémoire, arrachés au temps, ont survécu par des filiations ténues ou ambiguës ; que notre déchiffrage d'une géographie cryptée se double de plus en plus de celui de vécus additionnés, de sentiments comprimés, d'identités altérées ou mouvantes, portés par des hommes qu'on ne s'attendait guère à devoir interroger hier encore. Et si nous allons vers des lieux parfois



Recai Altay, montre des inscriptions en arménien dans l'église paroissale de Tchënkouch. Il est passionné par l'histoire arménienne de son village et repertorie chaque information concernant des vestiges.

réduits à des noms, ou à la rencontre de pierres qui furent des monuments, n'est-il pas aussi important d'aller vers ceux, dans la Turquie d'aujourd'hui, qui, comme nous, sont issus d'une même réalité promise à la destruction, d'une même histoire, et auxquels nous sentons bien qu'il faut faire une place dans une vision nouvelle qui reste à construire ?

C'était à Kharpert et Dikranaguerd : ceux que nous rencontrons nous apparaissent étonnamment proches. Une sorte d'intimité nous réunit d'emblée, en des moments où seul compte ce qui peut nous rapprocher ; où – nous en prenons conscience – s'estompent par magie toutes ces circonstances qui nous ont rendus différents. Non seulement nous découvrons qu'à notre attente en correspond une autre, tout aussi légitime, mais, inévitablement, nous sommes pris ensemble dans une double quête : celle d'un passé et celle d'un avenir communs. Ensemble nous rendons visite à tel vestige ou cherchons dans la communion avec la nature un rapport que rien n'aurait altéré. Nous parlons des grands-mères arméniennes – elles sont si nombreuses ! – , exceptionnellement d'un grand-père. Dans le Dersim, au milieu des ruines d'une fantastique église, nous nous recueillons sur la tombe en ciment d'une rescapée de 1915 sauvée par des Alévis : c'est le seul endroit où ils avaient jugé possible, quand elle est morte, de déposer son corps. À Havav, village de l'aïeule de Féthiyé Çetin dont les fontaines arméniennes ont été restaurées à son initiative, nous discutons déjà avec les habitants des moyens de nettoyer l'une d'elles, qui s'est en partie bouchée ; ou de

supprimer des aménagements que l'administration des eaux et forêts a implantés à leur proximité et qui déparent les lieux. La vie reprend. Presque.

C'est dans ces lieux que vient de se rendre le photographe Christophe Petit-Tesson, qui avait récemment accompagné dans la région de Qamichli, en Syrie, les combattants chrétiens en lutte contre l'État islamique. Il a fixé par l'image des monuments et des hommes. Des hommes qui se disent Arméniens, ou qui témoignent à leur manière, comme ce Kurde de Tchënkouch (Çünkük) habitant dans une maison arménienne, d'une histoire qu'on ne peut plus occulter. À Dikranaguerd (Diyarbakir) il a vu Sourp Guiagos, restaurée et rendue au culte en octobre 2011. Mais Christophe Petit-Tesson a visité aussi, à Tchënkouch, Sirahayıats Sourp Asdvadzadzin, qui a été au XVII^e siècle le siège d'une célèbre université monastique, et la grande église Sourp Garabed, réédifiée dans les années 1850-1860, des lieux que se partagent le silence et des animaux en quête d'abri. Guidé par Mustafa Balaban, il s'est rendu de Kharpert (Harput/Elazig) à Sourp Asdvadzadzin de Tadem, où subsiste une antique tétraconque (Ndrl. plan en quatre-feuilles), enfin à Khoulé (Chahinkaya), où existe encore un cimetière arménien. C'est là que s'élève l'église Sourp Kévork du monastère de Khoulé vank. En fait, ces deux monuments font partie d'un groupe de quatre édifices de la région de Kharpert qu'une fondation nouvellement constituée à Istanbul, en contact avec l'Organisation Terre et Culture, envisage de sauver. Un pas qui pourrait être décisif.

Հայկական Ցեղասպանութեան 101-ամեակին նուիրուած «Հորիզոն»ի այս բացառիկ թիւը կը հովանաւորեն հետեւեալ ազգայինները

Երեցկին Շաբէ Իշխանեան, Գէորգ Իշխանեան, Տ.
եւ Տ. Պերճ եւ Խուրինա Ֆարբա, ի յիշատակ Տէր
Արմէն Աւագ Քհնյ. Իշխանեանի:

Յակոր եւ Անահիտ Տէր Խաչատուրեան, ի յիշա-
տակ Մարիամ Տէր Խաչատուրեանի ծնեալ 1903-
ին Արարկիր:

Գրիգոր Տէր Ղազարեան, ի յիշատակ Թորոս Տէր
Ղազարեանի, ծնեալ 1914-ին Խարբերդ:

Բժ. եւ Տիկ. Վաղարշ եւ Արուս Էհրամնեան, ի յի-
շատակ Լեւոն Էհրամնեանի, ծնած 1908-ին Էրգ-
րում եւ Կարօ Պետիկեանի, ծնած 1908-ին Գալա-
նիկ:

Մոնթքէալի Հայ Կեդրոնի Տարեցներու միու-
թիւն, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպա-
նութեան 1.5 միլիոն զոհերուն:

Բժ. եւ Տիկ. Սերօ եւ Տիանա Անտոնեան, ի յիշա-
տակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5
միլիոն զոհերուն:

Voyages Haig, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցե-
ղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Արեգ, Գրիստին, Գարին, Գարիա եւ Ալիք Մար-
գարեան, ի յիշատակ իրենց մեծ հայրերուն եւ
մեծ մայրերուն Յակոր եւ Գարզուի Մարգար-
եանի, Յովկաննես եւ Լէա Պուրսալեանի, Բիւ-
զանդ եւ Զապէլ Այնդապլեանի, Յակոր եւ Կիւլա
Պոյանեանի, ինչպէս նաև իրենց ծնողաց՝ Վարդ-
գէս եւ Արաքսի Այնդապլեաններու:

Տ. եւ Տ. Լեւոն եւ Անի Հասըրնեան, ի յիշատակ
հասրնեան ընտանիքի մեծ եղեննի նահատակ-
ներուն:

Տ. եւ Տ. Նազարէք եւ Վարսենիկ Խաչիկեան, ի
յիշատակ Սամուէլ եւ Լիտիա Խաչիկեանի, Յա-
րութիւն եւ Ազատուի Հայրապետեանի:

Տ. եւ Տ. Հրանդ եւ Լուսին Պապլանեան, ի յիշա-
տակ իրենց զաւկին Արա Պապլանեաններու:

Վազգէն, Լենա Տէր Գալուստեան եւ ընտանիք, ի
յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան
1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Սիմոն եւ Մարալ Հասըրնեան

Զաւէն եւ Նորա Կէօննեան, ի յիշատակ Նորայր
Պէտօհաննեանի, Գարզուի Մարգարեանի, Սու-
րէն եւ Զարուի Կէօննեաններու:

Տ. եւ Տ. Վահէ եւ Գլարա Յակոբեան, ի յիշատակ
1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն
զոհերուն:

Տ. եւ Տ. Խորէն եւ Սօսէ Տիմիթեան, ի յիշատակ
1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն
զոհերուն:

Պետիկ, Սոնիկ Վարձպետեան, ի յիշատակ Տէր-
տէրեան, Զագմագնեան եւ Վարձպետեան գեր-
դաստաններու զոհերուն:

Սեւան, Շանթ եւ Դուին Տօնապետեաններ, ի յի-
շատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5
միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Մանուկ եւ Աննա Զուխանեան, ի յիշա-
տակ Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն
զոհերուն:

Տ. եւ Տ. Զաւէն եւ Վարսենիկ Սարգիսեան, ի յի-
շատակ Սարգիսեան եւ Նալպանտեան գերդաս-
տաններու զոհերուն:

Բժ. եւ Տ. Գէորգ Մանուկեան, ի յիշատակ 1915-ի
Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհե-
րուն:

Տ. եւ Տ. Գէորգ եւ Արաքսի Օհանեան, ի յիշատակ
1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն
զոհերուն:

Լիլի Մարգարեան եւ ընտանիք, իրենց ընտանի-
քի ննջեցեալներուն յիշատակին:

Գէորգ, Դալար, Ճորն եւ Նարեկ Գալօղեան, ի յի-
շատակ Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլի-
ոն զոհերուն:

Արգար եւ Սոնա Միրաֆեան, ի յիշատակ 1915-ի
Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհե-
րուն:

Դրո եւ Աննա Փիլիկեան, ի յիշատակ Յակոբ Փիլիկեանի, ծնած 1912-ին Առանա, Արմենուհի Փիլիկեանի, ծնած 1914-ին, Զորք Մարզպան եւ Վահէ Պէմբէգեանի, ծնած 1912-ին Գոնիա:

Բժ. եւ Տ. Ժիրայր եւ Յասմիկ Պասմանեան, ի յիշատակ իրենց ծնողաց Հայկ եւ Նուարդ Պասմանեաններու:

Տիանա Հանեթեան, Սեւան եւ Նաբալի Խստան-պուլեան եւ դուստրը, Յարէթ եւ Ալին Թիւթիւնեան եւ զաւակունք, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր Տիգրան Հանեթեանի յիշատակին:

Տ. եւ Տ. Յակոբ եւ Տիրուկ Մանեիկեան, ի յիշատակ Մանեիկեան, Մնակեան եւ Եահնեյեան գերդաստաններու զոհերուն:

Վիգէն Թիւֆէնքեան, ի յիշատակ՝ Հայոց Յեղասպանութեան զոհ իր ընտանիքի անդամներուն :

Տ. եւ Տ. Աւիկ եւ Հայկուհի Դէյիրմէննեան ի յիշատակ իրենց մեծ հօր Աւետիս Դէյիրմէննեանի:

Տ. եւ Տ. Հրայր եւ Լիլի Պէնկեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Արմեն եւ Հերմին Ասլանեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Համիլթընի հայ կեդրոն, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Նանէ, Գառնի, Դուին եւ Բագէ Ղազարեաններ, , ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Բժ. Սարգիս Երէցեան, Ռաֆֆի եւ Բաթրիք, , ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Կարօ եւ Հայկօ Նահապետեան, ի յիշատակ Նահապետեան եւ Պահատուրեան ընտանիքներու զոհերուն:

Բժ. եւ Տ. Ռուբէն եւ Անի Պետրոսեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Ընկի. Վանուհի Խսաջանեան, ի յիշատակ իր ծնողաց Բարգէն եւ Զարուհի Խսաջանեաններուն:

Ընկի. Շաբէ Տէր Մելքոնեան-Մինասեան, , ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Զաւէն եւ Յասմիկ Իննէնիկեան, հարիւրտարի անց, Յեղասպանութեամբ իւրացուած Հայկական տարածքներու վերատիրացման ուխտով:

Ալիս, Արամ, Անի, Ռաֆֆի եւ Անիթա Մասերէնեաններ, ի յիշատակ իրենց ամուսնոյն եւ հօր բժ. Վիգէն Մասերէնեանի:

Յովիկ, Մանիա եւ Լորի Պետիկեան, ի յիշատակ իրենց ծնողին, մեծ հօր եւ մեծ մօր Կարօ եւ Հերմինէ Պետիկեաններու:

Թադէոս Գալուստեանի յիշատակին
Մանուշակ Գալուստեան
Վարուժ եւ Վանիա Գալուստեան
Իշխան եւ Մարօ Գալուստեան
Մհեր եւ Զապէլ Գալուստեան
Սամ եւ Լոռի Գալուստեան

Տ. եւ Տ. Հրաչ եւ Հելէն Նանարեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Սիմոն, Սիլվա, Սեւան, Մարտ եւ Յակոբ Փօլատեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Մովսէս եւ Վանտա Քէսույեան, ի յիշատակ իրենց մեծ հօր Սարգիս Փանոսեանի ծնած 1870-ին եւ մեծ մօր Վանտա Փանոսեանի ծնած 1882-ին Ամանոսի Գէլէր գիւղը:

Բժ. եւ Տ. Օհան եւ Սեդա Թապամեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Բժ. եւ Տիկ. Վարուժան եւ Նայիրի Խտիկեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Աւետիս եւ Սիմա Փեհլիվանեան, ի յիշատակ իրենց ծնողաց Խաչատուր եւ Արշալոյս Փեհլիվաններու:

ՀՈՐԻԶՈՆ

www.horizonweekly.ca

CONNECT WITH US:



facebook.com/pages/Horizonweekly



@horizonweekly

Ձեր բաժանորդագրութիւնը ապահովելու,
ձեր հարսազատին կամ քարեկամին
«Հորիզոն» նույրելու համար
կապ հաստատեցէք «Հորիզոն»ի վարչութեան հետ:

Հեռախոս՝ 514 332-3757
Հեռապատճեն՝ 514 332-4870
Ե-նամակ՝ sylva@horizonweekly.ca
Կայք՝ www.horizonweekly.ca

**ՀԱՍՑԵ՝ 3401 Olivar-Asselin
Montreal, Quebec
H4J 1L5**

H O R I Z O N
Hebdomadaire arménien
A r m e n i a n W e e k l y
Publié par / Published by
Les Publications Arméniennes
(1991)
3401, Olivar-Asselin
Montréal, Québec
Canada H4J 1L5

horizon

Administration / Publicité
Sylva Ehramdjian-Bachekjian
Tél.: (514) 332-3757
Télécopieur / Fax (514) 332-4870
E-Mail:horizonweekly@bellnet.ca
Courrier de deuxième classe
/No. 40065294 / Second class mail
Dépôt légal: bibliothèques nationales
du Québec et du Canada -
ISSN 0708580X
PAP - N. d'enregistrement 10925

Editor in Chief: Vahagn Karakachian

Վարիչ Խմբագիր՝
Վահագն Գրագաշեան
Վարչական
պատուախանառու
Սիլվա Պաշգճեան
Քարտուղար՝
Մարինա Տիր Խաչատրյան
Սրբագրիչ՝
Սոնա Թիրիզեան-Կէտիկեան
Թինա Սիլահեան



Crown Pastries

Fine Middle Eastern Pastries



Բացուած Ե'

Մերձաւոր Արեւելեան Նշանաւոր անուշակաճառ, ճանչուած որպես բացարիկ համով բախլաւաներու տեսակներ՝ աշթա, քնեֆէ ճավէ, պուրմա, եւլն պատրաստող

Վստահ որ շատ գոհ պիտի մնաք եւ պիտի ուզեք միշտ այցելել՝ յիշելով Սուլիհոյ քաղցր եւ համեղ անուշեղենները

**Ժամեր՝ առաւտեան ժամը 9:00-Էն
Երեկոյեան ժամը 10:00**



2086 Lawrence Ave East

Toronto ON. M1R 2Z5

T: 647.351.2015 E: crownpastries@hotmail.com

www.crownpastriesbaklava.com



Like us on [Facebook](https://www.facebook.com/crownpastries): www.facebook.com/crownpastries

**GROUPE NISSAN
GABRIEL**



**THE FASTEST GROWING
AUTOMOTIVE BRAND IN CANADA**

Based on full-line brands, on a rolling 12-month,
year-over-year retail sales volume basis.



Innovation
that excites

2016 MURANO

Starting from
\$29,998*



**GROUPE
NISSAN
GABRIEL**

◀ OPEN SATURDAYS ▶

ANJOU

7010, boul. Henri-Bourassa Est, Anjou, QC H1E 7K7
514 324-7777

PLATEAU

4777, rue d'Iberville, Montréal, QC H2H 2L9
514 254-7777

JEAN-TALON

3500, rue Jean-Talon Ouest, Montréal, QC H3R 2E8
514 509-7777

ST-LÉONARD

4400, boul. Métropolitain Est, St-Léonard, QC H1S 1A2
514 365-7777

P.A.T.

12260, rue Sherbrooke Est, P.A.T. QC H1B 1C7
514 645-7777

ST-JACQUES

7050, rue Saint-Jacques, Montréal, QC H4B 1V8
514 483-7777

NISSANMONTREAL.COM

*Conditions apply. Taxes not included. Limited time offer applicable on selected models only and subject to change or cancellation without notice. For more information, visit Nissan Gabriel Jean-Talon.